



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ ՊՈԼԵՆՑ ԳՐԱՏԱՆ


ԶԱՊԵՏ. Հ. ԱՍՏԱԽՈՎ

—○—○—○—

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ  
ԱՐԴԻ ԱՇԽԱՐՀԱԲԱՐԻ

Բ. Գ Գ Գ Յ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ՎԱՀԵՐԱՑՈՒԱԾ



Կ. ՊՈԼԻՍ  
ՑՊԱԴՐՈՒԹԻՒՆ Յ. ՄԱՏԹԵՈՍԻԱՆ

1906

49.99-5  
Ա-73

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ Պ ՊԱԼԵՎ ԳՐԱԴԱՐԱՆ

491.99-5

Ա-73

ԶԱՊԷԼ Հ. ԱՍԱՏՈՒՐ

05 OCT 20  
1906

# ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

## ԱՐԴԻ ԱՇԽԱՐՀԱԲԱՐ

Ֆ. Գ Ե Գ Գ

ՍԱԼԻՔ ՆԵՐԻԿԱ ԸՆՈՒՅՆԱԿ  
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԵՆ Վ.Ա.ԹԵՐՊՅԱՆԻԱՆ  
ST. NERSES SHNORHALI



Կ. ՊՈԼԻԿ  
ԳՐԱՏՈՒՆ Պ. ՊՈԼԵՎՆՅԱ

1906

14 FEB 2013

## ՅԱՌԱՋԱԲԱՆ

Արդի աշխարհաբարի Պորժնական Քերականութեան  
այս Բ. Գրին մէջ, — որուն երրորդ սպազրութիւնը  
հրապարակ կր հանենք այսօր, — զանացած ենք ներ-  
կայացնել արդի աշխարհաբարին ներականութեան կա-  
րեւորագոյն տարրերը : Այս Բ. Գրիքը զբաղած է Ա.  
գրիով աւանդուած կանոնները ընդլայնելու, աւելցնե-  
լով նոր մասեր առողանութեան, ուղղագրութեան,  
տոլադարձի, կետադրութեան, արմատ, բարդ եւ  
ածանցեալ բառերու, ձայնաւորներու կորուսման եւ  
փոփոխման օրենքին, նմանաձայն, հոմանիշ եւ հա-  
կանիշ բառերու, եւ մասնաւորապէս բայերու կազ-  
մուրեան վրայ :

Պիտի չէ սակայն կարծել թէ այս հատորին մէջ ամ-  
փոփած ենք աշխարհաբար ներականութեան բոլոր օ-  
րենքները : Այդ ամբողջութիւնը զանացած ենք ներ-  
կայացնել Գ. գրին մէջ, որուն Ա. մասը հրապարակ  
ելած է արդին :

Ինչպէս պիտի տեսնուի այս ներականութեան ըն-  
թացքին մէջ, եւ ինչպէս յայտարած էին արդեն Ա.  
գրին յառաջաբանով, մեր կողմէ որ եւ է նոր օրենք  
մը հնարած չենք բնաւ : Աշխարհաբարի անվիճելի հե-  
ղինակութեանց դիմած ենք, բնիած, բաղդատած, վեր-  
լուծած եւ համադրած ենք անոնց կողմէ ընդունուած  
ներականական ձեւերը, եւ այդ տարեւոր մանրակրկիս  
աշխատութեան արդիւնքն է ահա՝ զոր ամփոփած ենք

ՏՊԱՐԱՆ, ՎԻՄՍԴԻՄՍՈՒՆ, ԿԱԶՄԱՏՈՒՆ ԵՒ ԹՎԱՐԱՎԱՃԱՒՆՈՑ

### Յ. Մ. Ա. Տ. Հ. Պ. Ս. Ե. Ա. Խ. Ա. Խ. Ա. Խ.

Թիւ 27, Ֆիննանսներլար եօգուշու, Կ. Պոլիս



443-2011

այս էջերուն մեջ : Մեր զիխաւոր աղբիւրը եղած է Պոլսոյ աշխարհաբարը , թէեւ մեր բննութեան բովեն անցուցած են նաեւ Ռուսահայոց բարբառը , զոր այնան հեղինակօրէն գիցցած է պատկերացնել Ստեփանոս Պալասանեան իր Մայրենի լեզուի թերականութեամ մեջ :

Մեր փափաքը եղած է կարելի եղածին չափ պարզ եւ դիւրմբունելի կերպով ներկայացնել այն օրենքները , զորս ի գործ կը դնեն այսօր լաւագոյն գրողները : Զանցած են որու կանոններու ենթարկել ընդունուած լեզուական սկզբունքները , ուստ անգամ աւանդելով նաեւ կրկին ձեւեր , որոնց մեկը կամ միւսը ընդունիլ մեր ձեռնիասութենին վեր նկատած են : այս է պահառը որ չեն վարած գրաբար հոլովմանց կարգ մը ձեւեր , որոնք թէեւ աշխարհաբարի միօրինակութեան ձգումին անհամաձայն՝ սակայն ընդհանուր կերպով գործածուած են արդի գրական լեզուին մեջ ալ :

Ժողովուրդին ներականութեան եւ ընդունած բացարութեան ձեւերուն առաջնութիւն տուած են ամեն անգամ որ այդ ձեւերը նույրագործուած տեսած են գրագեններու գրչին տակ : Այս պատճառով է որ ընդունած են աշխարհաբարի դերանունները միայն , առանց դիմելու գրաբարի ձեւերուն , զորս չի գործածեր արդի գրողներու մեծամասնութիւնը , եւ որոնց պէտքն ալ արդին զգալի չէ բնաւ : Միեւնոյն բանը բրած են նաեւ բայերուն համար , խղճամիտ ուսումնասիրութեամբ ի վեր հանելով անոնց կազմո թեան օրենքները՝ ցարդ հրատարակուած աշխարհաբարի ներականութեանց մերուն տարբեր եւ նոր եղանակով մը :

Հետեւելով միւս Ֆրեսկրիի Պարայի դրութեան , այս Բ. գրին մեջ ալ դրած են ընթերցուածներ եւ հրահանգ-

ներ մեծ մասամբ նմանողաբար : Ատոնի մեր գործին մէկ եական մասը կը կազմեն , որովհետեւ պիտի ծառայեն ոչ միայն ներականութեան կանոնները բիբոնելու եւ գործադրելու , այլ եւ պիտի աւանդին աւակերտներուն կարգ մը նոր եւ օգտակար գաղափարներու հետ բառերու նոխ պառար մը , եւ պիտի վարժեցնեն զանոնի շարադրութեան , ինչ որ նպատակն է ներականութեան ուսման :

Ինչպէս Ա. եւ Գ. գիրենուն , նոյնպէս այս Բ. գրին պատրաստութեան մեջ կարեւոր բաժին մը ունեցած է ամուսինս՝ Հրան Ասատուր :

Այն համակիր ընդունելուրիւնը , զոր ուսուցիչները ըրին այս ներականութեան , ցոյց կու տայ թէ մեր աշխատութիւնը օգտակար արդիւնի մը կրցած է ունենալ : Ինչպէս մեր անձնական փորձառութեամբ դիտած ենին արդէն , կարգ մը ուսուցիչներ ալ վկայեցին մեզ թէ մեր ընտրած մերուը կը ծառայէ գործնական կերպով աւանդելու հայ մանուկներուն այն լեզուն , որով պիտի խօսին ու գրեն . եւ այս եր արդէն մեր նպատակը :

Զ. Ա.

# ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

#### Ա. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԱՇԽԱՏՈՒԹԻՒՆ

Հայր մը երկու տղայ ունէր, Մանուկ և Սահակ՝  
Մանուկ խելացի՝ բայց ծոյլ էր. իսկ Սահակ թէպէտ իր  
եղբօր չափ սուր միտք չունէր, ասկայն այդ պակասը  
իր աշխատութեամբ կը լրացնէր: Երկուքն ալ դպրոց  
կ'երթային, և միշտ Սահակն էր որ առաջին մրցանակը  
կը ստանար: Տարիներ ետքը, երբոր մհծցան, երկուքն  
ալ գործի մէջ մտան: Սահակ իր ջանքով յաջողեցաւ  
լաւ դիրք մը և բաւական դրամ ձեռք ձգել, իսկ Մա-  
նուկ ստակի մը տէր չեղաւ, ու միշտ եղբօրը պէտք  
ունեցաւ:

200, 200, 900, 100

- Օրինակել այս հատուածը, զատել խօսիքը, եւ ցոյց տալ միավանիկ, մեկուկես վանկ, երկալանկ, եռավանկ ու բազմալանկ բառեր:
  - Կրկնելոյս հատուածին պարտնակութիւնը բերանացի ետոյ գրաւոր:
  - Մէմէկ խօսի տիտել նետեւալ բառերով.

Տղայ, հայր, դպրոց, մրցանակ, աշխատութիւն, դրամ, զիրք

օՐԻՆԱԿ. — Տղայ մը պարտական է նեազանդիլ իր հօրը:

  - Գտնել տասը բառ, որոնց մէջ երկարառներ գտնուին:
  - Գտնել մեկուկես վանկ ունեցող տասն բառ :

ՆԱԽՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔ

## II. ԴԱՍ. — ԲՈՅ, ՎԱՆԿ ԵՒ ԳԻՐ

1. Խօսք. — Խօսքը բառերու միացումն է, և խմաստ մը կ'արտայայտէ :
  2. Բառ. — Բառը գիրերէ կը կազմուի, և գաղափար մը կը յացնի :
  3. Ալանկ. — Մէկ հնչումով արտասանուած մէկ կամ աւելի գիրեր վանկ կը կազմնի :
  4. Բառերը մէկ կամ աւելի վաճակերէ կը բաղկանան :
  5. Մէկ վաճակով արտասանուած բառերը միավանկ կ'ըսուին, ինչպէս մարդ. երկու վաճակով արտասանուած ները՝ երկալանկ, ինչպէս աղջիկ. երեք վաճակովները՝ եռալանկ, ինչպէս վարժարան. շատ վաճակովները՝ բազմալանկ, ինչպէս արտասանութիւն. կան նաև կարգ մը բառեր, որոնք ոչ միավանկ են, ոչ երկավանկ, այլ մեկուկես վանի ունին ինչպէս. անգոյ, վագր, գրիչ, եսյլն:
  6. Գիր. — Գիրերը երկու տեսակ են. ձայնաւոր և բաղաձայն :
  7. Չայնաւոր. — Չայնաւորները ուժը հատ են. ։, է, է, ը, է, ։, ։, ։, ։:
  8. Բաղաձայն. — Բաղաձայնները երեսուն հատ են. ֆ, ջ, ՛, ՛, ւ, ն, ժ, ւ, ի, ծ, կ, հ, յ, ւ, ծ, ժ, յ, ն, շ, ւ, պ, ջ, ։, ։, ։, ։, ։, ։, ։, ։, ։:
  9. Երկբարբառ. — Երբ երկու կամ աւելի ձայնաւորներ մէկ վաճակ կազմնեն, երկբարբառ կ'ըսուին: Բուն երկբարբառներն են. աւ, եայ, եւ, իւ, ու:
  10. Երկբարբառ են նաև այ, եայ, եօ, ոյ, ուայ, ուաւ, ուե, ուեա, ուեայ, ուէ, ուր, ուի, ուու, ուոյ, ուօ, ույ:

Բ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՅՈՐԵՆԻ ՀԱՍԿԱ ՈՒ ՎԱՅՐԻ ՄԱՎԱԿԱՆԵՐԸ

Ցորենի հասկը՝ կուռ հաստիկներով բեռնաւորուած գլուխը վար կը կախէր, ու բախտին դէմ կը գանգատէր իր դրացի ծաղիկներուն, որոնք կարմիր ու կապոյտ թերթերնին պարզած՝ կը ժամանէին արեւուն դիմաց : Կախչները, կապուտիկները միաձայն պատասխան տուին իրեն. «Ցորեն եղբայր, ինչո՞ւ կը ցափս վիճակիդ վրայ : Մենք այսօր կը փայլինք, բայց վաղը պիտի թոռմինք ու մոռցուինք . խալ քու պատուղներդ աղքատին մնունդ պիտի հայթայթեն, և հարուստին սեղանը պիտի զարդարեն : »

Հ Յ Ա Հ Յ Ա Ն Ե Բ

6. Օրինակի այս հատուածը, եւ ցոյց տալ այն բառերը, որոնց մէջ չ ձայնը կը հնչուի առանց գրուելու :
7. Պատմել այս հատուածը բերանացի, յետոյ գրել զայն :
8. Հարցումին համեմատ պարոյկ դնել հնեւեալ խօսերուն մէջ պէտք եղած տեղը .  
Ինչու կուլսո, երբ պիտի զաս, զինքը տեսար, ուրիէ վախցար, անոր նետ խօսեցար, բայրդ մեխնեցաւ, ով սորվեցուց բեզի :
9. Գետել անձայն և ով վերշացալ հինգ բառ :
10. Գետել տասը բառ ոռոց մէջ և գիրը իր ձայնը կը պահէ :
11. Գետել հինգ բառ ոռոց մէջ և գիրը և ի ձայն ունենայ :
12. Մէյմէկ խօս ըինել հնեւեալ բառերով .  
Կուռ, ժպալի, կապուտիկ, մնունդ, հայթայթել,

ՕՐԵՆՍԱ. — Մեր այգին խաղողի կուռ ողկոյզներով լեցուն է :

Բ. ԴԱՍ. — ՍՈՒԳԱՇՈՒԹՔԻՆ

11. Սուղանուրիւն. — Բառերը ուղիղ ալտասասանելու արուեստին առողանուրիւն կ'ըսուի :
12. Սուղանուրիւն նաևնեներ. — Սուղանուրիւնեան նշանները ձայնաւոր գիրերու վրայ կը դրակին և հնտեւեալներն են . շեշ (՝), երկար (՝), պարոյկ (՝) :
13. Շեշ. — Շեշ կը դրուի բառի մը այն վանկին վրայ, զոր սուր կամ բարձր կերպով կուղենք արտասանել, ինչպէս . եղբայր, եկնուր, հերիք:
14. Երկար. — Երկար նշանը կը ցուցնէ թէ վանկը սովորականնէն աւելի տեւողաթիւն ունի, ինչպէս . ո՞հ, ինչէ բահս, ևայլն :
15. Պարոյկ. — Պարոյկ նշանը, որ հարցական ալ կ'ըսուի, կը դրուի այն բառին և այն վանկին վրայ ուր հարցումը կ'ինայ, ինչպէս . ո՞ւր կ'երթաս, եռկի եկար կամ երկի եկար :
16. Ե ձայնաւորը. — Ե ձայնաւորը բառերուն սկիզբը միշտ իր յատուկ հնչումը ունի, ինչպէս . երազ, երդում:
17. Ե ձայնաւորը բառերուն մէջտեղը, երկու բաղաձայնի միջև, և տասին պէս կը հնչուի, ինչպէս . կերակուր, վերարկու:
18. Ե հնչումը. — Երբ բառի մը սկիզբը երկու կամ երեք բաղաձայն կից են իրարու, ընդհանրապէս առաջիննէն ետքը և ձայնը կը հնչուի, այսպէս . պտուղ կը հնչուի պլուտի, մկրաս կը հնչուի մըկրաս:
19. Ե գիրը. — Ե գիրը անձայն կը մնայ մէկէ աւելի վանկ ունեցող բառերէն վերջը, ինչպէս . կրիայ, և կէս չի ձայն կը հանէ միավանկներէն վերջը, անզոյ, և կէս չի ձայն կը հանէ միավանկներէն վերջը, հայ ևայ, ձայ, խոյ: Բացառիկ են նոյ յանչպէս . հայ ևայ, ձայ, խոյ: Բացառիկ են նոյ յանչպէս . անձայն և կայ, լայ, տայ, զայ միավանկ բայերը, որոնց վերջի, գիրը անձայն է :
20. Ե գիրը բառերուն սկիզբը և ի պէս կ'արտասանուի, ինչպէս յասակ, յարմար:

Գ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՓՈՔԵՐԻ ԹՈՉՈՒՆԵՆՔՐ

Զմեոը եկեր հասեր և ամէն կողմ ձիւնով ծածկուեր էր, թռչունները՝ անօթի՝ ասդին անդին կը գեցերէին, որովհետեւ գետնին երեսը հունտ մը և ծառերուն վրայ ծիլ մը չէր մնացեր: Եւդինէ կ'երթար ամէն օր սեղանին փշանքները պարտէզը կը թափէր, և թռչունները իրարու ետեւէ հոն կը գիմէին, ու հետզհետէ այնչափ կը չատնային իր շորքը որ այդ պաշարը չէր բաւեր անոնց: «Զես կրնար ատոնց ամէնքն ալ կերպել,» ըստ մայրը: — «Մայրիկ, պատասխանեց Եւգինէ, եթէ րոլոր աղջիկներն ալ ինձի պէս ընեն, բաւ թռչուն մը անօթի չի մնար, որովհետեւ ուր որ փոքրիկ թռչուններ կան, հոն փոքրիկ աղջիկներ ալ կան:»

Հ Յ Ա Հ Յ Ա Ն Գ Ն Ե Բ

13. Օրինակէլ այս հատուածը, եւ ցոյց տալ այն բառերը որոնց մէջ - զիր չի հնչում կը ստանայ:
14. Կրկնել այս հատուածը բերանացի, յետոյ գրել զայն:
15. Գտնել տաշը բառ, ուր - զիր ։ հնչուի:
16. Բերանացի հոլովել հետեւել բառերը.
17. Հետեւել բառերով ամբողջացնել վարը համակուած խօսքերը.  
Բոկի, ուղիղ, ոստանի, ուրագ, ողնի, որդի:  
Սարդը իր . . . կը շինէ պատերուն անկիւնուր — . . . վշտոս կենդանի մըն է: — . . . խելացի մարդոց բարեկամը և ուսիսկիներուն թշնամին է: — Սղոցը և . . . ը աստաղագործի զործիբներ են: — . . . Յամրան երջանկուած համրան է: — . . . սողուն կենդանի մըն է:
18. ՈՐԵԿԱՆ. — Որդը սողուն կենդանի մըն է:

Գ. ԳԱՍ. — Ա.Ո.Ջ.Ա.Խ.Ա.Թ.Ի.Խ. (Շարունակութիւն)

**Զ Ա.** Ո ձայնաւորը. — Ո ձայնաւորը միայն բառերուն սկիզբը իր յատուկ հնչումը կը պահէ, ինչպէս որդի, որոշել:

**Զ Բ.** Ո ձայնաւորը երբ բառին սկիզբը և գրէն առաջ դրուած է ։ կը հնչուի, ինչպէս ով, ովկիանու:

**Զ Յ.** Ո ձայնաւորը ։ կը հնչուի նաև բառերուն մէջտեղը, ինչպէս կրիակ, խորան:

**Զ Դ.** Ո ձայնաւորը երբ ։ գրէն առաջ դրուած է, և յ էն անսիջապէս ետքը բազաձոյն գիր կու գայ, կը հնչուի ու, ինչպէս ոյժ, րոյր:

**Զ Ե.** Ո ձայնաւորը ։ ձայնաւորին միացած ատեն իր յատուկ հնչումը կորանցնելով կը կազմէ ու երկրարաւաը, ինչպէս դրու, ուսում:

**Զ Զ.** Ի ձայնաւորը ։ ի ձայնաւորը ևի հնչում ունի միշտ, երբ - ի և է ի հետ աւ, եւ երկրարաւաները կը կազմէ, ինչպէս բնաւ:

**Զ Շ.** Ի ձայնաւորը երբ ։ ի հետ կը կազմէ իւ երկրարաւը, իւու կամ իւ կը հնչուի ամէն անգամ որ իրմէ ետքը բազաձայն գայ, ինչպէս մեծութիւն (իւ), միու յիւ (իւ): իսկ երբ իրմէ ետքը բազաձայն չգայ, իւ կը հնչուի, ինչպէս դիւանար (իւ), պատիւ (իւ):

**Զ Ց.** Ի ձայնաւորը երբ - ի հետ կազմէ ու երկրարաւը, երկրարաւը իր ձայնը կը պահէ, եթէ իրմէ ետքը բազաձայն գայ, ինչպէս սուր, սուն: իսկ երբ ու էն ետքը ձայնաւոր գայ, այն ատեն ուն և կը հնչուի, ինչպէս ազնուական (գա), զինուոր (վոր), բրուութիւն (վու), հաշուուիլ (վրվիլ):

Դ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԽԱՂԻԿԱՆԵՐԸ

Գարնան երբ դաշտերը կ'երթանք շրջագայելու, կը տեսնենք հնի ծաղիկներու երփներանգ փունջեր, զորս նուրբ ծըզօս մը հողին կը կազե: Այդ չըքնաղ ծաղիկները անշունչ և անիկնդան իրեր կ'երեւան մեզի. սակայն այսպէս չե: Սայ չըքեղ վարդը, որ իր ցօղունին վրա կը պանծա, կը չնչե, կ'ուտե, կը խըմե, — ինչպէս թռչունները և թիթեռնիկները, — գործարանական կազմոթիւն մը ունի, որուն միջոցաւ կը ծընի, կ'աճի, կ'ապրի, կը բեղմնաւորուի ու կը մեռնի:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

18. Գրել այս հատուածը, ուղղագրութեան օրէնքերուն համեմատ ըսկերով անոր սառափալները:

19. Կրկնել բերանացի, յետոյ գրել այս հատուածը:

20. Ուղղել հետեւեալ խօսքերուն ուղղագրական սխալները.

Արարիսէն վերադառնաւ — թուանըշան մը դրէք զբօխն առչեւ, — վիշնասի մէջ լայն փողոցներ կանու — Վիքոռ Հնկօփ գործերը կարդացած էքի — երեկ երեկո ստեղի եկուաւ — Սպանիո մայրաքողաքը Մատրիտ է:

21. Շտկել հետեւեալ բառերուն ուղղագրութիւնը.

Կ'երթա, կ'օգնե, խարերա, զընդակ, կը վազե, խընդրել, խօսեցա, ըլլուր, անայ, կը հիմաս, պիտի տեմանե, կը մախր, սընապը, անզո, հընարք, չգա, չտա, կու լա, կը բալե, պիտի զիսե, կը յուզե, գշխո, պապկա, մեծարզու

Դ. ԴԱՍ. — ՈՒՂՂԱԳՐՈՒԹԵԱՆ

29. Ուղղագրաւթիւն կ'ըսուի բառերը անսխալ գրելու կանոններուն, որոնք հետեւետիներն են.

30. Ա. — Բառերը = ձայնաւորով չեն վերջանար, այլ յ կ'առնեն, ինչպէս. հսկայ, կը լողայ: Բացառիկ են. 1. Ապս, սս, անա, հապս, ասիկս, ատիկս, անիկս: 2. Օտար բառերը. պանքս, ակաղեմիս, ևայլն: 3. Յատուկ անուններ. Եղիս, Կեսարիս, ևայլն: 4. Այ վերջացող բայերուն հրամայականները. պոռաւ, խնդու:

31. Ե. — Ե ձայնաւորը բառին վերջը չի մնար երբեք:

32. Ը. — Ը ձայնաւորը կը դրովի բառերուն սկիզբը, ինչպէս. ընտանիիք, ընդիմանուր: Կը դրուի նաև բառերուն վերջը. եօրը, ծառը: Ը ձայնաւորը ընդհանրապէս բառերուն մէջտեղը չի դրուիր, թէկ կը հնչուի:

33. Ո. — Բառերը = ձայնաւորով չեն վերջանար, այլ յ կ'առնեն միշտ. դշիստ, հաւամածոյ: Բացառիկ է այն՝ բառը:

34. Ա. — Վ բաղաձայնը բառերուն սկիզբը կը գործածուի ամէն գրի քով, ինչպէս. վարժարան, վերին. բառերուն մէջտեղը կամ վերջը = ձայնաւորէն բառը միայն կը գործածուի ընդհանրապէս, ինչպէս. սով, երթարով, ժողովուրդ, բորովիկ:

35. Ռ. — Ռ բաղաձայնով բառ չի սկսիր, բացի բովի, բաբունի օտար բառերէն:

36. Է. — Է ձայնաւորով բառ չի սկսիր:

37. Ո. — Ո ձայնաւորէն ետքը ձայնաւոր գիր չի գար:

38. Ուղղագրութեան հակառակ է գրել ահ, աի,

օէ, օի, ևայլն. այլ պէտք է գրել այէ, այի, ոյէ, ոյի, օէ, օի, ևայլն. Անգլիայ, Անգլիայի, Բանասա, Բանամայի, զրո, զրոյէ, զրոյի, ևայլն:

#### Ե. ԸՆԹԵՐՑՈՒԱՄ. — ԽԱՅՈՒԹԻՆ ՊԱՏԻՔԸ

Ուկերիչ մը կեղծ գոհարներ ծախսեր էր Հռոմայցեց-  
ւոց Գալլիանոս կայսեր կնոջը՝ մեծ զիներով : Կայսրու-  
հին՝ խարերայութիւնը հաւաքնալով՝ ուղեց պատճել յան-  
ցաւորք : Վեհապետը հաւանեցաւ, և հրամայեց որ  
կրկէսը տանին վաճառականը ու գաղաններուն առջին  
նետեն : Հանդիսականները լուռ ու մոռնջ կը սպասէին,  
կարծելով որ առիւծ մը կամ գայլ մը պիտի ելլէր վան-  
դակէն դուրս . խեղձ ոսկերիչը կը դողլար ահարեկ,  
բայց ի՞նչ եղաւ զարմանքը երր տեսաւ . . . ոչխար մը :  
Ամէնքը սիսան ծիծաղիլ : «Ինքը խարեց, պէտք է . որ  
խարտի, » բայտ Գալլիանոս :

2 0 0, 2 0, 0, 0

22. Օրինակել այս հատուածը, եւ սովադարձի օրէնքով բաժնել բոլոր բաներուն վաճիկեր:
  23. Կրկնել այս հատուածը բերանացի, յեսոյ գրաւոր:
  24. *Lուղ, գազամնիր, զոհարնիր, սասխոս, սանչամբ* բաներով ամբողջացնել հետեւեալ խօսիեր.

... մարդուն խօսքին մէկը չի հաւասար — Հռոմայեցիք ...  
առջին կը նեմէին ո՞քազոքները — Ան որ խօսիլ չի գտեք պէտք է ...  
գիտայ — Կի՞ օք կրնոյ . . . գալլիք, բայց անոնցմով չի կրնար յար-  
գուիլ — Սպասելլ հոգին մեծ . . . մէկն է.

**ՕՐԵՆՎԱՆ.** — Սամիսու մարզուն խօսքին մէկն չէ բառապահ:

Ե. ԴԱՍ. — ՏՈՂԱԴԱՐՁ

**39.** Σημαντικά.—Σημαντικά δή λιανική ή συντομή ρωπή μερικών μωσαϊκών παραγόντων: Κανόνια:

**40.** Ենթամեայ. — Բառի մը մէկ մասը մէկ տողէն  
միւսը փոխադրելու ատեն՝ տողին վերջը սա նշանը (-)՝  
կը գրուի որ ենթամեայ կ'ըստի :

**41.** Տողագործի կանոններ. — Տողադարձի ընդհանուր կանոնն է բառի մը վանկերը իրարմէ զատել, խնչպէս. բառութիւն, անառաս:

**42.** Առանց ձայնաւորի վանկ չի կազմուիր :

**43.** Միավանկ բառերը չեն զատուիր, ինչպէս  
ձեռն, բույր:

44. Երբ երկու ձայնաւորի միջև մէկ բաղաձայն միայն կայ, բաղաձայնը վար կ'առնուի, ինչպէս կա-նոն, հա-սոր:

**45.** Երբ երկու ձայնաւորի միջև երկու բաղաձայն կալ, մերժմանը վար կ'առնալի, ինչպէս պար-ժիգ-պան:

**46.** Երբ բառի մը մէջ երկու կամ աւելի բաղա-  
ձայնի միջև ը հնչումը կը լսուի, տողադարձի ատեն ը  
գիրը կը նշանակուի, ինչպէս. բւ-րա-միս, խորհըր-  
դա-կան:

**43.** Տողագործի ատեն կարելի է միակ գլուխը վերի առղին ծայրը ձգել երբ ձայնաւոր է, ինչպէս հակ, ի-զա-կան:

**48.** Երբ մինակ մնացած գլուրը բաղաձայն է, պէտք  
է և դնել սկիզբը կամ վերջը հաշումին համեմատ, ինչ-  
պէս. բասանայ, մը-կըր-սել:

**49.** Երկ ճայնաւոր գիր մը վարի տողը անցընել  
անսովոր է, խչակն. Անց-իւար, Տես-նե-ի:

## Հ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԱՌԱԿՈՅ:

Արշալոյսը կը ծագի: Լեռներուն գաղաթները ոս-  
կեզօնուած են արդէն: Հրափայլ արև մը կը հոսի եր-  
կինքին կամարէն վար կաթիլ կաթիլ, և ամէն կողմ  
կ'ողողէ լոյսով: Առտուան շողը կը ցողաց գունագեղ  
ծաղիկներուն վրայ, ինչպէս աղամանդէ փոշի մը, զոր  
առաւոտը կը ցանէ իր շուրջը: Երգիչ թռչունները կը  
գեղգեղին, գառնուկները կը մայեն, ու կ'արթնցնեն  
թիթեռնիկները, որոնք կը ցատկուածն օդին մէջ, իրենց  
երիներանդ թեւիկներով:

## Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

25. Օրինակել այս հատուածը, ստուգձել արմատ բառեր:

26. Բերանացի կրկնել այս հատուածը, յետյ գրել զայն:

27. Մէյմէկ խօսի ժինել հետեւեալ ածանցեալ բառերով.

Դիւղացի, նաւակ, ծուլութիւն, զգացում, զիհ, զիտուն, մանկիկ,  
սայլորդ, պարտիզանն

ՕՐԵԿԱԿ. — Դիւղացիները աշխատասէր մարդիկ են:

28. Մէյմէկ խօսի ժինել հետեւեալ բարդ բառերով.

Սալայատակ, շոգենաւ, խոնարար, ժամագործ, կարմրալանց, լու-  
սարար, վիրարոյժ

ՕՐԻՆԱԿ. — Մեր փողոցին սալայատակները նորոգուեցան:

## Զ. ԴԱՍ. — ԱՐՄԱՏ, ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. ԲՈՒԺԵՐ

50. Բառերը կ'ըլլան արմատ, բարդ և ածանցեալ:

51. Արմատ բառեր. — Արմատ կամ պարզ կ'ըսուին  
այն բառերը, որոնք վրանին յաւելուած չունին, ինչ-  
պէս. ոդ, խաչ, մայր, բաղավ:

52. Բայարմատ կը կոչուին բային արմատները.  
սիրելին բայարմատն է սեր, գրելին՝ զիր, ևայլն:

53. Ածանցեալ բառեր. — Ածանցեալ կ'ըսուին այն  
բառերը, որոնց վրայ մասնիկ մը աւելցած է, ինչպէս.  
գրութիւն, օդաւես, մայրիկ, բաղավացի:

54. Մասնիկը ինքնին նշանակութիւն  
չունեցող բառ մըն է, որ բառի մը սկիզբը կամ վերջը  
դրուելով անոր նշանակութիւնը կը փոխէ, ինչպէս. դժ,  
դժոնի. ուրիւն, ուրախուրիւն. ակ, նաւակ, ևայլն:

55. Մասնիկները կ'ըլլան նախադաս և յետադաս:  
նախադաս կը կոչուին անոնք որ բառին սկիզբը կը  
դրուին, ինչպէս. ան, անկարող. ասկ, ապերախ:  
Յետադաս կը կոչուին անոնք որ բառին վերջը կը դրուին  
ինչպէս. պան, պարտիզան. ում, հալածում:

56. Բարդ բառեր. — Բարդ կ'ըսուին այն բառերը,  
որոնք երկու կամ աւելի բառերէ կազմուած են, ինչ-  
պէս. գրաւաւելան, օդապարիկ, մայրախար:

57. Համասեր բառեր. — Համասեր կը կոչուին  
բոլոր այն բառերը, որոնք նոյն արմատէն ածանցուած  
կամ նոյն արմատով բարդուած են, ինչպէս. հայր,  
հայրական, վաճախայր, հայրաբար, հայրախնամ, հօ-  
րանոյր, հայրապան:

Է. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԵՐԱԿԱԿԱ ՄԱՐԴԻ:

Ժամանակաւ մեծահարուստ մարդ մը, ո՞ր շատ կը ձանձրանար, կանչեց նշանաւոր բժիշկներ և դարման մը խնդրեց անոնցմէ իր անքոյժ ախտին։ Գիտնական-ները միահամուռ յայտարարեցին թէ երջանիկ մարդու մը շապիկը պէտք էր զինքը բռուժելու համար։ Հիւանդը ծառաներ զրկեց ամէն կողմ որ փնտուեն գտնեն և վայրկենապէս բերեն այդ հրաշագործ շապիկը։ բայց ամէնքն ալ ձեռնունայն և յուսահատ վերագործան։ Մէկ երջանիկ մարդ մը միայն գտեր էին, ա՞յ ալ շապիկ չունէր։

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

29. Օրինակել այս հատուածը, սորոգծել բարդուած բառեր, եւ խաչանիով ցոյց տալ ածանցուած բառեր։
30. Եթանացի պատմել ալս հատուածը, յեսոյ գրել զայթ։
31. Մւյլեկ նախադասութիւն օինել նետեւեալ արմաս բառեր։  
Մեծ, նշան, մարդ, վայրկեան, հրաշը, յորս, ունայն։
- ՕՐԵԿԱԿ. — Որոտումը անձրեւի նշան մըն է։
32. Գտնել թէ ի՞նչ զիրեր կորսուած են նետեւեալ ածանցմանց կամ բարդութեանց մէջ։  
Մտացի, նրբամիտ, սրբազն, ժրազլուխ, խճուղի, բրտնամոր, հրավառ, նոննենի։
- ՕՐԵԿԱԿ. — Խիմ բառին էն կորսուած է բարդութեան մէջ։

Է. ԴԱՍ. — ԿՈՐՈՒՍՄԱՆ ԵՐ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՅՈՒ

**58.** Արմաս բառերէ բարդ կամ ածանցեալ շինելու ատեն, այդ բառերուն մէջէն ձայնաւոր գիրեր կը կորսուին կամ կը փոխուին։

**59.** Կորուսման կանոն։ — Երբ բառի մը վերջին վանկին մէջ ի կամ ու գտնուի բաղաձայնէ առաջ, բարդութեան կամ ածանցման ատեն ի կամ ու զիրերը ընդհանրապէս կը կորսուին, ինչպէս. սիրս, արտոռչ, զիր, գրաւեր, ցուր, ցորս, սուրբ, սրբութիւն։

**60.** Փոփոխման կանոն։ — Երբ բառի մը վերջին վանկին մէջ է, ես, ոյ գտնուին բաղաձայնէ առաջ կամ բառին վերջը իւ, եայ գտնուին, բարդութեան կամ ածանցման ատեն նետեւեալ փոփոխութիւնները կը կրեն։

Է կը փոխուի ի ի, ինչպէս. սիր, սիրատուն, հանդիս, հանդիսածես։

Եայ կը փոխուի ե ի, ինչպէս. վայրկեան, վայրկենական, մատեան, մատենապիր։

Ոյ կը փոխուի ու ի, ինչպէս. լոյս, լուսաւոր, լոյս, լուսալից։

Իւ կը փոխուի ու ի, ինչպէս. պատիւ, պատուաւոր, թիւ, թուաբան։

Եայ կը փոխուի ե ի, ինչպէս. քրիստոնեայ, քրիստոնական, հրեայ, հրեութիւն։

**61.** Յօդակապ կ'ըսուի ածայնաւորը, որ ածանցման ու բարդութեան մէջ արմատ բառը կը կապէ ուրիշ բառի մը կամ մասնիկի մը, երբ այդ բառը կամ մասնիկը բաղաձայնով սկսած է, ինչպէս. ցաւազին, մարդաւեր։

**62.** Խսկ երբ այդ բառը կամ մասնիկը ձայնաւորով սկսի, յօդակապ չի դրուիր, ինչպէս. որտորդ, ուտուկը։

Առիւծը չէկ գոյնով գե-  
ղեցիկ չորքոտանի մըն է,   
որ Սփրիկէի և Հնդկաս-  
տանի անապատներուն մէջ  
կը գտնուի: Պոչին ծայրը  
մազերու մինչիկ մը ունի,   
և արուին ուսերն ու գը-  
լուխը բաշով ծածկուած են:   
Սովորաբար ջրոս տեղ մը  
կամ եղէ զնուաին մէջ կը  
դարանի, կապիկին, վի-  
թին վրայ յարձակելով՝ սը-  
նունդ հայժմայթելու հա-  
մար: Իր ոյժին և վեհանձ-  
նութեան վրայ շատ ման-  
րալէպ կը պատմուի: Մեղք  
որ տեսած չենք զայն:

Առիւծները չէկ գոյնով  
գեղեցիկ չորքոտանիներ են,  
որ Սփրիկէի և Հնդկաստանի  
անապատներուն մէջ կը գըտ-  
նուին: Պոչերնուն ծայրը մա-  
զերու մինչիկ մը ունին, և  
արուներուն ուսերն ու գը-  
լուխը բաշերով ծածկուած  
են: Սովորաբար ջրոս տե-  
ղեր կամ եղէ զնուատներուն  
մէջ կը դարանին, կապիկինե-  
րուն, վիթերուն վրայ յար-  
ձակելով՝ մնունդ հայժմայ-  
թելու համար: Իրենց ոյժին  
և վեհանձնութեան վրայ  
շատ մանրավէպեր կը պատ-  
մուին: Մեղք որ տեսած  
չենք զանոնք:

## Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

33. Օրինակել այս երկու բնագիրները դիմացէ դիմաց:
34. Ասորազիւլ անիսուիս բառերը, եւ խաչակիով ցոյց տալ փո-  
փոխելի բառերը:
35. Գրել այս հատուածը:
36. Գենել տասը գոյական, տասը ածական, տասը բայ, հինգ մակրայ,  
հինգ նախագրութիւն, հինգ շաղկապ, հինգ միջարկութիւն:

**63.** Քերականութիւնը լեզուի  
մը կամուններուն համեմատ գրելու և խօսելու արուեստնէ:

**64.** Լեզու.— Լեզուն բառերէ կը կազմուի:

**65.** Խօսքի մասեր. — Տասը տեսակ բառ կայ, ո-  
րոնք խօսին մասերը կը կազմեն եւ հետեւեալներն են.

1. Անոնն կամ գոյական, որ էակ մը կը ներկա-  
յացնէ, ինչպէս. առիւծ:

2. Յօդ, որ կը յայտնէ թէ անուն մը որոշեա՞լ է  
թէ անորոշ, ինչպէս. առիւծը, առիւծ մը:

3. Ածական, որ անունին մէկ հանգամանքը կը  
ցուցնէ, ինչպէս. գեղեցիկ:

4. Դերանուն, որ անունի մը տեղը կը դրուի,  
ինչպէս. որ, ան, ևայն:

5. Բայ, որ գործողութիւն մը ցոյց կու տայ, ինչ-  
պէս. կը գտնուի:

6. Դերբայ, որ բային մէկ ձեւն է, և յատկու-  
թիւն մը, վիճակ մը կամ գործողութիւն մը կը ցուցնէ,  
ինչպէս. ծածկուած, յարձակելով:

7. Մակրայ, որ տեղ, ժամանակ, եղանակ, ևայն  
կը ցուցնէ, ինչպէս. ուր, երբ:

8. Նախարյուրիւն, որ կարգ մը բառեր յարաբե-  
րութեան մէջ դնելու կը ծառայէ, ինչպէս. մեջ, վրայ:

9. Շաղկապ, որ բառ բառի և խօսք խօսքի կը  
կապէ, ինչպէս. եւ, կամ:

10. Զայնարկութիւն կամ միջարկութիւն, որ տե-  
սակ մը ձայն է և կիրք մը կը յայտնէ, ինչպէս. մեջ:

**66.** Խօսքի մասերէն գոյականը, գերանունը,  
բայը, գերբայը փոփոխելի բառեր են, իսկ յօդը, ածա-  
կանը, մակրայը, նախագրութիւնը, շաղկապը, ձայնար-  
կութիւնը անփոփոխ բառեր են:

Ը. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՀԵՄԱԳԻՏ ԱՐԺԱՆԵՐԸ

Զարուհի, որ մեր թուաբանութեան դասաստուին՝  
զ. Արմաւեանին աղջիկն է, Գատը-Գիւղ կը բնակի: Անցեալ տարի տեսնուեցայ իրեն հետ Մօտա, ուր օգա-  
փոխութեան գացեր էինք, և հիացաց իրեն վրայ: Իր  
մտքին զարդացումը և պրախն բարութիւնը այնքան ներ-  
գաշնակ են իրարու որ ամէն զինքը տեսնողին համակրանք  
կ'ազդէ: Ինք բնաւ գիտակցութիւն չունի իր ձիրքերուն,  
շատ բնական կը գտնէ բարի և ազնիւ ըլլալ ամէնուն  
հետ, և կը մտածէ թէ նոյն խակ ամէնէն բարձր անձերը  
կը կորմացնեն իրենց ուսման ու առաջնութեան յարգը՝  
եթէ իրենք կարեւորութիւն տան անոնց:

Հ Բ Ա Հ Ա Կ Ա Յ Ե Բ Ր

37. Օրինակել այս համուածը, եւ հօանակել յատուկ անուները, յեսոյ սորապծել վերացականները, եւ խաչախիւ դնել նիւրականներուն սակի:
38. Գտնել տարը յատուկ անուն անձի, անասունի եւ իրի:
39. Գտնել տարը հասարակ անուն անձի, անասունի եւ իրի:
40. Գտնել տարը վերացական անուն, եւ մեյմէկ խօսք օբնել անոնցմու:   
**ՕՐԻՆԱԿ.** — Ծուշուրինը բոււառութեան ուռացնողն է:
41. Հետեւալ բայերը վերացական ընել ուժը մասնիկով.  
Սուլել, խնդալ, դատել, ցայտել, գոհանալ, տիրանութ:  
**ՕՐԻՆԱԿ.** — Սուրում:
42. Հետեւալ բայերը վերացական ընել ոյր մասնիկով.  
Երեւալ, սովորիլ, ալեւորիլ, նորել, զայրանալ:  
**ՕՐԻՆԱԿ.** — Երեւոյը:

ԱՆՈՒՆ ԿԱՄ ԳՈՅԱԿԱՆ

Թ. ԴԱՍ. — ԱՆՈՒՆՆԵՐՈՒ ՏԵՍԱԿԱՆԵՐԸ

**67.** Անուն կամ գրյական. — Անունը կամ գրյա-  
կանը բառ մըն է, որ անձ, անասուն կամ իր կը ցուցնէ,  
ինչպէս. հովիւ, ոչիսար, արօս:

**68.** Երկու տեսակ անուն կայ. յատուկ և հասարակ:

**69.** Յատուկ անուն. — Յատուկ անունը անձի մը,  
անասունի մը կամ իրի մը մասնաւոր անունն է, ինչ-  
պէս. Յովհաննիկ, Ազոն, Մարմարա:

**70.** Յատուկ անունը գլխագրով կը սկսի:

**71.** Հասարակ անուն. — Հասարակ է այն անունը,  
որ կը յարմարի միեւնոյն տեսակէ ամէն անձի, անա-  
սունի և իրի, ինչպէս. մարդ, շուն, ծով:

**72.** Նիւրական անուններ. — Նիւրական կը կոչ-  
ուին այն անունները, որոնց ցոյց տուած առարկան կը  
տեսնենք կամ կը չօշափենք, ինչպէս. տղայ, ձռիկ, կրակ:

**73.** Վերացական անուններ. — Վերացական կը ս-  
տին այն անունները, որոնց ներկայացուցած գաղա-  
փարը ոչ կը տեսնենք, ոչ ալ կը չօշափենք, այլ կ'ըմ-  
բլոնենք կամ կը զգանք, ինչպէս. փախուս, ստորիւն,  
յապաղում:

**74.** Ուրիւն, ում, ոյր վերջացող բառերը ընդ-  
հանրապէս վերացական են, ինչպէս. Երջանկուրիւն,  
Պլջում, սովորոյք:

## Ժ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՕԳԽԻ ԵՐԵԿՈՅԹԸ

Սրեւը, լուսինը և բոլոր երկնային մարմինները, որոնք հորդումնին վրայ կը փայլին, կարծես թէ զմեզ շրջապատող կապոյտ կամարին փակած են. բայց այնպէս չէ, որովհետեւ իրապէս կամար չկայ, և այն կապովոր իրական գոյն մը չէ, այլ երկրին չորս կողմը պատող օդին երեւոյթը: Օդին խաւերը թէպէտ գոյն չունին, բայց բոլոր անգոյն մարմիններուն նման՝ իրարու վրայ բարդուած ըլլալնուն պատճառաւ, կապոյտ կ'երեւան. նոյնպէս կապոյտ կ'երեւան հեռաւոր չէնքրը, լեռները օդին խաւերուն մէջէն՝ երբ ծովափէն դիտենք դիմացի եղերքները ուր բլուրները մշուշի մէջ ծրարուած կը թուին:

## Հ Բ Ա Հ Ա Գ Ն Ե Բ

43. Օրինակիլ այս հատուածը, եւ սուրագծել բոլոր յոյնակի անունները:
44. Պատմել իերամացի այս հատուածը, յետոյ գրել զայն:
45. Յոյնակի ընել նետենալ բառերը.

Վարդ, յոյս, հաւաքսածոյ, բրածոյ, բոյս, մերենայ, պաշտօնեայ, կամայ, շիթ, խութ, սարփմանայ, սկին, կապելայ, զոփի, զամփա, սրինգ, սանտր, ազդր, խիթ, զուստր, վազր, շիթ, տազր, կոճղ, կռունկ, զրօշ, ծալր, անզզ, կրօնը, ձեռք, հաւատր, շրթոննը, խիդա:

46. Գտնել վեց ծաղկի անուն, եւ գրել անոնց յոյնակիները:
47. Գտնել վեց ձուկի անուն, եւ գրել անոնց յոյնակիները:

## Ժ. ԴԱՍ. — ԱՆՈՒՆՆԵՐՈՒՆ ԹԻՒԾ

**Ց5.** Անուններուն թիւը. — Թիւը անուններուն այն յատկութիւնն է, որով ցոյց կուտանք անոնց մէկ կամ մէկէ աւելի ըլլալը:

**Ց6.** Թիւը երկուք է. եզակի և յոյնակի:

**Ց7.** Անուն մը եզակի է, երբ ցոյց կու առյ մէկ առարկայ միայն, ինչպէս. պահնորդ, կին, սիր:

**Ց8.** Անուն մը յոյնակի է, երբ ցոյց կու առյ մէկէ աւելի առարկաներ, ինչպէս. պահնորդներ, կիներ, սիրներ:

**Ց9.** Յոյնակիի կազմութիւն. — Միավանկ բառերը եր մասնիկով յոքնակի կ'ըլլան, ինչպէս. հաց, հացեր:

**Ց10.** Բացառիկ են զուռ, բոռ, լեռ, մաս, միւս բառերը, որոնք եր էն առաջ և մը կ'առնեն յոքնակիի մէջ, ինչպէս. զուռներ, բոռներ, լեռներ, ևայն:

**Ց11.** Մէկուկէս վանկ տնեցող բառերը եր ով յոքնակի կ'ըլլան, երբ կէս վանկը բառին վերջին մասին վրայ է, ինչպէս. աստղ, աստղեր, սարր, սարրեր:

**Ց12.** Մէկուկէս վանկ տնեցող բառերը եր ով յոքնակի կ'ըլլան, երբ կէս վանկը բառին սկիզբն է, ինչպէս. զուռիս, զուռիներ, սրինգ, սրինգներ:

**Ց13.** Բազմավանկ բառերը ներ ով յոքնակի կ'ըլլան, ինչպէս. դարաններ, առիւծներ:

**Ց14.** Երբ անձան յ ով վերջացող գոյականը յոքնակի կ'ըլլայ, յ ն կը կորսոփ, ինչպէս. առարկայ, առարկաներ, հաւաֆածոյ, հաւաֆածներ:

**Ց15.** Կարգ մը + ով վերջացող բառեր, որոնք գրաբարի մէջ անեղական են, աշխարհաբարի մէջ եղակի կը նկատուին և եր ով յոքնակի կ'ըլլան, ինչպէս. ոսի, ոսիներ, զելի, զելիներ, կիրի, կիրիներ, ևայլն:

## ԺԱ. ԸՆԹԵՐՑՈՒԱՄ. — ԶՄԵՆՔ

Զմենուան ցուրտերը հազիւ կը սկսին, և գիւղացիք իրենց տունէն ներս կը մտնեն։ Անոնց աշխատանքը ալ աւարտած է։ Ամբարները, մառանները լեցուն են. չոր փայտի կտորուանք կը ճարճատին վառարանին մէջ, որուն շուրջը կը հաւաքուին տղաք և կանայք միամիտ խօսակցութիւններով զուարձանալու։ Եւ մինչ դուրսը քամին կը մոնչէ դղրդելով խրճիթներուն տանիքներն ու երդիները, և ծովը քարափները կը ծեծէ անդադար, իրենք հոն՝ անփոյթ ու զուարթ՝ կը վայելեն իրենց տաժանքին ու աշխատութեան պառողը։

## Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

48. Օրինակիլ այս հատուածը, եւ ստորագծել բացառիկ կերպով յոթնակի եղած բառերը։
49. Պատմել այս հատուածը բերանացի, յեսոյ գրել գայն։
50. Յոթնակի ըմել նետեւեալ բարդ բառերը.  
Ծակաչը, հիւսիսայգ, աղջիկտես, դաշներգ, նողելարք, երեցին, իրթիո, թռչորս, շրիան։
51. Մելմեկ խօս ըինել նետեւեալ գոյականներով.  
Միամոռութիւն, զուարթութիւն, բարափ, անփութութիւն, պտուզ։  
**ՕՐԻԿԱՆ.** — Միամոռութիւնը տղոյ համար սիրուն յատկութիւն մըն է։
52. Մելմեկ խօս ըինել նետեւեալ բառերով։  
Փիլիպպեանք, Եւրոպացիք, Հռիփսիմեանք, Լուսաւորչականք։  
**ՕՐԻԿԱՆ.** — Փիլիպպեանք Զինաց ծովուն մէջ կղզիներ են։

## ԺԱ. ԴԱՍ. — ԸՆԹԵՐՑՈՒԱՄ. — ԶՄԵՆՔ

**ՏՇ.** Բացառիկ յոթնակիներ. — Գրաբարի ձեւով, այսինքն + ով ալ յոքնակի կրնան ըլլալ։

1. Յի մամնիկով վերջացող կարգ մը բառեր, ինչպէս. Պողսեցի, Պողսեցիք. զիւղացի, զիւղացիք։

2. Կաև մամնիկով վերջացող կարգ մը բառեր, ինչպէս. Բողոքական, Բողոքականք. Հոռոմեական, Հոռոմեականք։

3. Եաև վերջացող կարգ մը մասուններ, ինչպէս. Օսմանեան, Օսմանեանք։

**ՏՇ.** Այս բառերը աղգի մը, կրօնքի մը, ընտանիքի մը, կուսակցութեան մը կամ միջավացրի մը պատկանող մարդիկ կը ներկայացնեն ընդհանրապէս։

**ՏՇ.** Սովորականէն տարբեր կերպով յոքնակի կրրնան ըլլալ նաև կին, կանայք. մարդ, մարդիկ. տղայ, տղաք. տեղ, տեղուանի. կտր, կտրուանի. Հայ, Հայք. Պուլկար, Պուլկարք. ևայն։

**ՏՇ.** Բարդ բառերու յոթնակին. — Բարդ բառերը բազմավանկ ըլլալնուն պատճառաւ, ևեր ով յոքնակի կ'ըլլան, ինչպէս. մայրաբաղաններ, ևերկարաններ։

**ՏՇ.** Բայց երբ իրենց վերջին բառը միավանկ է, բարդ բառերը երբեմն ևեր ով և երբեմն եր ով յոքնակի կ'ըլլան, ինչպէս. յօղացւեր, արծեթուղթեր, գրագէտներ, նաւակարներ։

**ՏՇ.** Երբ բարդ բառը յօղակապով չէ կազմուած, միշտ ևեր ով յոքնակի կ'ըլլայ, ինչպէս. յրհորներ, ձկնորսներ, յարագիներ, կրծկալներ։

## ԺԲ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԳԻՇԵՐԸ

Գիշերը խաւար է. (ինչո՞ւ): Ես գիշեր չեմ սիրեր. (ինչո՞ւ): Գիշերուան ժամերը շատ կ'երկարին. (ե՞րբ): Գիշերուան կը սպասենք հանգչելու համար. (ինչո՞ւ): Գիշերէն ծերերը չեն ախորժիր. (ինչո՞ւ): Դժբախտ մարդիկ գիշերով կը միմիթարուին. (ինչպէս):

Հ Բ Ա. Հ Ա. Ն Գ Ն Ե Բ

53. Գրել այս հատուածը ընդարձակելով եւ հարցումներուն տեղ յարմար պատասխաներ դնելով. յեռյ գրել թէ զիշեր բառը ի՞նչ հոլովի կը վերաբերի վերայիշեալ նախադասութեանց ամէն մէկուն մէջ:
  54. Ասոր նման հատուած մը շարադրել առտու բառին վեց հոլով ներով:
- ՕՐԻՆԱԿ.** — Առտուն լուսաւոր է (ինչո՞ւ). վասն զի այն տանեն է որ արեւը կը ծագի, և ամէն կողմ կը սփռէ իր ճառագայթները, և այլն:
55. Ուղղական ընել հետեւեալ հոլովուած բառերը.

Զանքով, զարմացմամբ, կամարէն, շղերու, տարափի, լեռներէն, գրւարթութեամբ, ծովու, ծիծաղին, ոչխարիներէն, կոլոն, նորթին, աշխատաթեան, ժամուն, օրուան, տարուընէ, հօրմէ, տղոց, բրոջով, ուսման, ուանտերոց մէտ:

## ԺԲ. ԴԱՍ. — ՀՈԼՈՎՈՒՄ

**92.** Հոլովում. — Անունի մը վերջաւորութեան փոխուելուն հոլովում կ'ըստի:

**93.** Վեց հոլով կայ. ուղղական, հայցական, սեպական, տրական, բացառական, զործիական:

**94.** Ուղղական. — Ուղղականը կը պատասխանէ ո՞վ հարցման, ինչպէս. Մայրու բարի կ: — Ո՞վ բարի կ: — Մայրու:

**95.** Հայցական. — Հայցականը ուղղականին ձեւը ունի, բայց կը պատասխանէ զո՞վ հարցման, ինչպէս. Մայրու կը սիրեմ: — Զո՞վ կը սիրեմ: — Մայրու:

**96.** Սեռական. — Սեռականը կը պատասխանէ որո՞ւն հարցման, ինչպէս. Մօրու աղջիկն եմ: — Որո՞ւն աղջիկն եմ: — Մօրու:

**97.** Տրական. — Տրականը սեռականին ձեւը ունի, բայց կը պատասխանէ որո՞ւն հարցման, ինչպէս. Մօրու կապուած եմ: — Որո՞ւն կապուած եմ: — Մօրու:

**98.** Բացառական. — Բացառականը կը պատասխանէ որմէ հարցման, ինչպէս. Մօրմէնու կը վախնամ: — Որմէ կը վախնամ: — Մօրմէնու:

**99.** Գործիական. — Գործիականը կը պատասխանէ որո՞վ հարցման, ինչպէս. Մօրմէնով կ'ապրիմ: — Որո՞վ կ'ապրիմ: — Մօրմէնով:

**100.** Այս հարցումներուն աել կը գործածուին, ի՞նչ բան, ի՞նչ բանը, ի՞նչ բանին, ի՞նչ բանի, ի՞նչ բանէ, ի՞նչ բանով, երբ խօսքին առարկան ոչ թէ անձ մը, այլ իր մըն է, ինչպէս. Տունը հին կ: — Ի՞նչ բանը հին կ: — Տունը:

ՃԳ. ԸՆԹԵՐՑՈՒԱՄ. — ՅԱՅՈՂ ՊԱՐԱՊԵՏ

Յակոբ և Պետրոս, երկու գիւղացիներ, որ մը բան-չարանոցի մը քովէն կ'անցնէին՝ զլուխ գլխու խօսակցելով իրարու հետ։ «Եայէ՛, ըստ յանկարծ Յակոբ իր ընկերոջը, սա կաղամբները ո՛քան խոչոր են։ — Առանք ալ բա՞ն են, պատասխանեց Պետրոս հեգնութեամբ, ես անանկ կաղամբ մը տեսած եմ որ մեր գիւղին զանգակատան չափ կար։» Յակոբ՝ որ կաթսայագործ էր, ուղելով անոր բերնին չափը տալ, անմիջապէս ըստու։ «Ես ալ ժամանակաւ մեր եկեղեցին չափ կաթսայ մը շինած եմ։» — «Բայց այդ ահագին կաթսան ինչո՞ւ համար չինել տուին։» — «Քու կաղամբոց մէջը եփելու համար անտարակոյս,» յարեց պամիտ երիտասարուն։

Հ Յ Ա Հ Ա Վ Գ Ի Ւ Բ

56. Օրինակել այս հատուածը, եւ սորագծել թնդանուր կանոնեաւորքեր կերպով նոլովուած անունները:

57. Պատմել բերանացի այս հատուածը, յեսոյ գրել զայն:

58. Մէյմէկ խօսի ժինել նետեւեալ բառերուն սեռականը գործածելով.

*Պատմի, որոսում, զաւակ, եկեղեցի, երկիր, արձակուրդ, խանձարուր, հայրիկ, հաշիւ, մատիտ, բարութիւն:*

**ՕՐԵՆԱԿ. — Ասիկա պատույ իմպիր մը եղաւ իրեն համար**

59. Մէյմէկ խօսի ժինել նետեւեալ բառերուն բացառականը գործածելով.

*Երկառնուղի, ճակատ, աւան, յուզում, մնաթութիւն:*

ԺԴ. ԴԱՍ . — ՀՈԼՈՎՈՒՄ (Շարունակութիւն)

<b>101.</b>	<b>Հոլովամ.—Հոլովման ընդհանուր կանոնն է.</b>		
	Եղակիի մէջ Յունակիի մէջ		
Դ.	Հայց.	Հայց	Հացեր
Դ.	Տրակ.	Հացի	Հացերու
Դ.		Հացէ	Հացերէ
Ծ.		Հացով	Հացերով

**102.** Հասարակ անուններու եղակի հոլովման բացառութիւններն են նետեւեանները .

**103.** Ա. ի վերջացող բազմմավանկ անունները  
սեռականին մէջ ԿՇԵՎԱՆ նաև ույ, խնչպէս. երկարուղի,  
երկարուղու. եկեղեցի, եկեղեցւու:

**104.** *Բ. ուրիսն կերպացող անունները կըլլան  
միշտ թեան, թեևէ, թեամբ, խչպէս. թեռուրիւն, թե-  
ռուրթեան, թեռուրթեամբ:*

**105.** Գ. ում վերջացող ածանցեալ անունները  
կ'ըլլան նաև ման, մամիք, ինչպէս. որոշում, որոշ-  
ման, որոշմամբ:

**106.** Դ. իւ գերջացող գոյականներէն ոմանք  
կ'ըլլան նաև ուոյ, ուհ, ուով, բնչպէս. պատի,  
պատովյ, պատուե, պատուվ, և ոմանք ալ ուի, ուհ,  
ուով, բնչպէս. հայի, հաշուի, հաշուե, հաշուով :

**103.** Ե. Վերջին վանկին մէջ ա ունեցող անոն-  
ները հողովման մէջ այդ ա ը չեն կորսնցներ, ինչպէս.  
աւան, աւանի. կռուան, կռուանի: Բացարիկ են. ձա-  
կաս, ձակի. բերան, բերնի. զարակ, զարկի:

**108.** Զ. Վերջին վանկին մէջ ի պարունակող անուններէն ումանք հոլովման միջոցին ի ն չեն կորսնցներ, ինչպէս. սիիհ, սկիիհ. այիի, այիիհ. մազինս, մազնիսիհ. ապառիկ, ապառիկիհ: Սակայն կան բառեր առողջ մէջ ի ն կը կորսուի, ինչպէս. զիր, զրի. երկիր, երկրի. մարզագետին, մարզագետիհ:

ԺԴ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԱԶԱՏԱՐԱՐՀ

Սառած գետին վրայ Ասայիս իր եղբօրը հետ կը խաղար: Յանկարծ սառոյցը կը կոսդի, կը բացուի փոքրիկ աղջկան ոտքին տակ, և տղան ինքզինքը ջուրին մէջ կը գտնէ: Գլուխն ու թեւերը գեռ գուրսն են: Սառոյցի կտորին կը կառչի, իր եղբայրը օգնութեան կը կոչէ, բայց ան խելքը գլխէն դաշաճ՝ կը ձգէ կը փախչի, սուր ճիչեր արձակելով: Ասայիս գիտէ թէ գետը խորունկէ, և թէ պիտի թաղուի հոն պազ ջուրին խորը, հօրմէն մօրմէն հեռու: Բայց ահա հաւատարիմ չուննէ, խոչոր թեռ-նեօվ մը, որ կը վազէ կու գայ, կ'երկնցնէ թաթերը փոքրիկ տիրուհին, որ անոնց փաթթուելով վեր կ'ելէ ու կ'ազատի:

Հ Բ Ա. Հ Ա. Ն Գ Ն Ե Բ

60. Օրինակել այս հատուածը, եւ սուրագծել ընդհանուր օրէմին տարբեր կերպով հորդուած անունները:
61. Պատմել բերանացի այս հատուածը, յետոյ գրել զայն:
62. Մէյմէկ խօսի ժինել հետեւեալ բառերուն սեռականը զործածելով.
63. Մէյմէկ խօսի ժինել հետեւեալ բառերուն սեռականը զործածելով.  
Ամառ, թոռ, բարութիւն, արև, պարտէզ, սիրութիւն  
ՕՐԻՆԱԿ. — Ծովուն ալիքները փոթորիկէն կը փրփրէն:

ԺԴ. ԴԱՍ. — ՀՈԼՈՎՈՒՄ (Շարունակութիւն)

**109.** Է. Վերջին վաճկին մէջ ու պարունակող բառերը գրեթէ միշտ ուն կը պահնեն հոլովման ատեն, ինչպէս. ուխտ, ուխտի. հեղուկ, հեղուկի: Սակայն բացառութիւններ կան, ինչպէս. օգուտ, օգի. տեսուչ, տեսչի, եւալյն: Ու պարունակող կարգ մը բառեր ալ տարբեր սեռական ունին, ինչպէս. տուն, տան. շուն, շան, եւալյն:

**110.** Բ. Կարգ մը միավանկ բառեր կան, որոնց սեռականը ու կ'ըլլայ, ինչպէս. մարդ, մարդու. շան, շանու. դար, դարու. ծով, ծովու. նաւ, նաւու. մանչ, մանչու:

**111.** Թ. Ժամանակ ցուցնող գրեթէ բոլոր անունները կ'ըլլան ուսն, և կամ ուրնի, ով, ինչպէս. ամառ, ամառուան, ամառէ կամ ամառութիւն, ամառով: Այսպէս կ'ըլլան. ձեռո, հիմակ, երեկ, ատեն, ժամանակ, անգամ, ցորեկ, օր, կես օր, գիշեր, առաջ, ժամ, իեղ, իրիկուն, առու, վարը, տարի, ամիս, շաբար:

**112.** Ժ. Ազգականութեան կապ ցուցնող գրեթէ բոլոր անունները բացառիկ հոլովումներ ունին, ինչպէս.

Ա. Հայր, հօր, հօրմէ, հօրմով, նոյնպէս. մայր, եղբայր:

Բ. Աղջիկ, աղջկան, աղջիկէ, աղջիկով: Նոյնպէս. երիկ, կերիկ:

Գ. Ներ, ներոց, ներօմեն, ներօմով: Նոյնպէս. աներ, տալ, բոյր, կեսուր, կին: Ընկեր և Տեր բառերը, թէկ չըլլան ազգականութեան կապ ցոյց տուող անուններ, կը հոլովուին ներին պէս:

**113.** ԺԱ. Անկանոն կերպով կը հոլովուին սկր, սիրոյ, կայար, կայսեր, ձամբայ, ձամբու. զուխ, զշու. արեւ, արեւու. տղայ, տղու. լեռ, լեռան. թեռ, թեռուան. թոռ, թոռան. եզ, եզան. իիմ, իիման. դուռ, դրան. մասուն, մասրան:

ԺԵ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԽՈՇՈՐ ՏՈՎԹՈՐԸ ԵՒ ՓՈՔՐԻԿ ԳԵԽԳ.ՍՅԱՆ

Անգլիայ մէջ, կորա մը հայկերպիթի հրաւիրեր էր  
իր գաւառին աղնուականները և մէկ քանի օտարա-  
կաններ: Ամէնուն գլուխը տաքցեր էր: Շատ գէր ու  
խոշոր ֆրանսացի բժիշկ մը սկսաւ ծաղրել շատ նիհար  
գաւառացի երիտասարդ մը, որ իր դէմը նատեր էր:  
Շինականը բարկացաւ, և պատասխանեց թէ հակառակ  
իր նիհարութեան կրնար հետեւեալ օրը երեք անգամ  
Հայո-Բատքի շրջանը ընկել՝ կոնակը առած ահազին  
Տոքթորը: Բժիշկը ընդունեցաւ, և յիսուն ոսկի գրաւ  
դրաւ: Հետեւեալ օրը երիտասարդը իր խոստանը հա-  
մեմատ որոշեալ տեղը եկաւ ու յայտարարեց թէ ինքը  
դրաւ դրեր էր բժիշկը կրելու, բայց ոչ զգեստները,  
ուստի պէտք էր հանուէր: Տոքթորը նեղը մնաց, և  
սափուեցաւ վճարել յիսուն ոսկին, որովհետեւ հանդի-  
սականք իրաւունք տուին գիւղացւոյն:

Հ Բ Ա. Հ Ա. Ն Գ Ն Ե Բ Թ

64. Օրինակել այս հատուածը, եւ ստրագձել այն անունները որոնք  
բացառիկ նորդիւմներ ունին յինակիի մէջ:
65. Պատմել բերանացի այս հատուածը, յեսոյ գրել զայն:
66. Մէլմէկ խօսք շինել հետեւեալ բառերուն սեռականները գոր-  
ծածելով.
- Բողոքականը, ձախակողմեանը, լեռնցիք, կանայք, մարդիկ, ալի-  
դեմականը, դպրոցականը, տղար:
- ՕՐԵՆՍԸՆ.** — Բողոքականաց ազգապետը ժողովին նախագահնեց:
67. Գտնել հետեւեալ բառերուն եզակի ուղղականները.
- Բերկութեանց, տղոց, կանանց, բաղաբացւոց, պերծութեանց,  
բուրմանց, ունայլութեանց, գիւղացւոց, ծառապմանց, մարդոց, յիշողու-  
թեանց, հակարութեանց, տրոխմանց, բարախմանց, յասաղմանց:

ԺԵ. ԴԱՍ. — ՀՈԼՈՎՈՒՄ (Շարունակութիւն)

114. Հասարակ անուններու յոքնակի հոլովման  
բացառութիւնները հետեւեալներն են.

115. Ցի վերջացող յոքնակինները սեռականի և  
արականի մէջ կ'ըլլան ցոց, ինչպէս յաղացիի, յա-  
ղացւոց. զիւղացիի, զիւղացւոց:

116. Կանի վերջացող յոքնակինները սեռականի և  
արականի մէջ կ'ըլլան կանաց, ինչպէս. բողոքականի,  
բողոքականաց. պահպանողականի, պահպանողականաց:

117. Եսնի վերջացող յոքնակինները սեռականի և  
արականի մէջ կ'ըլլան եանց, ինչպէս. աջակողմեանի,  
աջակողմեանց:

118. Ասոնցմէ զատ՝ ուրիւն և ում վերջացող  
անունները յոքնակի սեռականի և արականի մէջ կրնան  
ըլլալ նաև թեանց և մանց, ինչպէս. ուրախութեանց,  
ուսմանց:

119. Տղամարդիկ, կանայի հետեւեալ կերպով  
կը հոլովուին.

Ուղղ.	Հայց.	Տղաք	Մարդիկ	Կանայք
Սեռ.	Տրակ.	Տղոց	Մարդոց	Կանանց
Բայց.		Տղոցնէ	Մարդոցնէ	Կիներէ
Գործ.		Տղոցմով	Մարդոցմով	Կիներով

120. Մարդ և կին բառերը ընդհանուր օրէնքին  
համաձայն կ'ըլլան նաև յոքնակի մէջ մարդեր, մար-  
դերու, մարդերէ, մարդերով. կիներ, կիներու:

121. Աղջիկ բառին յոքնակի սեռականը կ'ըլլայ  
նաև աղջկանց:

**ՀԱՍՏԱՐԱԿ ԱՆՈՒՆՆԵՐՈՒ ՀՈԼՈՎՈՒՄԸ**

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՌՈՒ

Եղանկի	Յոհանակի	Եղանկի	Յոհանակի
Ո. Հ. Ծառ	Ծառեր	Պարտէզ	Պարտէզներ
Ս. Տ. Ծառի	Ծառերու	Պարտէզի	Պարտէզներու
Բ.	Ծառէ	Պարտէզէ	Պարտէզներէ
Գ.	Ծառով	Ծառերով	Պարտէզներով

Բ Ա Յ Ա Ռ Ո Ւ Թ Ի Խ Ա Շ Ե Ր

**Ա.**

Ի ՎԵՐՀԱԳՈՂ ԲԱՈՒԵՐ

Ա Ե Ր Ի Ա Ի ՎԵՐՀԱԳՈՂ ԲԱՈՒԵՐ

Եզ.	Եզ.	Յով.
Ո. Հ. Հոգի	Բարուքիւն	Բարուքիւններ
Ս. Տ. Հոգով	Բարուքեան	Բարուքեանց
Բ.	Հոգին	Բարուքենէ
Գ.	Հոգիով	Բարուքեամբ

**Բ.**

Ա Խ ՎԵՐՀԱԳՈՂ ԲԱՈՒԵՐ

Եզ.	Յով.
Ո. Հ. Ուսում	Ուսումներ
Ս. Տ. Ուսման	Ուսմանց
Բ.	Ուսումնէ
Գ.	Ուսմամբ

**Գ.**

Ի ՎԵՐՀԱԳՈՂ ԲԱՈՒԵՐ

Եզ.	Եզ.
Ո. Հ. Պատիւ	Պատիւն
Ս. Տ. Պատուույ	Պատուուն
Բ.	Պատուէ
Գ.	Պատուով

**Ե.**

ՎԵՐԺԻՆ ՎԱՆԻԿԻՆ ՄԵԶ Ա ՎԱ-  
ՐՈՒՅԱԿՈՂ ԿԱՐԳ ՄԲ ԲԱՈՒԵՐ

**Զ.**

ՎԵՐԺԻՆ ՎԱՆԻԿԻՆ ՄԵԶ Ի ՎԱ-  
ՐՈՒՅԱԿՈՂ ԿԱՐԳ ՄԲ ԲԱՈՒԵՐ

Եզ.	Եզ.	Եզ.	Յով.
Ո. Հ. Ճակատ	Ճիր	Ճիրեր	Ճիրեր
Ս. Տ. Ճակտի	Ճրի	Ճրեր	Ճրեր
Բ.	Ճակտէ	Ճրէ	Ճրերէ
Գ.	Ճակտով	Ճրով	Ճրերով

**Է.**

ՎԵՐԺԻՆ ՎԱՆԻԿԻՆ ՄԵԶ Ա ՎԱՐ-  
ՈՒՅԱԿՈՂ ԲԱԹԻ ՄԲ ԲԱՈՒԵՐ

Եզ.	Եզ.	Եզ.	Յով.
Ո. Հ. Օգուտ	Տուն	Տուներ	Տուներ
Ս. Տ. Օգուտի	Տունի	Տուներու	Տուներէ
Բ.	Օգուտէ	Տունէ	Տուներէ
Գ.	Օգուտով	Տունով	Տուներով

**Ա.**

Քանի մը մխավանկ բառեր

Եզ.

Յով.

Եզ.

Յով.

Ո . Հ .	Ծով	Ծովեր	Մարդ	Մարդիկ
Ս . Տ .	Ծովու	Ծովերու	Մարդու	Մարդոց
Բ .	Ծովէ	Ծովերէ	Մարդէ	Մարդոցմէ
Գ .	Ծովով	Ծովերով	Մարդով	Մարդոցմով

**Թ.**

Ժամանակ ցուցնող բառեր

Եզ.

Եզ.

Եզ.

Ո . Հ .	Աժառ	Ատհն	Ժամ
Ս . Տ .	Աժառուան	Ատհնուան	Ժամուան
Բ .	Աժառութիւն	Կամ Ատհնի	Կամ Ժամու
Գ .	Աժառով	Ատհնէ	Ժամէ

**Ժ.**

Ազգականութեան կապ ցուցնող բառեր

Եզ.

Եզ.

Եզ.

Եզ.

Ո . Հ .	Հայր	Կնիկ	Ներ	Կին
Ս . Տ .	Հօր	Կնկան	Ներոջ	Կնոջ
Բ .	Հօրմէ	Կնիկէ	Ներոջմէ	Կնոջմէ
Գ .	Հօրմով	Կնիկով	Ներոջմով	Կնոջմով

**Ժ.Ա.**

Կանի վերշացող յոհնակիներ

Եանի վերշացող յոհնակիներ

Ո .	Բողոքական	Աջակողմեան
Հ .	Բողոքականեր	Աջակողմեաներ
Ս . Տ .	Բողոքականաց	Աջակողմեանց
Բ .	Բողոքականերէ	Աջակողմեաներէ
Գ .	Բողոքականերով	Աջակողմեանի երով

**Ժ.Գ.**

Ղիշ վերշացող յոհնակիներ

Ո .	Գիւղացիի
Հ .	Գիւղացիներ
Ս . Տ .	Գիւղացւոց
Բ .	Գիւղացիներէ
Գ .	Գիւղացիներով

**Ժ.Գ.**

Ոնկանոն հոդովումներ

Եզ.

Ո . Հ .	Սկր	Կայր	Գլուխ
Ս . Տ .	Սիրոյ	Կայրեր	Գլուռ
Բ .	Սկրէ	Կայրէ	Գլուէ
Գ .	Սիրով	Կայրով	Գլուռ

Եզ. Յով. Եզ. Յով.

Ո . Հ .	Տղայ	Տղաֆ	Ճամբայ	Ճամբաներ
Ս . Տ .	Տղու	Տղոց	Ճամբու	Ճամբաներու
Բ .	Տղէ	Տղոցմէ	Ճամբէ	Ճամբաներէ
Գ .	Տղով	Տղոցմով	Ճամբով	Ճամբաներով

Եզ. Եզ. Եզ. Եզ.

Ո . Հ .	Եզ	Թռու	Դուռ	Դուռներ
Ս . Տ .	Եզան	Թռուան	Դուռն	Դուռներու
Բ .	Եզէ	Թռուէ	Դուռէ	Դուռներէ
Գ .	Եզով	Թռումով	Դուռով	Դուռներով

**Ժ 2. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՀՈԽՍԱԿՈՐՄԱՆ ՄԻՋԱՅՆԵՐ**

Մեր լուսաւորման գլխաւոր նիւթերն են՝ քարիւղը որ չիւսիսային Ամերիկայի և Ռուսիոյ մէջ կը բղխի աղքիւրներէ, և որ կը գործածուի մեր տուներուն մէջ, կազը որ գետնածուխէ կը գոյանայ և ընդհանրապէս կը լուսաւորէ մեր պողոտաներն ու հրապարակները, ելեկարական լոյսը որ նոր գիւտ մըն է և կը սկսի Պոլոյ մէջ ալ երեւալ, բուսական ձեթը որ տունկերէ կը հանուի, և ճրագը որ ճարպէն կը շնուի: Իսկ մեղրամուը որ մեղրուն ճարտարգործութիւնն է, հիմայ կը գործածուի գրեթէ միայն Հայոց, Յունաց և Հատինաց եկեղեցիներուն մէջ:

**Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ**

68. Օրինակել այս հատուածը, եւ սուրագծել այն յատուկ անունները որոնք բացառիկ հոլովումներ ունին եղակի կամ յոթնակի մէջ:
69. Բերանացի պատմել այս հատուածը:
70. Մէկ մէկ խօսք ըինել նետեւեալ բառերով.

Քարիւղ Ամերիկա, աղքիւր, բնակարան, կազ, պողոտայ, ճրագարակ, գիւտ, ձեթ, տունկ, ճրապ, ճարպ, մեղր, Ռուսիա:

**ՕՐԻՆԱԿ. — Քարիւղի մասնաւոր նոտցներ կան, որոնց մրայ կերակուր կ'եփաւի.**

- 71 Գտնել նետեւեալ բառերուն եղակի ու զարկանները.  
Զինացիք, Ակովտիացիք, կարմէւեանց, Դալիքորնիոյ, Ճարոնցւոց,  
Անդրաշեռնականաց, Եսրիմացիք

**Ժ 2. ԴԱՍ. — ՅԱՏՈՒԿ ԱՇՈՒՆՆԵՐՈՒ ՀՈՒԱՎՈՒՄԸ**

**122.** Յատուկ անունները ընդհանուր կանոնին համեմատ կը հոլովուին: Յատուկ անունները ընդհանրապէս եղակի կը գործածուին, սակայն կրնան յոթնակի ալ գործածուիլ, ինչպէս. Պուրպունները սիրեցին Ֆրանսայի:

**123.** Յատուկ անուններու հոլովման բացառութիւններ են եղակի մէջ հետեւեալները.

1. ա և իս վերջացող յատուկ անունները յ կ'առնեն հոլովման մէջ, ինչպէս. Ֆրանսս, Ֆրանսայի. Աննա, Աննայէ. Եւտոխիա, Եւտոխիայի:

2. իս վերջացող աշխարհագրական անունները կ'ըլլան իոյ, իսյէ, իսյոյլ, ինչպէս. Անզիխա, Անզիխոյ, Անզիխայէ, Անզիխայով. Սպանիխա, Սպանիխոյ, Սպանիայէ, Սպանիխայով:

3. Նոյնապէս օ վերջացող անունները կ'ըլլան ոյի, ոյի, ոյով, ինչպէս. Շիխակ, Շիխակոյի, Շիխակոյէ, Շիխակոյով. Քոնկօ, Քոնկոյի, Քոնկոյէ, Քոնկոյով:

4. Վերջին վանկին մէջ ա, ի, ու պարունակող յատուկ անունները միշտ անփոփոխ կը մնան հոլովման մէջ, ինչպէս. Եփրատ, Եփրատի, Պերլին, Պերլինի. Վարդուկ, Վարդուկի: Բացառիկ է Զատիկ, Զատիկի:

5. Անկանոն հոլովմաններ ունին Ասուած, Ասուծոյ, Ասուծմէ, Ասուծմով. Չին, Չինու. Հայ, Հայու. Պոլիս, Պոլոյ. Ասուածածին, Ասուածածնայ. Խրում, Խրման, Խւայն:

**124.** Յատուկ անուններու հոլովման բացառութիւններն են յոթնակի մէջ հետեւեալները.

Եանի, ցիի, կանի վերջաւորած յատուկ անունները յոթնակի մեռականի մէջ կ'ըլլան եանց, ցոց, կանաց, ինչպէս. Օսմանեանի, Օսմանեանց, Կարենցի, Կարենցւոց. Ղեւտականի, Ղեւտականաց: Բացառիկ կերպով կրնան հոլովման նաև Հայ, Յոյն, Հեղին, Հրեայ և ուրիշ ազգերու անուններ, ինչպէս. Հայի, Հայոց. Յոյնի, Յոյնաց, Հեղենի, Հեղենաց. Հրեայի, Հրեայից:

**ՅԱՏՈՒԿ ԱՆԱԻՆԵՐՈՒ ՀՈԼՈՎՈՒՄԸ**

ԲՆԴՀԱՆՈՒԹ ԿԱՆՈՒ

Եղ.

Յով.

Ա . Հ .	Յովսէփ	Յովսէփներ
Ս . Տ .	Յովսէփի	Յովսէփներու
Բ .	Յովսէփէ	Յովսէփներէ
Գ .	Յովսէփով	Յովսէփներով

Եղ.

Յով.

Ա . Հ .	Շուշան	Շուշաններ
Ս . Տ .	Շուշանի	Շուշաններու
Բ .	Շուշանէ	Շուշաններէ
Գ .	Շուշանով	Շուշաններով

Բ Ա Յ Ա Ռ Ո Ւ Թ Ի Ւ Ն Կ Ե Ր

Ա.

ա եւ իս վերջացող անուններ

Ա . Հ .	Ֆրանսա	Եւտոքսիս
Ս . Տ .	Ֆրանսալի	Եւտոքսիսի
Բ .	Ֆրանսալէ	Եւտոքսիսէ
Գ .	Ֆրանսալով	Եւտոքսիսլով

Բ.

Գ.

իս վերջացող երկի անուններ օ վերջացող անուններ

Ա . Հ .	Սպանիա	Շիքակօ
Ս . Տ .	Սպանիոյ	Շիքակոյի
Բ .	Սպանիալէ	Շիքակոյէ
Գ .	Սպանիալով	Շիքակոյլով

Դ.

Վերջին վանիի ի տարին յապատճմ

Ա . Հ .	Զատիկի
Ս . Տ .	Զատիկի
Բ .	Զատիկի
Գ .	Զատիկով

Ե.

Անկանոն հոլովանմեր եզակիի մեջ

Ա . Հ .	Աստուած	Հայ	Խթում	Պոլիս	Զի՞ն
Ս . Տ .	Աստուածոյ	Հայու	Խթման	Պոլսոյ	Զի՞նու
Բ .	Աստուածմէ	Հայէ	Խթումմէ	Պոլսէ	Զի՞նէ
Գ .	Աստուածմով	Հայով	Խթումմով	Պոլսով	Զի՞նով

Զ.

Կանչ վերջացող յի՞նականի անուններ

Ա .	Օսմանեանի	Պոլսցիի	Հռոմէականի
Հ .	Օսմանեաններ	Պոլսցիններ	Հռոմէականներ
Ս . Տ .	Օսմանեանց	Պոլսցւոց	Հռոմէականաց
Բ .	Օսմանեաններէ	Պոլսցիններէ	Հռոմէականներէ
Գ .	Օսմանեաններով	Պոլսցիններով	Հռոմէականներով

Թ.

Անկանոն յի՞նակի հոլովանմեր

Ա .	Հայք	Հրեայք
Հ .	Հայեր	Հրեաներ
Ս . Տ .	Հայոց	Հրեանեց
Բ .	Հայերէ	Հրեաներէ
Գ .	Հայերով	Հրեաներով

Ա .	Հնդիկք	Պարսիկք
Հ .	Հնդիկներ	Պարսիկներ
Ս . Տ .	Հնդկաց	Պարսկաց
Բ .	Հնդիկներէ	Պարսիկներէ
Գ .	Հնդիկներով	Պարսիկներով

ԺԷ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՄՐԱՄԻՏ ՊԱՏԱՍԽԱՆԱԿ

Ժամանակաւ, երբ առակաւին հնարուած չէր շոգեկառքը և ամէն մարդ կառքով կը ճամբորդէր, Անդլոյ թագաւորներէն մէկը, Գէորգ Ա., գիւղի մը պանդոկը իջաւ, կառքին ձիբը փոխել տալու համար, և անօթի ըլլալով՝ երկու հաւկիթ բերել տուաւ: Մեկնելու պահուն՝ իր պայիկը եկաւ գանգատեցաւ թէ պանդոկապեար հարիւր ֆիօրին կը պահանջէր հաւկիթներուն փոխարէն: Ինքնակալը կանչել տուաւ զայն և հարցուց թէ արդեօք հաւկիթները շատ հազուագիւտ էին այդ գիւղին մէջ որ այդպէս սուզ կը ծախէր: «Ո՛չ, աէր արքայ, պատասխանեց սրամիտ գիւղացին, նոյն իսկ շատ սուատ են, բայց թագաւորները հազուագիւտ են, և երբ բազդը Զեր Վեհափառութեան պէս մեծ ինքնակալ մը կը զրկէ մեղի, կը ջանանք օգուատ քաղել:» Թագաւորը ժաղոցաւ և հարիւր ֆիօրինը համբել տուաւ:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

72. Օրինակել այս հատուածը, եւ ցոյց տալ մէջի անուններուն թիւր:
73. Ցոյց տալ այդ անուններուն հոլովները:
74. Պատմել բերանացի այս հատուածը, յետյ գրել զայն:
75. Հետեւեալ բառերով մէկ խօսք շինել.

Ծովեկառք, ճամբորդ, պանդոկ, հաւկիթ, պայիկ, սրամիտ, հազուագիւտ, ինքնակալ, ֆիօրին, սուատ

- ՕՐԵՆՍԱԿ. — Շոգեկառով ճամբորդութիւնը յոզնեցուցիչ է:
76. Լուծել այս հատուածին առաջին տասը անունները.

ՕՐԵՆՍԱԿ. — Կառքին  
Ճիկը | հասարակ անունն եզակի սեռական  
հասարակ անունն յոքնակի հայցական

77. Հետեւեալ խօսերուն մէջի ժեղագիր անուններուն թիւր փոխել.

Թուշունը պուրակին մէջ կը գեղգեղի: — Սարկաւազը խորանը կը խնկարկի: — Բանաստեղծները տաղեր կը յօրինեն: — Ատենախօսները թեմերուն վայցէն կը ճառեն: — Վարազը և արշը գայլին չափ անգութ են: — Այս հիւանդութիւնները, որոնք ուրիշին կը փոխանցուին, տարափոխիկ կը կոչուին: — Ան որ գալիք վասնզը կը տեսնէ, նախառես մարդը է: — Փոսուռանները գիշերը կը փայլին խոտին մէջ:

78. Գտնել վեց ծաղիկի եւ վեց միջատի անուն, եւ գրել անոնց լինակին: Գտնել վեց ձուկի եւ վեց բլչունի անուն, եւ գրել անոնց եզակի սեռականը: Գտնել վեց բաղադի անուն, եւ գրել անոնց եզակի բացառականը:

ԺԷ. ԴԱՍ. — ԱՐՅՈՒՆԻՆ ԼՈՒԺՈՒՄԸ

**125.** ԱՆՈՒՆԻՆ ԼՈՒԺՈՒՄԸ. — Անունն մը լուծելու համար պէտք է ցոյց տալ.

1. Տեսակը, հասարակ կամ յատուկ անուն:
2. Թիւր. եզակի կամ յոթնակի:
3. Հորովը. ուղղական, հայցական, սեռական, շրական, բացառական, կամ զործիական:

**126.** ԿԵԲԱՏՈՒՄՆԵՐ. — Լուծման մէջ սովորութիւն է բառերը կրծատելով գրել:

Ցատուկ անուն գրելու տեղ՝ գրելու է յս. ան. հասարակ անունն իս. ան. եզակի՝ եզ. յոթնակի՝ յի.:

Ուղղական՝ ուղ. հայցական՝ հյց. սեռական՝ սեռ. շրական՝ շր. բացառական՝ բցն. զործիական՝ գրծ.:

ԺԼ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԳԵՐԵԶԱԿ ՃՐԱՎԱՀԱՐԻ

Հնդկաստանի մէջ տեսակ մը շիկահաւ կայ, տարօրինակ կերպով նետաքրքրական փոքրիկ թռչուն մը, որուն արհեստը գերձակութիւն է: Ծառերուն տերեւները կը ժողվէ, իրարու կը կարէ և պատեան մը կը շնէ իր ծագուկներուն բոխը մէջը պահելու համար: Պատեանին ներսի կողմը ստեւներով, փետուրներով, սարդի ստայներով կը ծածէ, որպէս զի կակուղ ըլլայ: Իր ասեղն է իր սուր կտուցը, և գերձանը՝ բուսական փափուկ թիլ մը, զոր խոտի շիւզերուն մէջէն կ'ընտրէ կամ զոր կը մանէ շրջակայ մացառներուն բաժպակի ծուէնները ժողվելով ու գղելով: Այս թռչունը հազիւ երեք մաս երկայնութիւն ունի: Եզր թռչուն է: Արտին փետուրները գոյնգոյն են:

Հ Յ Ա Հ Յ Ն Գ Ն Ե Բ

79. Օրինակել այս նատուածը, եւ ցոյց տալ յատկացուցիւները:
80. Զատել այս նատուածին մէջի բոլոր յատկացելիները, եւ մէյ մէկ խօս շինել աննօնցով:
- օՐԵԿԱԿ. — Արուեսը նաբառութիւն մը կ'արժէ:
81. ՄԵլիէկ պատշաճ յատկացուցիւննենեւալյատկացեալներուն բով  
... իրասը. — . . . իրացմը. — . . . լեզուն. — . . . բրիչը. —  
որսորդութիւնը. — . . . աչըը. — . . . ապուրը. — . . . ստեղնաշարը. —  
... երգեհնորը. — . . . չերմանորը. — . . . կանթերը:

- օՐԵԿԱԿ. — Ծերուեին խրառը
82. Մէյ մէկ խօս շինել նետեւալ անուններով:  
Որմառքին ծեփակը, աշխատանցին լոյսը, նորթիկին մկրատը,  
զրբին պատկեները, ծառ պին ամսականները, դեղնանիկին դաշլայիկը:
- օՐԵԿԱԿ. — Որմառչին ծեփակը ցեփին մէջ ինկա:
83. Մելիէկ յարմար յատկացեալ դին նետեւալյատկացուցիւներուն բով  
լուսնին . . . — ձիւնին . . . — չութակին . . . — հաղիին. . . —  
մասերուն . . . — զայնակին . . . — սեղանին . . . — ղեղձին . . . —  
եղեւիններուն . . . — ամպերուն . . . — փոթորիկին . . .

ԺԼ. ԴԱՍ. — ՅԱՏԿԱՑՈՒՅԻՉ ԵՎ ՅԱՏԿԱՑԵԱԼ.

**127.** Ա. Անունը՝ յատկացուցիչ. — Յատկացուցիչը բանի մը որուն ըլլալը կը ցուցնէ, և կ'ըլլայ միշտ սեռական, թէ՛ եղակիի և թէ յոքնակիի մէջ, ինչպէս դպրոցին աշակերտը. տուներուն տանիքները. դրան բանալին:

**128.** Ա. Անունը՝ յատկացեալ. — Յատկացեալը յատկացուցիչին վերաբերեալ անունն է, ինչպէս դպրոցին առակերտները. տան տանիքը. դուռներուն բանալիները:

**129.** Յատկացեալը կրնայ ըլլալ ուղղական, հայցական, սեռական, տրական, բացառական, գործիական, ինչպէս դպրոցին առակերտը, դպրոցին առակերտին, դպրոցին առակերտին:

**130.** Յատկացուցիչը կը պատասխանէ որո՞ւն հարցման, ինչպէս. որո՞ւն աշակերտը. — դպրոցին:

**131.** Յատկացուցիչը յատկացեալէն առաջ կը դրուի ընդհանրապէս, բայց երբեմն կրնայ նաև ետքը դրուի:

ԺԵ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԳԻՒԽԱՑՄԻՆ ԵՒ ԿԱՊԻԿԱԾ

Հարուստ և տգեղ կոմսուհի մը կապիկ մը ունէր, որ թաւիչէ ոսկեճամուկ զգեսաներով հագուած՝ տանը մէջ կը պարաէր: Օր մը ագարակի մը ծառան իր տէրոջ կողմէն կողով մը լեցուն պատող բերաւ կոմսուհիին: Երբ սամդուխէն վեր կ'ելլէր, կապիկին հանդիպեցաւ, ու մարդ կարծելով՝ բարեւեց զայն: Կապիկը, գուշակելով որ ուտելիք մը կար, տղան կեցուց, և կողովին տերեւները բանալով՝ մէջը գահուած թուղերը մէկիկ մէկիկ կերաւ: Նոյն միջոցին տան տիրուհին վրայ հասաւ: Սյու տառեն ծառան ըստ: «Տիկին, աէրս ձեզի կը զրկէ այս կողովը, որուն մէջ սերկեւիլներ կան. թուղեր ալ կային, բայց ձեր որդին կերաւ զանոնք: »

Հ Յ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

84. Օրինակել այս հատուածը, նշանակել մէկ գծով անունները եւ երկու գծով բայերը:
  85. Պատմել այս հատուածը բերանացի, յետյ գրել զայն:
  86. Մէյմէկ խօս օֆմէն նետեւեալ բառեր իրեն ենթակայզործածելով. կոմսուհի, կապիկ, թաւիչ, զգեստ, ազարակ, ծառայ, սանդուխ, սերկ, կողով, սերկեւիլ:
- ՕՐԻՆԱԿԱՆ.** — Կապիկը տգեղ և չար կենդանի մըն է:
87. Օրինակել նետեւեալ ցուցակը եւ ստորագծել ենթակաները.

ԵԶ.

ՅՈՒ.

կոմսուհին կապիկ մը ունէր. կոմսուհիները կապիկներ ու-  
ազարակին ծառան կողով մը բե- նէին, ազարակին ծառաները կողովներ  
րաւ, տան տիրուհին վրայ հասաւ, բերին, տան տիրուհիները վրայ հա-  
ծառան զայն մարդ կարծեց, ձեր սան, ծառաները զանոնք մարդ կար-  
ծեցին, ձեր որդիները կերան զանոնք:

88. Մէյմէկ ենթակայ դնել նետեւեալ բայերուն բով.  

• • • Թափեցան:	• • • կը մանէ:
• • • կը գծազրեն:	• • • կը կարգայ:
• • • կ'երթայ:	• • • կը ժափահարեն:
• • • կուլայ:	• • • կը թնդան:
  89. Մէյմէկ յատկացուցիչ աւելցնել նետեւեալ ենթականերուն բով.  

• • • ընտանիքը բարեկիրթ է:	• • • կոճակը փրթաւ:
• • • աղաքը հիւանդ են:	• • • սիւները կործանեցան:
• • • աղջիկը դուրս գնաց:	• • • թանաքը թափեցաւ:
- ՕՐԻՆԱԿԱՆ.** — Մարգարին ընտանիքը բարեկիրթ է:

90. Ցոփնակիի դարձնել նետեւեալ խօսերը.

Տառակը կը մնչէ: — Կայծը հրդեն կը պատճառէ: — Վտակը գետին մէջ կը թափի: — Խենըը զիրահանաւան կ'ըլլայ: — Մարգարիտը խո-  
զին առջև յարգ չունի: — Թռչունը կամաց կայն կը շնչէ: — Կոտրէ կորիզը որ միջուկը ուտես:

ԺԵ. ԴԱՍ. — ԵՆԹԱԿԱՅ ԵՒ ԲԱՅ

132. Բայ. — Բայը բան մը ընել կամ ըլլալ կը ցուցնէ:

133. Անունը՝ իրեւ ենթակայ. — Ենթակայ ա-  
նունը ցոյց կու տայ այն անձը, այն անաստելը, այն  
իրը, որ գործողութիւնը կը կատարէ կամ իր վրայ, ինչպէս՝ մնացայ (չկողո), և կամ ուրիշ առարկայի մը  
վրայ, ինչպէս՝ ծեծեցի (ներգործական):

134. Երբ ենթական յոփնակի անուն մըն է, բայը յոփնակի կը դրուի:

135. Առանց բայի խօսք չ'ըլլար:

հ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԿՐԱԿԸ

Կրակը մեր կերակուրները եփելու կը ծառայէ : Կրակով կը տաքսանք ձմեռը, երբ արեւուն ջերմութիւնը չի բաւեր: Կրակէն լոյս կ'առնենք գիշերը: Տաքսալու համար կը գործածենք փայտ և փայտի ածուխ: Կը գործածենք նաև հանքածուխ: Հանքածուխը կազմուած է հին անտառներու փայտէն, որոնք ժամանակաւ դեմնին տակը թաղուած և հոն փտտած են: Քանի մը աղքատ երկիրներու մէջ՝ տուրի ալ կը գործածեն, որ սեւ փտահող մըն է, և կը կազմուի հողի հետ խառնուած փտտած մամուռէ և արմաներէ, տեսակ մը հանքածուխ որ նոր պիտի շնորի: Ասիոյ զանազան կողմերը աղքատ գիւղացիք կը վառեն նաև կինդանիներու աթար ու երբեմն ալ չոր ոսկորներ:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

91. Օրինակել այս հատուածը, ցոյց տալ բայերը եւ անուները:
92. Պատմել այս հատուածը բերանացի:
93. Մէյմէկ նախադասութիւն շինել հետեւալ բառերը իր խնդիր գործածելով.

Կրակ, կերակուր, արեւ, ձմեռ, ջերմութիւն, լոյս, գիշեր, փայտ, հանքածուխ, անտառ, մամուռ, արմատ, Ասիա, գիւղացի, ոսկոր, կողմ, կինդանիներ

ՕՐԻՆԱԿԻ. — Կրակով կ'եփենք մեր կերակուրները

94. Ցոյց տալ թէ հետեւալ նախադասութեանց մէջ որո՞նք են հերակաները, որո՞նք են խնդիրները:

Քոյրս մատնոցով չի կարեր: — Մարզրիտ տասնոց մը տուաւ աղքատին: — Հայրս ուշ կը գառնայ շուկայէն: — Վարդունին աւելը լուաց: — Կոյրերը լոյս չեն տեսներ: — Աղքատը սրինազ կը նուագէր: — Տղան պարտէզ պիտի երթար: — Ճրազը աշտանակէն ինկաւ: — Կատուն մուկին հանդիպեցաւ: — Շունը սակառը կը տանէր: — Զեռքերս շղթայով կապուած էին: — Ոտքերս ցուրտէն սապեր էին: — Զիւնէն լեռները ճերմկեցան:

ՕՐԻՆԱԿԻ. — Քոյրս (Ենթակայ) մատնոցով (Խնդիր) չի կարեր: Զիւնէն (Խնդիր) լեռները (Ենթակայ) ճերմկեցան:

ի. ԴԱՍ. — ԽՆԴԻՐ

**136.** Ա. Եռւնը՝ Խնդիր. — Խնդիրը ցոյց կու տայախն առարկան որուն վրայ գործողութիւն կը կատարուի, ինչպէս. կը սիրեմ դպրոցը: — Ամեն օր դպրոց կ'երթամ: — Փափաֆ տուած եմ դպրոցին: — Չեմ ուզեր հեռանալ դպրոցին: — Դպրոցով մարդ պիտի ըլլամ:

**137.** Խնդիրը բային յայսնած իմաստը կը լրացնէ, ինչպէս. ի՞նչ բանը կը սիրեմ. — դպրոցը: — Ամեն օր ո՞ւր կ'երթամ. — դպրոց: — Ի՞նչ բանի փափաֆ տուած եմ. — դպրոցին: — Ռւրկէ չեմ ուզեր հեռանալ. — դպրոցին: — Ի՞նչո՞վ մարդ պիտի ըլլամ. — դպրոցով:

**138.** Բայերը կրնան նաև խնդիր չունենալ, ինչպէս. պիտի ինանամ, շատ յաղեցի, ուշ հասայ, կը մսիմ:

ԻԱ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԽԱՂԱԼԻԿԱՆԵՐԸ

Խաղալիկները ժամանակակից գիւտ մը չեն։ Հաշարաւոր տարիներ առաջ, հին ազգերն ալ տեսակ տեսակ խաղալիկներ հնարած էին, որոնք նոյն ժամանակի տղոց ուրախութիւն և զուարձութիւն կը հայթայշէին։ Յոյները, չուսմայեցիք ու Եգիպտացիք ալ կը ճանչնային այն պուպրիկները, որոնք կը շարժին, և փայտէ կոկորնաւոր կը քանդակէին։ Սակայն ամէն դար իր մաս վրայ։ Այսօր գիտական խաղալիկները շատ կը փնտռուին։ Տղոց համար վայրաշարժներ, հանրակառքեր և ելեկտրական մեքենաներ կը յօրինեն հիմայ, որպէս զի այդ մանրանկար առարկաներուն վրայ պատրաստուի իրենց միտքը՝ օր մը անոնց մեծերը ըմբունելու։

Հ Բ Ա. Հ Ա. Ն Գ Ն Ե Բ

95. Օրինակել այս հատուածը եւ ցոյց տալ անունները եւ բայերը։
96. Զատել անուններուն մէջէն սեռի խնդիրները եւ ենթակաները։
97. Մէջ մէկ խօսք շինել հետեւալ բառերով։

Խաղալիկ, տարի, ազգ, ժամանակ, ուրախութիւն, զուարձութիւն, Յոյներ, պուպրիկ, կոկորդիլոս, դար, վայրաշարժ, հանրակառք, մեքենայ։

ՕՐԻՆԱԿ. — Խաղալիկի մը զնեցի Ասրինէին համար։

98. Որուել հետեւալ խօսերուն մէջէն ենթական, բայը եւ սեռի խնդիրը։

Չին կառըը կը բաշէ։ — Թիթեռնիկը կը սիրէ ժաղիկները։ — Առուակը կը ցրէ պարտէզը։ — Նաւակարը կը վարէ նաւը։ — Եզր կոտոշներ ունին — Նկարիչը վրձնին կը գործածէ։ — Փորագրիչը զույը կոտրեց — Պարտիզանը մարկեղը ձեռք առաւ։ — Տզրուկը արին կը ծէ։

ՕՐԻՆԱԿ. — Չին (Ա. Ա. Բ.) կառըը (սեռի խնդ.) կը բաշէ (բայ)։

99. Մէյմէկ խօսք շինել յետպայ օրինակին համեմատ, հետեւալ բառեր զործածելով։

Ենթականեր. — Կաղնի, հանրարի, հոյնի, մամինի, մնի, մորենի, արբայամորի, որթ։

Սեռի խնդիրներ. — Հոյն, արբայամոր, խաղող, սին, մամուխ, հանրար, մոր, խողկաղն։

ՕՐԻՆԱԿ. — Կաղնին խողկաղին կու տայ։

100. Հետեւալ ենթակաները յարմարցնել վարի խօսերուն։

Լոյս, ցրվէժ, հիւսիսակ, շողի, աղբիւր, անձրի, գետ, վտակ, առուակ։

... ամպերէն կը տեղայ; ... արեւէն կու զայ; ... ժայռէն կը զանավիժիւ; ... հողէն կը բղխի; ... հիւսիսէն կը փշէ; ... ծովէն կը բարձրանայ; ... վասկին մէջ կը հոսի; ... դէպի զետը կը բալէ; ... իր չուցերը ծովը կը տանի։

ԻԱ. ԴԱՍ. — ՍԵՇԻ ԽԵԴԻՔ

139. Սեռի խնդիրը միշտ հայցական հոլով կ'ըլ-լայ և միշտ ներգործական բայերու հետ կը գործածուի, ինչպէս։ Դպրոցը կը սիրեմ։ — Խնձորը կը սիրեմ։ — Վարդը կը սիրեմ։ — Հաց կ'ուտեմ։

Ի. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՄՏԱՅԻՐ ԳԵՏՈՒՆԵԼ

**Մեծ գիտուն մը իր բարեկամներէն մէկուն այցելութեան գացեր էր.** տուն դարձած ատեն նշմարեց որ ծխատուփը քովը չէ: Ոսկի գեղոր մըն էր, զոր մեծ խնամքով կը պահէր: Կարծեց թէ իր բարեկամին տունը ձգած է զայն, ու հետեւեալ տոմսակը զրեց անոր. «Սիրելի բարեկամ, կարծեմ թէ ծխատուփս ձեր տունը մոռցած եմ, հաճեցէք գմնել զայն և զրաբերիս հետ զրկել ինծի»: Բայց պահարանը զոյելու պահուն, գըրպանին մէջ ծանր բան մը զգաց, փնտուց. «Վայ, հոս է եղեր, աղաղակեց. Էյ, աւելի աղէկ, » և նամակը բանալով հետեւեալ յետ-գրութեանը աւելցուց. «Փնտուլու նեղութիւնը մի՛ կրէք, ծխատուփս գտայ: » Յետոյ նամակը նորէն փակեց ու իր բարեկամին զրկեց զայն:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ե Բ

101. Օրինակել այս հատւածը, դատել անունները եւ բայերը:
102. Անուններուն մէջէն գտնել բնուրեան խնդիրները:
103. Պատմել բերանացի այս պատմութիւնը, յեսոյ գրել զայն:
104. Մէյմէկ խօսի շիմել հետեւեալ բառերով վարի օրինակին համեմատ ենթականեր. — Եզ, ձի, խոզ, վարազ, փիղ, ճագար, խեցզետին, կրիայ, խոնաց, իշամեղու, առիւծ, արազ:
105. Սննակի խօսեր շիմել հետեւեալ բառերով վարի օրինակին համեմատ.

Ենթականեր. — Քարհատ, դուր, զրոց, բրիչ, մուրճ, մորակ, ծեփակ, թիսկ, խարսոց, տապակ, զրիչ:

Բնուրեան խնդիրներ. — Դարբին, հողագործ, հանքագործ, նառավար, բանտակագործ, փայտահատ, սալլապան, զրագէտ, ատաղձագործ, որմնադիր, կորպարար:

**ՕՐԵԿՈՎԱԿ.** — Մուրճերը դարբիններուն զործիքներն են:

106. Խօսեր շիմել հետեւեալ բառերով վարի օրինակին համեմատ. Ենթականեր. Մուկ, զայլ, եզ, սկիոռ, տղուկ, շիկահաւ:

Բայեր. — Կը կլէ, կը կրծէ, կը զիշատէ, կը ծծէ, կը ճարակի, կը ծառէ:

Սեռի խնդիրներ. — Արմատ, ոչխար, խոտ, կաղին, արիւն, հանճ:

**ՕՐԵԿՈՎԱԿ.** — Մուկը կը կրծէ արմատները:

107. Շիմել վեց խօսի, որոնց խնդիրները ըլլան նայ հեղինակներու անուններ:

**ՕՐԵԿՈՎԱԿ.** — Եղմիկը կարդացած էր:

108. Շիմել վեց խօսի, որոնց ենթակաները ըլլան օսար զիտուններու անուններ:

**ՕՐԵԿՈՎԱԿ.** — Կոպերթիկոս գտաւ մոլորակային դրութիւնը:

Ի. ԳԱՍ. — ԲՆՈՒԹԵԱՆ ԽԵԶԻՔ

**140. ԲՆՈՒԹԵԱՆ ԽԵԶԻՔ.** — Բնուրեան խնդիրը կըլլայ հայցական, տրական, բացառական, զործիական, ինչպէս.

**Հայցական.** գպրոց կ երթամ:

**Տրական.** գպրոցին շիախաց տուած եմ:

**Բացառական.** գպրոցին չեմ հեռանաւ:

**Գործիական.** գպրոցով մարդ պիտի ըլլան:

հԳ. ԸՆԹԵՐՑՈՒԱՄ. — ԹԷ ԻՇՉՎՈՒՍ ԱՆՁՐԵՒ ԿՈՌ ԳԱՅ

Օդին մէջ շատ մը շոգի կայ: Արեւ և երկիրը իրենց  
ջերմութեամբ կը շոգիացնեն ծովերուն, գետերուն և  
լիճերուն ջուրերը: Այդ շոգին օդին մէջ կը պաղի և  
պղտիկ կաթիչներու կը վերածուի, որոնք իրարու միա-  
նալով՝ օդին բարձրերը կ'ելեն և ամպերը կը կազմեն.  
ու ինչպէս ծուխը օդին մէջ կը սաւառնի, նոյնպէս  
ամպն ալ հոն կը լուայ: Երկրէն վեր ելլող այդ շոգի-  
ները երբ շատ ծանրանան ա՛լ չեն կլնար օդին մէջ կե-  
նալ, և անձրեւի ձեւով կաթիլ կաթիլ վար կ'իյնան:

Հ Բ Ա. Հ Ա. Ն Գ Ն Ե Բ

109. Օրինակել այս հատուածը, ցոյց տալ ենրակաները եւ խնդիրները:

110. ՄԵԿՄԵԼ խօս շինել հետեւեալ բառերով.

Շոգի, ջերմութիւն, լիճ, գետ, կաթիլ, ամպ, ծուխ:

ՕՐԻՆԱԿ. Շոգին տարութենէ առաջ կու գայ:

111. Խօսեր շինել հետեւեալ բառերով վարի օրինակին համեմատ.

Ենրականեր. — Արեւ, լուսին, եզ, ձի, կով, այժ, հայր, մայր,  
վոսկ, առուակ, խայտիտ, շիկահաւ, սոխակ:

Բայիր. — Երզել, սիրել, չըել, լուսաւորել, տալ, վարել:  
Սեռի խնդիրներ — Արօր, երզ, տղաք, երկիր, մարգագետին, կաթ:

ՕՐԻՆԱԿ. — Արեւն ու լուսինը երկիրը կը լուսաւորեն:

112. Խօսեր շինել հետեւեալ բառերով վարի օրինակին համեմատ.

Ենրականեր. — Ասեղ, զնղասեղ, զիրք, լրազիր, եզ, կով, ձի,  
զամբիկ, ոչխար, զաւանուկ, կաթսայ, սան, թութակ, անծեղ, հիւանդ,  
վիրաւոր, զինուոր, սպայ:

Բնուորեան խնդիրներ. — Գրադարան, զօրանոց, ասեղնոց, զոմ,  
մառը, ախոռ, վանդակ, խոհանոց, հիւանդանոց,

ՕՐԻՆԱԿ. — Ասեղն ու զնղասեղները ասեղնոցին մէջ են:

113. Խօսեր շինել հետեւեալ բառերով.

Ենրականեր. — Շուն, կառու, արև, անձրև, փայտահատ, քեռի,  
Յատկացուցիչներ. — Երէկուան, եղբօրս, անտառին, Գէորգին,  
առտուան, զրացիին:

Բայիր. — Կը տարցնէ, կը պահպանէ, կը սիրէ, կը կարէ, կ'ուտէ,  
կը շրէ:

Սեռի խնդիրներ. — Այծեր, ոչխարներ, մուկեր, ճանճեր, մարդիկ,  
կենդանիներ, դաշտեր, մարգեր, կաղնիներ, եղեւիններ, եղբօրորդիններ,  
քեռորդիններ:

ՕՐԻՆԱԿ. — Դրացին շունը այծերն ու ոչխարները կը պահպանէ:

114. ՄԵԿՄԵԼ խօս շինել հետեւեալ յատուկ անուններով.

Ենրականեր. — Գերմանացիք, Մշեցիք, Բերացիք, Էրզրումցիք,  
Կովկասցիք:

ՕՐԻՆԱԿ. — Գերմանացիք Գերմանիոյ թնակիչներն են:

հԳ. ԳԱՍ. — ԵՆԹԱԿԱՑԻՆ ԵՒ ԲԱՑԻՆ ՀԱՄԱՉԱՅՆՈՒԹԵՒՆԸ

115. Այն բայերը որ մէկէ աւելի եղակի ենթա-  
կայ ունին, յոքնակի կը դրուին, ինչպէս. Ի՞յրս եւ եղ-  
բայրս եկան:

## ԻԴ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԱՊԱԿԻՆ

Ապակիէ կը շինուին սրուակներ, հայլիներ, գաւաթներ, պատուաններ։ Սրուակները ապակիէ կը շինեն, որովհետև մաքուր նիւթ մըն է որ իր պարունակած հեղուկներուն համ կամ հոտ չի տար բնաւ։ Պատուհանները ապակիէ կը շինեն, որովհետև թափանցիկ նիւթ մըն է, ուրկէ կ'անցնին լոյօթ և ջերմութիւնը, և որ կը պահպանէ զմեր ցուրտէն ու անձրեւէն։ Հայլին կը դարձնէ մերի մեր դէմքը, և անոր մէջ նայելով կրնանք մեր արդուզարդը ընել ու հասկնալ թէ պէտք եղածին չափ մաքուր ենք։ Սեղանի մը վրայ դրուած խոշոր հայլի մը սեհնեակը աւելի զուարթ և աւելի ընդարձակ ցոյց կուտայ։ Ապակին կը գործածուի նաև ժամացոյցներու, պատկերներու վրայ, կը գործածուի ակնոցներու, դիտակներու համար, որոնք կը մեծցնեն և կը մօտեցնեն ամէնէն փոքր և ամէնէն հեռաւոր առարկաները։

## Հ Բ Ա. Հ Ա. Ն Գ Ն Ե Ր

145. Օրինակել այս հատուածը, եւ գտնել անուններն ու բայերը։
146. Բերանացի կրկնել այս հատուածը, յետյ գրել զայն։
147. Ամբողջացնել հետեւեալ խօսենք վարդ ենրականերով.

... ժամացոյց կը շինէ;	... ձողեր կը շինէ;
... անկողիններ կը շինէ;	... կերպակուր կ'ենի՛;
... կառըք կը վարտ;	... կօշիկ կը շինէ;
... թուղթ կը ծախէ;	... կզպանը կը շինէ;
... զիքը կը ծախէ;	... խմբեղէններ կը շինէ;

Ենրականեր։ — Տապաստակադրօծ, կառապան, թղթավաճառ, կոպղարար, երկանագործ, գրածախ, խոհարար, ծալպար, կոշկակար, ժամագործ։

148. Մէյմէկ խօսք օինել հետեւեալ բարդ բառերով.

Տանտիկին, արդուզարդ, սեղանատուն, կարմրալանչ, որդեզիր, ծաղկեփունչ, խմբերզ, թատերաբեմ, վոյրազաւիթ, գրադարան, պայմանաժամ, ձկնիթ, հաւելիթ, դիրասան, առուտուր։

ՕՐԵԿՈՒ. — Տանտիկին մը պարտական է հակել իր տոմնը վրայ։

## ԻԴ. ԴԱՍ. — ԲԱՐԵ ԳՈՅՑԱԿԱՆՆԵՐ

142. Սովորաբար բարդութիւնը երկու բառով կ'ըլլայ։

143. Երեք բառով բարդութիւնները խորթ և քիչ գործածական են։

144. Բարդութիւնը երեք ձեւով կ'ըլլայ։

1. Երկու բառ առանց յօդակապի միացած, ինչպէս. ջր-հնր, կրծ-կալ, ծով-եզր, ձար-խոս, գետ-ափ։

2. Երկու բառ ա յօդակապով միացած, ինչպէս. նաւ-ա-սեր, դպր-ա-սուե։

3. Երկու բառ ու շաղկապով միացած, ինչպէս. ահ-ու-դոդ, կեր-ու-խում, արդ-ու-զարդ։

145. Երբ բարդ անունի մը առաջին բառը բազմավանկ է և ի գրով կ'աւարտի, և երկրորդ բառը բազաձայնով կը սկսի, ընդհանրապէս բարդութեան մէջ ին եի կը փոխուի և ս յօդակապը չի դրուիր, ինչպէս. մատենեմաս, շոգեկառք, փոխանակ ըսելու մատենիամաս, շոգիակառք։

146. Բարդ անունները կը կազմուին գլխաւորաբար.

1. Գոյական գոյականի հետ, ինչպէս. շոգենեալ, դպրատուե։

2. Գոյական ետքը բայարմաս, ինչպէս. ձկնորս, բանքոդոդ։

3. Ածական, ետքը գոյական, ինչպէս. մանրալուր, նորավիկա։

147. Կորուսման և փոփոխման կանոնը կը գործադրուի ընդհանրապէս բարդութեանց մէջ։

հԵ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԳԱՐՈՒՆԸ

Երբ գարունը գայ, խնձորենիները, նշենիները, դեղձիները ձերմակ կամ վարդաթոյր ծաղիկներով կը սնգուրուին, այսպէս որ կարծես ամէն ծառ լոյսով օծուն ձիւնի ծուէններով ծածկուած է: Պարտիզպանը իր բրիչն ու բահը ձեռքէն ձգած է, ու ցնցուզը առած կը պտըտի սաղարթներուն և ծաղիկներուն մէջ: Պուրակներու երաժիշտ հիւրերը կու գան կը մանեն ստուերու ձիւղերուն մէջ, և աւերիչ զեռունները կը վանեն ձիւղերէն: Հմայիչ զեղգեղանքներ կը խառնուին զմայլելի բուրմանց հետ, ոգեւորելու համար մայր բնութիւնը:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

119. Օրինակել այսհատուածը, Եւսորագծել ածանցեալ ածականները:

120. Մէյմէկ խօսի Ժինել հետեւեալ բառերով.

Զիւն, բրիչ, բահ, ցնցուզ, սաղարթ, պուրակ, երաժիշտ, զեռուն, զեղգեղանք, բուրում:

121. Մէյմէկ խօսի Ժինել հետեւեալ բառերով վարի օրինակին համեմատ.

Սալոր, տանձ, կեռաս, ձիթապուղ, թուզ, արմաւ, հաղարչ, շագանակ, արքայամօր:

ՕՐԻՆԱԿ. — Սալորը սալորենին պտուղն է:

122. Մէյմէկ խօսի Ժինել հետեւեալ բառերով վարի օրինակին համեմատ.

Զկեռի, սրճենի, նարնչենի, կիտրոնի, լեմոնի, լնկուզենի, պանանինի, յունապի, թթենի:

ՕՐԻՆԱԿ. — Զկեռին զգեարի ծառն է:

123. Մէյմէկ խօսի Ժինել հետեւեալ բառերով.

Աղցան, հաւ, աղանի, փայտ, մեղու, մրջին, աղ, պղպեղ, վարժապետ, ասեղ, յիմար, հիւանդ, բանչար, ծաղիկ, զօրք:

ՕՐԻՆԱԿ. — Աղցանցին մէջ աղցան կը դնեն:

124. Խօսեր Ժինել հետեւեալ ածանցեալ բառերով.

Պահապան, առաջնորդ, սողուն, հաւաքիչ, գոնապան, զեռուն, հետեւորդ, կառավարիչ, եկեղեցպան, սափրիչ, սուլիչ, պանրորդ:

ՕՐԻՆԱԿ. — Պահելու գործողութիւնը կատարողը պահապան կը կոչուի:

հԵ. ԴԱՍ. — ԱՇԱԽՑԵԱԼ ԳՈՅԱԿԱՆԱԿԱՆԵՐ

148. Ածանցեալ գոյականաներուն ամենամեծ մասը յետագաս մասնիկներով կը կազմուի կորուսման և փոփոխման կամնոնով: Ասոնցմէ զլիսաւորներն են.

149. Ենի կամ ի որ ծառի կամ տունկի գաղափար կ'արտայայտէ, ինչպէս. վարդենի, կաղնի:

150. Նոց կամ ոց՝ պարունակողի գաղափար, ինչպէս. հիւրանոց, դպրոց:

151. Պան, որդ, իչ, ուն՝ գործողութիւն մը կատարողի կամ յատկութիւն մը ունեցողի գաղափար, ինչպէս. այգեպան, սայլորդ, սափրիչ, սողուն:

## հԶ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ . — ՓՈԽԱԴԱՐՁ ԴԱՍ

Յակոբ անունով պղափկ սպասաւոր մը իր տէրոջը կողմէն սաէպ որսեր ու պտուղներ նոռէր կը տանէր ծեր ագահ հասառուի մը, որ փոքրիկ պարզեւ մը անդամ չէր տար անոր: Օր մը տղան նապաստակ մը տարաւ ու առանց բարեւելու . «Ա՛ռ սա նապաստակը», ըսաւ: — «Ստահակ, գոչեց ծերուկը բարկութեամբ, ատահնկ նոռէր կը բերեն. կեցի՞ր, դաս մը տամ քեզի ու միտքդ պահէ:» Տղուն հրամայեց որ իր տեղը նատի, և ինք նապաստակը ձեռքը առնելով՝ քաղաքավարութեամբ կամաց կամաց առաջ եկաւ ու յարգանքով բարեւելով ըսաւ. «Պարո՞ն, այս նապաստակը տէրս զրկեց ձեզի, ինդդելով որ ընդունելու պատիւը ընէք:» Այն ատեն Յակոբ աթոռին մէջ երկնալով. «Ծնորհակալ եմ, տղա՞ս,» պատասխանեց, և ձեռքը գրանը խոթելով յարեց. «Ա՛ռ քեզի մէծիտ մը, ու գնա՛ կենացս գաւաթ մը պարպէ:»

Հ Բ Ա Հ Ա Գ Ն Ե Բ

125. Օրինակել այս հատուածը, եւ ցոյց տալ բարդ եւ ածանցեալ բառեր:
126. Պատմել այս հատուածը բերանացի, յեսոյ գրել զայն:
127. Մէրմէկ խօսի շինել նետեալ ածանցեալ բառերով.  
Թուչնարան, խօսուածք, թփիկ, խոստում, բննութիւն, նողկանք, գաւառացի, Ասիա, Յունաստան:
128. Մէրմէկ խօսի շինել նետեալ ածանցեալ բառերով.  
Խաղարան, սառնարան, վառարան, խօսարան, դաստարան, լուսան, սակարան, ձինարան, կայարան, Թանգարան:

129. Իկ, սկ կամ ուկ նուղական մասնիկներով ածանցեալ ընել նետեալ բառեր.

Նաւ, զայլ, սայլ, կայժ, լիճ, հատ, որդի, հաւ, կատու, ցուզ, թոշուն, հորթ, ձագ, մանուկ, զուռ, սայլ, թաթ, լեռ, թռռ, լուսին, առու, զետ, ծով, հով, լոյս, շող:

130. Արական բնել նետեալ իգական բառեր:

Վարժուհի, գանձապետուհի, բարեկամուհի, տիրուհի, երածշտուհի, մանկուհի, պարմանուհի, սամուհի, սպասուհի, դաստիարակուհի, սարկաւագուհի:

131. Ըսել թէ ինչպէս կը կոչուին նետեալ երկրներուն բնակիչները.

Զին, Պուլկարփա, Հրէսաստան, Աղջանիստան, Անզլիս, Ֆրանսա, Աւստրիա, Ասորիք, Յունաստան, Հապէշխատան, Հնդկաստան, Ռումանիա, Պարսկաստան :

ՕՐԻՆԱԿ. — Զինացի՛ շատ ճարտարագէտ են:

հԶ. ԴԱՍ . — ԱՇԱՇԵՍԱԼ ԳՈՅԱԿԱՆՆԵՐ

152. Իս, ստան, արան տեղի գաղափար կը յայտնեն, ինչպէս. Իտալիա, Պարսկաստան, վարժարան:

153. Ցի, կամ ծագումի կամ ընակութեան գաղափար, ինչպէս. Ֆրանսացի, ազնուական:

154. Ուհի իգականի գաղափար, ինչպէս. Մրբուիի:

155. Ուրիսն, ում, ուածք, անի գործողութեան կամ վիճակի գաղափար, ինչպէս. բարութիւն, սուկում, յալուածք, աշխատանի:

156. Նուազական կ'ըսուին ակ, իկ, ուկ մասնիկները, որոնք փոքրութեան գաղափար կ'արտայացեն, ինչպէս. տեսակ, ինչջիկ, արջուկ:

հէ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԳԵՏԱՆԱՌԻԿՆ

ԳԵՏԱՆԱՌԻԾԸ զարմանալի կենդանի մըն է: Ամբողջ մորթը փոքրիկ ողորկ ուռեցքներով ծածկուած է, որոնք գլխուն վրայ աւելի կը մեծնան: Իր երկու աչքերը իրարմէ անկախ կը շարժին, այնպէս որ մէկը վեր նայած առեն, միւսը կրնայ վար նայիլ: Լեզուն կլոր է, ծայրը խոչոր կապ մը ունի, և ամբողջապէս ծեփուած է տեսակ մը կազտն նիւթով, որուն միջոցաւ կը բանէ մանրիկ ճձիներ: Ինքը մողէզէ մը աւելի մեծ է ընդհանրապէս, և ծառերու վրայ ապրելէ կ'ախտորդի: Այնչափ հեղէ, որ եթէ մատղ բերանը դնես, բնաւ չի խածներ: Տգեղ կենդանի: մըն է, բայց լոյսին մէջ առած դիրքերուն համեմատ՝ զանազան թոյրեր կը ստանայ, հետեւաբար որոշ գոյն մը չունի: ԳԵՏԱՆԱՌԻԾԸ կրնայ տարի մը ապրիլ առանց ըան մը ուտելու:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

132. Օրինակիլ այս հատուածը, եւսուրազել անունները եւ փակազի մէջ առնել բայցերը:
133. Հետեւալ բառերէն յարմատները ընտելով ամբողջացնել վարի խօները.

Յարկ (շնէքի մը ծածկոյթը), հարկ (ինչ որ բացարձակապէս կարեւոր է) — դիակ (մեռնողին մարմնը), բիակ (նաև վաղելու գործիք) — բէտ (բազուկ):

Աղբասներ կան որ . . . մը չունին — նաւուն մէջ մեռնողին . . . ծովը կը նետնեն: — Աչ . . . կոտրեց: — Ապուշները միայն . . . կը վախճանին — Ի՞նչ . . . կայ այդ միջոցներուն դիմել:

134. Միեւնոյն հրահանզը ընել հետեւեալ բառերով:

Թէեմ (եպիսկոպոսական վիճակ), դէմ (հակառակ) — փակ (զոց), բակ (զամբան) — փոր (մարմին մէկ մասը), բոր (ախտակալ), բող (ծածկոց):

Քեզի . . . ոխ ունիմ: — . . . տաժանելի հիւանդութիւն մըն է: — Դէմքը . . . ծածկուած էրտ: — Տղաքը . . . մէջ կը խաղան: — Եփեմ եպիսկոպոսը իր . . . չկրցաւ հովուել: — Մանկիկը կուլայ երր . . . ցաւի: — Մեր տունը . . . մուսւ: — Դուռներնիդ միշտ . . . պահեցէր:

135. Միեւնոյն հրահանզը ընել հետեւեալ բառերով:

Պար (ոտքի խաղ), պար (խումբ) — ա՛հ (ո՛հ), ահ, (վախ) — այս (ասիկա), այս (չար ողի):

Մեր գալորդին մէջ երգի և . . . զա չկայ: — . . . աղջիկը շատ խելացի է: — Ամէն կոոմ . . . ու ասրափ կը տիրէր: — Հրեշտակներու . . . մը նկարուած էր եկեղեցոյն ձեղունին վրայ: — . . . ինչո՞ւ խարեցիր զիս: — Քրիստոս հիւանդները կը բուժէր և . . . երը կը հանէր:

հէ. ԳԱՍ. — ՆՄԱՆԱՋԱՅԻ ԲԱռԵՐ

**157.** Նմանաժայն բառեր. — Նմանաժայն կ'ըստին այն բառերը, որոնք տարրեր իմաստ, տարրեր ուղղագրութիւն ունին, բայց միեւնոյն կերպով կը հնչուին, ինչպէս. դալուկ (դեղնուրիխն), բալուկ (գլխու պտոյս), հարք (շիտակ), յարդ (յոր յոնս):

**158.** Բազմանիք բառեր. — Բազմանիշ կ'ըստին այն բառերը, որոնք մէկէ աւելի իմաստ ունին, ինչպէս. փող (երածշական զործիք, դրամ), ժամ (վարսուն վայրկեան, եկեղեցի):

## Ի. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՀՐԱՇԱԳՈՐԾ ՏՈՒՓԸ

Մարգրիտ և իր ամուսինը, էրեն-գիւղի մօտերը, ագարակ մը կը բանեցնէին, ու միշտ վաս կ'ընէին: Լսելով որ այդ գիւղին մէջ կախարդ մը կար, եւան անոր գացին և անյաջողութիւննին հասկցուցին անոր: «Առէք սա տուփը, ըստ ծերունին, ամէն օր ագարակին բոլոր անկիւնները պարտցուցէք: Տարիէ մը նորէն ինձի դարձուցէք զայն:» Ագարակապանները կախարդին պատուէրը գործադրեցին, և մողական տուփը պարտցուցած ատեննին տեսան ծառաներուն բոլոր անկարգութիւններն ու անհոգութիւնները, և դարմանեցին զանոնք: Տարի մը ետքը գործերնին յաջողելով՝ նորէն գացին կախարդին խնդրելու համար որ այդ մողական տուփը քովերնին ձգէ: Գիւղացին տուփը բացաւ, մէջը բան չկար. «Տղա՛քս, ըստ, ես կախարդ չեմ, բայց փորձառու մարդ մը: Միշտ անձամբ հակեցէք ձեր գործերուն վրայ, և միշտ յաջող պիտի երթան անոնք»:

## Հ Յ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

136. Օրինակիլ այս հատուածը, եւ անոր մէջ գտնուած նետեւալ բառերուն տեղ դնել իրենց հումանիշները:

Ամուսին, վաս, կախարդ, անյաջորութիւն, հասկցնել, տուփ, պատուէր, գործադրել, ծառայ, անհոգութիւն, մողական, զիւղացի:

137. Լուծել այս հատուածին անունները:

138. Մէրմէկ խօսք շինել այդ անուններով:

139. Հետեւեալ խօսքերուն մէջ շեղագիր նշանակուած անուններուն տեղ դնել իրենց հումանիշները:

Զանացէք ուղղել ձեր րերուրիւնները: — Անյունեմուրիւննը շատ դժբախտուքեանց պատճառ կ'ըլլայ, — Տիմարմերը առանց խորհներու կը խօսին: — Ծուլուրիւննը այնքան ծանր կը բալէ որ աղիատուրիւննը շուտով կը հանին անոր: — Աւելի աղէկ է որ մարդ սգէս ըլլայ բան թէ անխելի: — Իր հառաջանինները հեռուէն կը լսուէին: — Մեր տանը ձեղունը փլաւ: — Ուրագործները խիզ չունին:

Հումանիշներ. — Ապուշ, հեղզուեիւն, չքաւորութիւն, անմիտ, հեծկլտանը, առաստաղ, եղեռնագործ, ձախողութիւն, աննախատեսութիւն, անուս, պակասութիւն:

140. Գրել նետեւալ բառերուն առջեւ իրենց ածանցեալներէն մեկը.

Սայլ, խաղ, զանձ, չար, ժառանգ, հիւզ, թերթ, խիստ, ցուրտ:

141. Գտնել նետեւալ բառերուն հականիշները:

Զերմ, թանձր, առատութիւն, բարեկամ, լեռ, կղզի, իրաւունք, կեղծիք, ամառ, տղայ, յուզմունք, արցունք, լոյս, հիւսիս, թերակղզի:

## Ի. ԴԱՍ. — ՀՈՄԱՆԿԻՇ ԵՒ ՀԱԿԱՆԿԻՇ ԲԱՌԵՐ

- 159.** Հոմանիք բառեր. — Հումանիշ կ'ըսուին այն բառերը, որոնք նոյն գաղափարը կը ներկայացնեն, թէեւ մեծ մասը կը տարբերին իրարմէ երանգներով, ինչպէս. ցուպ, զաւազան — շող, լոյս — ցող, շաղ — մէզ, մառախուղ, մշուշ:

- 160.** Հականիք բառեր. — Հականիշ կ'ըսուին այն բառերը, որոնք իրարու հակառակ նշանակութիւն ունին, ինչպէս. բաց, ըոր — կին, այր — ներս, դուրս — բարիշ, չարիշ — իրաւ, առև:

## Իթ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԵՐԿՐՈՅ

Երկիրը կլոր է, ինչպէս մեր գլխուն վերեւ շողացող աստղերը, որոնք մէջմէկ արեւ են, և մեզմէ հաղարաւոր և միլիոնաւոր մզոններ հեռու ըլլալնուն պատճառաւ այնպէս պղտիկ կ'երեւան։ Լուսինը երկրին շուրջը կը դառնայ և երկիրը՝ արեւուն շուրջը, ինչպէս բոլոր մոլորակները։ Ու այսպէս պիտի դառնան դեռ անհամար տարիներ առանց իրարու դաշելու, որովհետեւ ամէնուն ճամբանդատ է, և ամէնուն շրջանը համրուած ու գծուած։

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

142. Օրինակել այս հատուածը, եւ ստրագել յօդ ունեցող անունները։

143. Մէյմէկ խօսի ժինել հետեւեալ բառերով։

Երկիր, կլոր, արեւ, մզոն, երեւալ, լուսին, մոլորակ, դպչիլ, ճամբայ, շրջան։

144. Յօդ դնել հետեւեալ բառերուն վրայ։

Խառ, հաշիւ, խոյ, մամնայ, ակրայ, հեռու, շողի, երկու, կողի, շաղափ, շղայ, ուրագ, սմբակ, սուտակ, արծիւ, շիւ, ընծայ։

145. Յոննակի ընել հետեւեալ բառերը, եւ յօդ դնել անոնց վրայ։

Բոկոտ, հայի, որսորդ, ուռենի, քեռայր, գնդասեղ, բազկաթոռ։

146. Յօդով հոլովել հետեւեալ բառերը։

Սիրտ, մերժում, դդում, դար, եկեղեցի, Զատիկ, ձմեռ։

147. Մէյմէկ յատկացուցիչ դնել հետեւեալ բառերուն առջեւ, եւ նույնիւ զանոնի։

... կաթիլը — . . . բուրումը — . . . վարդենին — . . . ծովը — . . . մայրը — . . . իրիկունը — . . . զիւղացին։

## Յ Շ Ո Դ

Իթ. ԴԱՍ. — ՈՐՈՇԵԶ ՅՈԴ ԵՒ ՅՈԴՈՎ, ՀՈԼՈՎՈՒՄ

**161.** Յօդ. — Յօդ կ'ըսուի այն գիրը կամ մասնիկը որ գոյականէ մը ետքը դրուելով անոր նշանակութիւնը կ'որոշէ, կամ ընդհանուր իմաստը մասնաւորի կը վերածէ, ինչպէս։ Տուն տեսնել զացի, տունը տեսնել զացի, տուն մը տեսնել զացի։

**162.** Յօդը երկու տեսակ է. որոշիչ և անորոշ։**163.** Որոշիչ յօդ կ'ըսուին ը և և գիրերը։**164.** Է կը գործածուի բառի մը ծայրը, երբ այդ բառին վերջին գիրը բաղաձայն է, ինչպէս կառիք, դրամը։**165.** Է կը գործածուի և ձայնաւորով վերջացող բառի մը ծայրը երբ այդ ւը վ հնչուելով բաղաձայն կը նկատուի, ինչպէս. անիւր, պատիւր։**166.** Է կը գործածուի յով վերջացող բառի մը վրայ, երբ յն կը հնչուի, ինչպէս. բայր, Հայր, քիյը։**167.** Երկու բառը յօդ առնելէ առաջ յ բաղաձայնը կ'առնէ, ինչպէս. երկուէր։**168.** Անունները յօդով սապէս կը հոլովուին։

## ԵԶԱԿԻ

## ՅՈՒՆԱԿԻ

Ո.	Հ.	Կառքը	Մեղուն	Կառքերը	Մեղուները
Ա.	Տ.	Կառքին	Մեղուին	Կառքերուն	Մեղուներուն
Բ.		Կառքեն	Մեղուեն	Կառքերեն	Մեղուներեն
Գ.		Կառքով	Մեղուով	Կառքերով	Մեղուներով

**169.** Գործիական հոլովը ընդհանրապէս որոշիչ յօդ չ'առներ։

## L. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՓԵՆՏ ԹՅՈՒՖՔ

Փոքրիկ տղեկ մը, զոր փուշն էր խայթեր,  
իր ցան արցունքով հօրը կը պատմէր.  
«Ի՞նչո՞ւ գեղեցիկ արտին մէջ մեր տան  
Բուսեր է արգեօք այս թուժն անպիտան։  
— Որպէս զի փորձով սորվիս դուն, արզա՛ս,  
թէ պէտք է չարէն միշտ հեռու կենաս։»

Հ Բ Ա Զ Ա Ն Գ Ն Ե Բ

148. Օրինակել այս հատուածը, եւ սորազել որոշի յօդերը։  
149. Բերանացի պատմել այս հատուածը, յեսոյ արձակ գրել զայն,  
այսինքն ամայէս ինչպէս պիտի պատմէ։  
150. Լուծել այս ուսմաւորին մէջի անունները։  
151. Անորոշ յօդով հոլովել նետեւեալ բառերը.  
Որտորութիւն, հրացան, վէպ, աղուէս, ճագար։  
152. Մէլիմէկ խօսի ժիմել նետեւեալ բառերով.

Փառը, ապարանք մը, սարդը, ընթերցում մը, վայրէնիները, յունարկաւորութիւն մը, փառուր մը, գերեզմաննոցը, գրիները, քցումը։

**ՕՐԻՆԱԿ. — Մարդու մը ծշմարիտ փառիլ իր արժանիքն է։**

153. Յարմար անորոշ յօդեր դիմել նետեւեալ բառերուն բով։  
Տիզոն բարեսիրս տղայ . . . է։ — Բարիզ մեծ ոստան . . . է։ —  
Դուք ալ մեծ աշխատող . . . էիք։ — Ան բարեկամ . . . էր ինծի համար։ —  
Հոգ . . . ալ տաելցաւ մեր փրայ։ — Գրող . . . ալ կորսնցուցինք։ — Լեռու . . . ալ սորիեցայ։  
154. Հոլովել նետեւեալները.  
Հոռմայեցոց իշխանութիւնը — եղրօս մատերը — բրոշ հովանոցը —  
ամսուուն տարը — հարսավ հովը — տան հիմը — իրասիոն կայսրը —  
արեւուն նշոյները։

## L. ԴԱՍ. — ՈՐՈՇԻՉ ՅՈՒ (Շարունակուրիւն)։ — ԱՆՈՐՈՇ ՅՈՒ

**170.** Ն որոշիչ յօդը կը գործածուի բառի մը  
ծայրը երբ այդ բառին վերջին գիրը ձայնաւոր է, ինչ-  
պէս. մեղու, մեղուն. հոգի, հոգին։

**171.** Զայնաւորով վերջացող բառերուն ծայրը  
երբ անձայն յ գամուի, այդ յն կը ջնջուի, յետոյ և  
յօդը կը դրուի, ինչպէս. ծառայ, ծառան. պղղուայ,  
պղղուան. սպածոյ, սպածոն։

**172.** Ն յօդը կը գործածուի նաև բաղաձայնով  
վերջացող բառերուն ծայրը, երբ էական բային սահմա-  
նական ներկան կամ անկաստարը յաջորդէ անոնց. նաև  
ու, ալ, իսկ, անգամ շաղկապնիրէն և ի վեր, ի վար  
նախադրութիւններէն առաջ։

**173.** Երբեմն և յօդը կրնայ դրուիլ նաև, ոտա-  
նաւորի մէջ, բաղաձայնով վերջացող բառերուն վրայ,  
օրինակի համար երբ իրենցմէ վերջը եկող բառը ձայնա-  
ւորով սկսի, ինչպէս. իր ցաւն արցունիով հօրը կը պատ-  
մէր, փոխանակ ըսելու իր ցաւը արցունիով հօրը կը  
պատմէր։

**174.** Անորոշ յօդն է մը կամ մըն։

**175.** Մը կը գործածուի ամէն անունի առջեւ ա-  
նորոշ իմաստ մը տալու համար անոր, ինչպէս. ծաղիկ  
մը, բորակ մը։ Փոխանակ մըի մըն կը գործածուի էա-  
կան բային սահմանական ներկային և անկաստարին բոլոր  
դէմքերէն և ալ շաղկապէն առաջ, ինչպէս. մարդ մըն  
ալ, մարդ մըն ես, մարդ մըն է, մարդ մըն էի, մարդ  
մըն էի, ևայլն։

**176.** Յօդին լուծումը. — Յօդը լուծելու համար  
պէտք է ըսել թէ որոշիչ է կամ անորոշ։

## ԱՍ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՍՈԽԱԿԸ

Անտառներու նուագախումբին վարպետն է սոխակը : Անոր ձայնը լսելով՝ կը յիշենք ամառուան չքնաղ գիշերները, զուարթ երկինք մը, խաղաղաւէտ ժամեր և լրին բնութիւն մը՝ ուշադիր անոր հմացիչ դայլայլիկին : Եռանդուն արտոյաը, նրբին դեղձանիկը, հոգեզմայլիկ խայտիոք, գորովաս շիկահաւը, կրակոտ երկքանիկը, զուարթ վշահաւը, գեղգեղուն կեռնեխը, ճռուողուն սարեակը այն ատեն միայն կ'երգեն, երբ լոէ իրենց վարպետը : Ասոնց ամէնուն ասուլիսը անոյշ է սոխակին չափ, և ոմանց հնիքնը ալ աւելի վժիտ ու սրտառուչ է . բայց սոխակը կը նսեմացնէ ամէնքը իր տաղանդին զանազան թրթռուներովը, և իր գեղգեղանքին հիասքանչ պէսպիսութեամբը :

Հ Բ Ա Հ Ա Գ Ն Ե Բ

155. Օրինակել այս հատուածը, եւ սուրազել ածականները:  
 156. Մէջմէկ խօսի շինել հետեւեալ բառերով.  
 Անտառ, նուագախումբ, սոխակ, զիշեր, բնութիւն, դայլայլիկ,  
 երազ, ասուլիս, հնիքն, տաղանդ, գեղզեղանը, պէսպիսութիւն,  
 157. Մէջմէկ ածական յարմարցնել հետեւեալ բառերուն.

Խնձորը, փունջը, ջուրը, նաւազը, սիրտը, աշակերտը, գործաւորը,  
 աղաւնին, վաճառականը ձին, պատութիւնը, ժայռը:

ՕՐԻՆԱԿ. — Կարմիր խնձորը:

158. Մէջմէկ զոյական գտնել հետեւեալ ածականներուն յարմար.

Չքնաղ, արտում, ամայի, ժաւի, թաւ, ցանցառ, դողոզուն, սէզ,

ՕՐԻՆԱԿ. — Թաւ ոստեր:

159. Հոլովել հետեւեալ անունները մէջմէկ ածական դնելով անոնց  
 առջեւ.

Հաւ, հօրաբոյր, առսուու, ծողի, խարակ:

## Ա Ծ Ա Կ Ա Ն

ԼԱ. ԴԱՍ. — ԱՌԱՋԱԿԱՆ ԴԵՐԸ ԵՒ ՏԵՍԱԿԱՆԵՐԸ

**177.** Ս. Ճական. — Ածականը բառ մըն է, որ  
 անունի մը հետ կը գործածուի անոր մէկ հանգամանքը  
 ցոյց տալու կամ զայն որոշելու համար :

**178.** Ածականը ընդհանրապէս անունէն առաջ  
 կը դրուի, թէկ ետքն ալ կրնայ դրուիլ երբեմն :

**179.** Ածականները ոչ թիւ ունին և ոչ հորով, և  
 յօդ չեն առներ, ինչպէս գիտուն մարդը, գիտուն մար-  
 դուն, գիտուն մարդիկ:

**180.** Ածականները երբ առանձին գործածուին,  
 այն ատեն անունի տեղ կ'անցնին, և անոր պէս թէ  
 յոքնակի կ'ըլլան, թէ կը հոլովուին և թէ յօդ կ'առ-  
 նեն, ինչպէս գիտուններ, գիտուններէն :

**181.** Ածականները և յօդը կ'առնեն նաև երբ  
 յատուկ անունէ մը առաջ դրուելով իրը տիտղոս կը  
 գործածուին, ինչպէս մէծն Աղեխաննը:

**182.** Երբ յատուկ անուն մը իրը ածական գոր-  
 ծածուի կամ անկէ ածական մը շինուի, գլխազրով չի  
 զրուիր, ինչպէս ամերիկեան սովորոյթ, ֆրանսացի  
 կին մը:

**183.** Հինգ տեսակ ածական կայ. Որակական,  
 Յուցական, Սացական, Թուական, Անորոշ:

## ԵԲ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՍՊԻՇՅՈՒ

Սկիւռը մաքրասէր, արագընթաց, եռանդոտ, շատ կայտառ, շատ արթոն ու ճարտարագէտ անասնիկ մընէ: Հրացայտ աչքեր ունի, նուրբ դիմագծութիւն մը, ջղուտ մարմին մը, դիւրաթեք անդամներ: Իր աղուռ-րիկ դէմքը աւելի սիրուն ու գեղազարդ կ'երեւայ փետ-րափոնջի ճեւով գեղեցիկ ազիխն ներքեւ, զօր կոնակի կողմէն մինչև գլխուն վերև կը բարձրացնէ, ու անոր հովանին տակ կը պատսպարէ իր դէմքը արեւէն, անձ-րեւէն ու հովին հարուածներէն:

## Հ Բ Ա Զ Ա Խ Ն Ե Բ

160. Օրինակել այս հատուածը, եւ սորազել բարդ ածականները:  
 161. Կրկնել բերանացի այս հատուածը, յետոյ գրել զայն:  
 162. Մէյմէկ խօսք ըինել հետեւեալ բառերով.

Զեփիւռ, քամի, իմսիսակ, սիւզ — պատ, որմ, պատուար, պատ-սէշ, պարփակ — սենեակ, խոց, դանիմ, սրան — կանթեղ, լամպար, ջան, լապտեր — կօշիկ, մուճակ, հողամափ, տրեխ — զիխարկ, բեղոյր, խոյր, զդակ — նախաճաշ, ճաշ, նախաճներիք, ընթրիք:

**ՕՐԻՆԱԿ.** — { Զեփիւռ կը կոչուի արեւմտեան անուշ հովիկը:  
 { Քամին ձեռուան ցուրտ հովին է:

163. Բաղդատակն ընել հետեւեալ ածականները.  
 Թանձր, տիմսար, ծեր, գեղեցիկ, նոր, յիմար, փափուկ, սիրելի, դառն, զուարթ, բաղցը, հզօր, տկար, սրանչելի, լաւ, յոռի, ներքին, խոր, վեհ, սպիտակ, երկար, աղնիւ, երջանիկ, օտար, պարզ, սաստիկ, թեթեւ:  
 164. Գերադրական ընել հետեւեալ ածականները.  
 Ցուահատ, գէր, խոշոր, վախու, գեղջուկ, տժգոյն, վճիտ, զաղմնի, կծու, զզուելի, կատարեալ, կալուզ, սիրուն, հանգիստ, խաղաղ, յուզեալ, խօլ, անապակ, վերջնական, զօրեղ, զոռոզ, վայելուչ, զդայուն, չնչին, արժանաւոր:

## ԵԲ. ԴԱՍ. — ՈՐԱԿԱԿԱՆ ԱՇԱԿԱՆ. — ԲԱՐԴ ԱՇԱԿԱՆՆԵՐ

**184.** Որակական ածական. — Որակական ածա-կանը անունի մը ինչպէս ըլլալը կը ցուցնէ, և ինչպէս հարցման կը պատասխաննէ:

**185.** Որակական ածականը երեք աստիճան ունի. Դրական, Բաղդատական, Գերադրական:

**186.** Դրական աստիճանը՝ առանց բաղդատու-թեան՝ առարկային ինչպէս ըլլալը կը ցուցնէ; ինչպէս. մեծ մարդ, խոնարի արարած:

**187.** Բաղդատական աստիճանը՝ երկու առարկա-ներ իրարու հետ համեմատելով, ցոյց կու տայ մէկուն առաւելյութիւնը կամ նուազութիւնը:

**188.** Բաղդատականը կը շնորի գոյն մամնիկով, կամ աւելի ու նուազ մակրայով, ինչպէս. մեծագոյն, կամ աւելի մեծ, նուազ խոնարի:

**189.** Գերադրական աստիճանը՝ ցոյց կու տայ թէ առարկայ մը բոլոր իր նմաններէն գերազանց կամ սոո-րին է:

**190.** Գերադրականը կը շնորի աւելին բառով, բարդութեամբ կամ առանց բարդութեան, ինչպէս. աւելնաւելծ կամ ամենին մեծ, աւելնախոնարի կամ ամենին խոնարի:

**191.** Բարդ ածականներ. — Բարդ ածականները կը կազմուին.

1. Ածական՝ ետքը գոյական, ինչպէս. չարսիր թերահաւաս, բաղցրածայն:

2. Գոյական՝ ետքը բայարմաս, ինչպէս. մարդա-տեաց, բարեւեր, յուսափիւռ:

3. Գոյական գոյականի հետ, ինչպէս. վարդագեղ, սառնաշեկ, յուսաբոյր:

4. Մակրայ՝ ետքը բայարմաս, ինչպէս. մշտակու, յարահեւ, հեռատես:

**192.** Գոյականներու բարդութեան կանոնները կը գործադրուին նաև ածականներու բարդութեան մէջ:

## լԳ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՍՏԱԽՕՍԻՆ ՊԱՏՐԺԷ

Փոքրիկ հովիւ մըն էր Միհրան,  
Որ ամէն օր գատին վրան  
Արածելու կ'երթար առառն,  
Հօնն իր գիւղին ոչխարհներուն։  
Օր մը նեղուած հոն միս մինակ,  
Բսաւ. «Աղուոր խաղ մը խաղանը»:  
Եւ ըսկասաւ պոռալ ոյժով։  
«Գայլ կայ, գայլ կայ, հասէք շուտով!»  
Գիւղացիներ եկան հասան,  
Ոչ գայլ գտան, ոչ ալ գազան։  
Քան քան խընդաց անկիրթ տըզան  
Բսաւ անոնց. «Կատակ էր ան!»  
Գայլեր եկան օր մը իրաւ,  
Մարդ իր ձայնին մտիկ չըրսաւ.  
Մէկը չեղաւ անոր պաշտպան։  
Կտոր կտոր եղաւ Միհրան։

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

165. Օրինակել այս հատուածը, եւ սորուածել ածականներ։  
166. Պատմել այս հատուածը բերանացի, յեսոյ արձակ գրել զայն։  
167. Լուծել այս հատուածին ամուռները եւ յօդերը։  
168. Ային; կան, ուր յետպաս մասնիկներով ածական ընել հետեւալ բառերը.  
0դ, լրյու, արուեստ, դաշտ, փառք, թեւ, զիր։  
169. Աւետ, եղ, ու մասնիկներով ածական ընել հետեւալ բառեր։  
Խոտ, բոց, դալար, բոր, խանդ, մետարս, մարմին, սիրու։  
170. իջ, ոդ մասնիկներով ածական ընել հետեւալ բառեր։  
Սփոփանը, երգ, խնայել, աշխատանք, զրկում, կրթութիւն։  
171. իկ, ուկ մասնիկներով նուազական ընել հետեւալ անուններ։  
Խեղճ, սեւ, փոքր, փափուկ, խած, ցած, խենդ, սիրու։  
172. Եղին, և մասնիկներով ածական ընել հետեւալ անուններ։  
Ուսկի, մազ, կտաւ, հաւ, միս, բիւրեղ, չուր, անազ, պղինձ, պողակատ, կաթ, թուզթ, գոհար, գաճ, մարմար, երմաս,

173. Նախադաս մասնիկներով նետեւալ ածականներուն իմաստը հակառակ դարձնել.

Երախատագէտ, մարուր, կարող, ուշիմ, օգտակար, փորձ, տպեալ,  
տեղեալ, վշտանար, խոռվեալ, վճառեալ, վոտան, զոհ, պատեհ, կամակ,  
հանցոյ, ձեւաւոր, հասուն։

## լԳ. ԴԱՍ. — Ա.ԽԱՆՅԵՅԱԼ, Ա.ԽԱՆՅԵՅԱԼ

**193.** Ա.ՃԱՆՅԵՅԱԼ ԱԾԱԿԱՆՆԵՐ. — Ա.ՃԱՆՅԵՅԱԼ ածականները կը կազմուին նախադաս և յետպաս մասնիկներ աւելցնելով բայարմատներու, զոյալիսներու, ածականներու, դերանուններու և մակրայներու վրայ, ինչպէս. շարժուն, մարդկային, կեղծաւոր, եսական, հեռաւոր:

**194.** ԵՐԱԽԱՏԱՍ ՄԱՍՆԻԿՆԵՐ. — Գլխաւոր նախադաս մասնիկներն են. ան, ապ, չ, ս, դժ, սժ որոնք միշտ ածականներ կը կազմեն, հոկառակ նշանակութիւն տալով բառելուն: ինչպէս. ան-միս, ապ-օրէն, չ-սես, ս-գէս, դժ-բախս, սժ-գոյն։

**195.** ՅԵՏԱՊԱՍ ՄԱՍՆԻԿՆԵՐ. — Ա.ՃԱԿԱՆՆԵՐԸ կազմող յետպաս մասնիկներէն գլխաւորները հետեւեալներն են.

**196.** Ա.ՅԻՆ, ևան, կան, ենի, ուր, ցի որ ծագումի և վերաբերութեան գաղափար կու տան ընդհանրապէս, ինչպէս. մարդկային, արեւմտեան, զաւական, մայրենի, մտաւոր, կանացի:

**197.** Անի, աւետ, եղ, ուս, ուս՝ ունեցողի գաղափար, ինչպէս. լեզուանի, հոտաւետ, համեղ, վախկուս, տղուս, հախանձուս:

**198.** Ան, իչ, ոդ, որդ՝ գործողի գաղափար, ինչպէս. խածան, ամոնիչ, յացող, յաջորդ:

**199.** Կալ, իկ, ուկ՝ նուազական են, ինչպէս. մեծակակ, փորիկ, աղեկուկ:

**200.** Գոյն՝ բաղգատական, ինչպէս. բարձրագոյն:

**201.** Եղին, ե՛ս սիւթ կամ տեսակ ցոյց կու տան, ինչպէս. բրդեղեն, մետախսեղին, ուկին, արծարի:

ԼԴ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՀԱՐՈՒՍՁԵՐԸ ԵՒ ԱԳՐԱՏՁԵՐԸ

Ելնարանի մը աստիճանները, օր մը, սկսան իրացու հետ վիճաբանիլ: Վերինները գուսղութեամբ կըսէին վարիններուն. «Ինքզինքնիդ մեղի հետ մի՛ բաղդատէք, գուշք մեղի հաւասար չէք: Տեսէ՛ք, մենք ինչ մարզուր ենք, մինչդեռ գուշք սա ցեխին ու փոշիին մէջ թաթիսուած ու աղտոտած էք: Բնութիւնը ձեզմէ բարձր ստեղծած է զմեզ:» Իմաստուն մարդ մը, որ հոնկէ կ'անցնէր, այդ խօսքերը լսեց, ժպտեցաւ, ու ելնարանը հակառակ կողմը դարձուց, ամսպէս որ վերի ցավիկները վար իշան, և վարինները վեր ելան: Այս առակը մեր կեանքին պատմութիւնն է: Անակնկալ դէպք մը կը բաւէ շատ անգամ՝ մարդոց գիրքը տակնուվրայ ընելու: Այն առեն հարուստները կ'աղքատանան, և աղքատները հարուստներուն տեղը կ'անցնին:

Հ Յ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

174. Պատմել այս հատուածը բերանացի, յեսոյ գրել զայն լնդարձակելով:  
 175. Անորոշ յօդ դնել հետեւեալ ցուցական ածականներուն տեղ.  
 Այս մուրճը, սա զգոցը, այս խարսոցը, այդ սալը, այդ բերիչը, այն տապարը, այն սլաքը:  
 176. Մէյմէկ ցուցական ածականով հոլովել հետեւեալ անուններուն եզակին եւ յոնտակին.  
 լումայ, անէտ, ծալբ, ծփոց, ծորակ, ցաւ, փոս, կոնք, թորակ:  
 177. Հոլովել ցուցական ածականներով հետեւեալ անունները.  
 Սուզում, բնութիւն, խոփ, կնքամայր, տալ, կաւ, լպուտ:  
 178. Մէյմէկ յարմար որակական ածական դնել հետեւեալ անուններուն վրայ  
 Այս . . . տեղը, այդ . . . կանթը, այն . . . այզին, աս . . . նրազնը, աս . . . դէմբը, այդ . . . խաղողները, այդ . . . ծիրանները;

ԼԴ. ԴԱՍ. — ՑՈՒՑԱԿԱՆ ԱԽԱԿԱՆ

**202.** Ցուցական ածականներ. — Ցուցական ածականները ցոյց կու տան այն անունները որոնց վրայ կը խօսուի:

**203.** Ցուցական ածականներն են. այս, սա, սա, այդ, ատ, այն, ան:

Այս կը գործածուի մեղի ամէնէն մօտ եղող առարկայի մը համար. այդ՝ քիչ մը հեռու եղողին. այն՝ ամէնէն հեռու եղողին համար:

**204.** Ցուցական ածականէն ետքը եկող անունը ն կամ ը յօդը կ'առնէ ընդհանրապէս, ինչպէս. այս զիրքը, այդ հովանոցը, այն պաշօնեան:

**205.** Ցուցական ածական ունեցող անունները յօդ չեն առներ երբ գործիական հոլով են, ինչպէս. այս գրիչով գրեցի, այդ զիսարկո՞վ զացիր:

## ԵԵ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՀՅՈՒՅԱՆԸ

Այս չքնաղ ծաղիկը այն տեղը ունի տունկերուն մէջ, ինչ որ ունի կարապը թռչուններուն մէջ. խորհրդանշան անմեղութեան եւ ազնուութեան՝ իր ծիփն սպասակութեանը մէջ հեշտալի երանգներու անլերջ զանազանութիւն մը կը ներկայացնէ: Իր վայելուչ կեցուածքը, փայլուն ու գեղեցիկ բաժակը մեր գաւաթներուն ու ամաններուն նախատիպարը եղած է: Իր աստեղաձեւ պսակին շրջագիծերը ողողուած են ոսկի փոշիով մը, որ օդին մէջ ծաւալելով կը բուրումնաւէտէ զայն, և իր ճապուկ ծղօտը զեփիւռէն օրօրուելով, թիթեռնիկներէն փայփայուելով, կը տիրապետէ մեր պարտէզներուն մէջ միւս բոլոր ծաղիկներուն վրայ:

Հ Բ Ա Հ Ա Կ Ն Ե Բ

179. Օրինակել այս հատուածը, եւ ստրագել սացական ածականները, խաչանիս դնել ցուցական ածականներուն տակ:
  180. Մէյմեկ խօսի Ժիմել հետեւեալ բառերով.
  181. Մէյ մէկ խօսի Ժիմել հետեւեալ բառերով՝ սացական ածականները կցելով անոնց.
  182. Սացական ածականը նույնել հետեւեալ բառերը.
- Եղ, զինի, նոյն, զաւակ, տատրակ, աղանդ, անծեղութիւն, եւ անզ, զանազանութիւն, կեցուածք, բաժակ, շրջագիծ, փոշի, ծղօտ, թիթեռնիկ

## ԵԵ. ԴԱՍ. — ՍԱՀԱՅԱԿԱՆ ԱՇԽԱՎՈՅ

**206.** Սացական ածականներ. — Սացական ածականները բանի մը որուն ըլլալը կը ցուցնեն, և հետեւնելներն են.

ԵԶԱԿԻ	ՅՈՒԲՆԱԿԻ
Իմ կամ իմին	Մեր կամ Մերին
Քու » Քուկին	Չեր » Չերին
Իր » Իրեն	Իրենց

**207.** Իմ, քու, իր սացական ածականներուն կցուած անունները եզակիի մէջ միշտ ս, դ, ն կամ ը գիրերը կ'առնեն որո՞ք դիմորո՞շ յօդ կ'ըսուին, ինչպէս. իմ տունս, քու պարտէզդ, իր մասնին, իսկ յոքնակիի մէջ ը որոշիչ յօդը կ'առնեն ինչպէս. մեր, ձեր, իրենց շապիկները:

**208.** Իմ, քու, իր սացական ածականներուն տեղ շատ անգամ ս, դ, ն կամ ը գիրմորոշ յօդերը մինակ կը գործածուին, ինչպէս. հոգիս, պարտէզդ, մասնին:

**209.** Մեր, ձեր, իրենց սացական ածականներն ալ կրնան զանց առնուիլ հետեւեալ օրէնքներով:

**210.** Եթէ անունը բազմավանկ է թէ՛ եզակիի և թէ յոքնակիի մէջ նիս, նիտ, նին կ'առնէ:

**211.** Եթէ անունը միավանկ է, թէ՛ եզակիի և թէ յոքնակիի մէջ երեխս, երեխիդ, երեխին կ'առնէ: Բացառիկ է միայն գործիականը, ինչպէս կ'երեւայ հետեւեալ հոլովմանց մէջ.

ԲԱՂՄԱՎԱՆԻ	ՄԻԱՎԱՆԻ
ԵԶ. Պարտէզնիս	ՅՈՒԲՆԻ
Ս. Պարտէզնուս	Տուներնիս
Բ. Պարտէզնես	Տուներնես
Գ. Պարտէզնլիս	(Եզ.) Տունովնիս (յու.) Տուներովնիս

**212.** Այս ձեւերը ի հարկին միայն գործածելու է, նախընտրելով, մանաւանդ հոլովմանց մէջ, մեր, ձեր, իրենց դերանուններուն գործածութիւնը:

ԼԶ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԿԵՆԴԱՆԻՆԵՐՈՒ ՏԱՐԵԲԸ

Եղը, որ այնքան խոշոր ու մեծզի է, քսանէն երեւան տարեկան շատ ծերացած կը համարուի: Մերդալար երիտասարդութիւնը խոր ծերութիւն է անոր համար: Զին, ինչպէս իր համեստ ընկերը՝ էշը, երեսունը-հինգ տարեկանէն աւելի չ'ապրիր: Միւս ընտանի կենդանիները աւելի պակաս կ'ապրին. խոզը քսան տարեկանին գառամեալ է. կատուն տասնըհինգէն ետքը ա'լ մուկ չի բռներ. այծը, ոչխարը տասնէն տասնըհինգ տարեկան լմնցած են: Ճագարը ութիւն տասը տարեկան կ'ապրի: Իսկ մարդը, եթէ կանոնաւոր կեանք մը վարէ, մինչեւ ութսուն, ինըսուն տարի կրնայ ապրիւ ընդհանրապէս:

Հ Բ Ա. Հ Ա. Ն Գ Ն Ե Բ

183. Օրինակելայսիատուածը, եւ նեանակել բուական ածականները:
187. Գտնել տար անասունի անուն, եւ մէյ մէկ բացարձակ բուական ածական դնել անոնց առջեւ:
185. Հետեւեալ խօսերուն մէջ բուանանով գրուած բուականները գիրերով գրել.

Գրիգոր Լուսաւորիչ ծնած է Քրիստոսի 247 թուականին: Սահակ Պարթեւ մեռած է 439ին 86 տարեկան: Քաղեքանի ժողովը գումարուած է Քրիստոսի 451 տարի ետքը: Գրիգոր Նարեկացի մեռած է 951ին, և Միփար Գոշ 1213ին: Միփիմար Աբբան 1676ին ծնաւ Սերաստիո մէջ: Յակոբ Նալեկան Պատրիարքը 1764ին մեռաւ: Կոստանդնուպոլիսի Մասիս լրազրին առաջին թիւը ճրատարակեց Կարապետ իւթիւնեան 1852 Փետրուար 2ին: Պետրոս Դուքեան բանաստեղծ ծնած է իւսկիւտար 1851 Մայիս 20ին, և մեռած է 1872 Յունուար 21ին: Պետրոս Աղամեան, հոչակաւոր դերասանը, մեռած է 1891 Յունիս 2ին:

ԼԶ. ԴԱՍ. — ԹՈՒԱԿԱՆ ԱՆԱԿԱՆ

**213.** Թուական ածականներ. — Թուական ածական կ'ըսուին այն բառերը, որոնք անունի մը յանի համ յանիերորդ ըլլալը ցոյց կու տան, ինչպէս, մէկ, երկու, հինգերորդ, վեցական:

**214.** Բացարձակ կ'ըսուին այն թուական ածականները, որոնք անունի մը յանի համ յանի համ ըլլալը ցոյց կու տան, ինչպէս, մէկ, երկու:

**215.** Դասական կ'ըսուին անոնք որ անունի մը յանիերորդ ըլլալը ցոյց կու տան, ինչպէս. հինգերորդ, վեցերորդ:

**216.** Բաշխական կ'ըսուին անոնք, որ ամէն մէկուն յանիական հատ բաշխուած ըլլալը կը յայտնին, ինչպէս. հինգական, վեցական:

**217.** Բացարձակ բուական ածականներն են. զրօ, մէկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, եօրը, ուրը կամ ուր, ինը, տար, տասնըմեկ, տասերեկու, տասերեք, տասնըորու, տասնըմինգ, տասնըրիեց, տասնըեօրը, տասնըուրը, տասնըմինը, տան, երեսուն, բառասուն, յիսուն, վարսուն, եօրանասուն, ուրսուն, իննըսուն, հարիւր, հազար, միջին:

**218.** Թէ՛ բացարձակ և թէ՛ դասական թուական ածականները երբ առանձին գործածուին, գոյական են, յօդ կ'առնեն, յօքնակի ունին, և գոյականի հոլովման ընդհանուր օրէնքին կը հետեւին, ինչպէս:

Ո. Հ.	Հարիւր	Հարիւրներ	Առաջին	Առաջիններ
Ս. Տ.	Հարիւրի	Հարիւրներու	Առաջինի	Առաջիններու
Բ.	Հարիւրէ	Հարիւրներէ	Առաջինէ	Առաջիններէ
Գ.	Հարիւրով	Հարիւրներով	Առաջինով	Առաջիններով

**219.** Երկու, երբ գոյական է, կ'ըլլայ երկուք, և կը հոլովուի այսպէս. երկուքի, երկուէի, երկուէք, երկուէով:

**220.** Թուական ածականներէն ետքը գոյականը ընդհանրապէս եղակի կը մնայ. երկու մարդ, տար գիրք:

## ԼԵ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՈՍԿԵԴԱՐՁ

Հայ գրաբար լեզուի ամէնէն ծաղկած ժամանակն է Ե. դարը, զոր Ովկեդար կ'անուանէ պատմութիւնը: Այս դարուն մէջ է որ գտնուեցան հայ գիրերը Սահակայ և Մեսրոպայ ձեռքով, և շատ մը հեղինակութիւններ ու թարգմանութիւններ լոյս տեսան, որոնց գլխաւորն է Աստուածաշունչը: Յաջորդ դարերուն մէջ աւելի փայլուն գրողներ ունեցած ենք արդարեն, բայց ոչ ոք կրցած է գրել այն բնափր գրաբարը, զոր գործածեցին առաջին թարգմանիչներէն եղնիկ Կողբացի և Երկրորդ թարգմանիչներէն Եղիշ:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

186. Օրինակել այս հատուածը, եւ սորագծել դասական բուական ածականները:
187. Բերանացի պատմել այս հատուածը, յեսոյ գրել զայն:
188. Հետեւալ խօսերուն մէջ գրով գրուած թիւերը հայ այբուբենով նշանակել:

Թարգմանիչներուն առաջին աշակերտներէն է Կորին. Երկրորդ աշակերտներէն են Դաւիթ Անյաղթ, Դիւտ Կամողիկոս, Ցովինան Մանդակոնի, Ղազար Փարսկցի, և այլն. Տամնեօթներորդ դարուն մէջ ծաղկեցաւ Թրանսայի դասական զրականութիւնը Քաններորդ դարը սկսաւ հազար ինը հարիւր մէկին:

189. Մէյ մէկ բաշխական բուական ածական դնել հետեւալ խօսերուն մէջ.

Ամէն մէկ կարգին մէջ . . . աշակերտ կայ: . . . հոգի միատեղ կը բալէին: . . . հատ տեսրակ բաժնեցի իրենցի:

190. Հայ սուերվ նշանակել հետեւալ թիւերը.

47, 98, 61, 104, 1002, 516, 87, 16, 52, 93, 39, 414, 828, 3631, 69, 70, 1348:

## ԼԵ. ԴԱՍ. — ԹԱՌԱՎԱՆ ԱՆՇԱԿԱՆ (Շարունակութիւն)

**221.** Դասական բուական ածականները կը կազմուին բացարձակներուն վրայ երրորդ մասնիկը աւելցնելով, ինչպէս. հինգ, հինգերորդ, ուր, ուրերորդ: Բացառիկ են առաջին, երկրորդ, երրորդ, յորրորդ:

**222.** Բաշխական բուականները կը կազմուին բացարձակներուն վրայ ական աւելցնելով, ինչպէս. հինգական, բանական: Բացառիկ է մեյ մեկ: Կըսուի նաև երկ երկու, երեք երեք, յորս յորս, հինգ հինգ, վեց վեց մինչև վեց թիւը:

**223.** Եօրը, ինը, տար բառերուն և գիրը երրորդ և ական մասնիկներուն առջև կը փոխուի ։ ի, ինչպէս. եօրներորդ, եօրնական: Ուրը կամ ուր՝ կըլլայ ուրերորդ, ուրնական:

**224.** Երեսուն, բառասուն, յիսուն, վարսուն, եօրանասուն, ուրսուն և ինեղսուն բառերը, հակառակ կորուսման օրէնքին, իրենց վերջի վանկին ։ ն չեն կորուսներ երբ ածանցուին երրորդ և ական մասնիկներով, ինչպէս. երեսներորդ, բառասնական, և ոչ երեսներորդ, բառասնական:

**225.** Դասական բուականները կրնան նշանակուիլ նաև հայ այբուբենով, ինչպէս.

**Ա.** առաջին, Բ երկրորդ, Գ երրորդ, Դ յորրորդ, Ե հինգերորդ, Զ վեցերորդ, Է եօրներորդ, Ը ուրերորդ, Թ յիններորդ, Ժ տասներորդ, ԺԱ. տասնշենիկերորդ, ԺԲ. տասնակեկերորդ, ՀԱՅՆ: Ի բասներորդ, ԻԱ. բասնակեկերորդ, ՀԱՅՆ: Լ երեսուներորդ, Խ բառասուներորդ, Ծ յիսուներորդ, Կ վարսուներորդ, Հ եօրանասուներորդ, Զ ուրսուներորդ, Դ իննիսենիկերորդ, Ի իննիսենիկերորդ, Ը հազարերորդ, Ա հազարերորդ, Ա երկուհարիւրերորդ, ԿԱՅՆ: Ռ հազարերորդ, Ս երկու հազարերորդ, Վ երեսնական հազարերորդ, ԿԱՅՆ:

## ՀՅ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԱԳՔԱՏԵՐԵՐ ԵԿ ՀԻՒԱՇԴԵՐԵՐ

Պէտք չէ արհամարհանքով նայիլ աղքատներուն, և ոչ ալ քանիլ հիւանդներէն; Աղքատութիւնը և հիւանդութիւնը այնպիսի վիճակներ են, որ կրնան օր մը մեզի ալ պատահիլ: Ուստի պէտք է ընտելանանք անոնց ինչպէս մեր գործերուն և նիւթական ու բարոյական պարտքերուն: Երբ այս գժբախտութիւնները սովորական բան մը նկատելու վարժուինք, և բարեարտութեամբ վարուինք զանոնք կրողներուն հետ, մեր տառապանքը պակաս կ'ըլլայ այն պարագային որ մենք ալ ենթարկուինք անոնց: Դժբախտները սիրելու զգացումը ամենէն գերազանց զգացումն է մարդուս:

## Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

191. Օրինակել այս հատուածը, եւ սորազձել անորոշ ածականները:  
192. Մէկ խօսք ըինել հետեւեալ բատերով

Արհամարհանք, աղքատութիւն, հիւանդ, վիճակ, պարտք, գժբախտութիւն, բարեարտութիւն, տառապանք, պարագայ, զգացում:

193. Մէկ խօսք ըինել հետեւեալ անորոշ ածականներով.

Միւս, բոլոր, որ և է, այդչափ, բանի, իւրաքանչիւր, որչափ, միւսոյն, պապէս, այսինչ, թնչ, որ, բանի մը:

## ՕՐԵՆՍՈՒ. — Ես միւս տանը աւելի հաւնեցայ, բան թէ ասոր!

194. Ուռեւ հետեւեալ խօսերուն մէջ զնուած ածականներն ու անունները.

Մնափառ մարդկէ իրենց կորուստն կը դիմն: Ամէն արժանիր համեստ է: Ամէն բանի մէջ վախճանն է գովելի: Տիմար մարդիկ հագրտ կ'ըլլան: Առաջին մրցանակի արժանացողները աշխատակիներն են: Երկու անգամ երկուք չըս կ'ընէ: Արտաքին երեւոյթները որչափ կը խարեն զմեզ: Իմ զգեստներս պարզ են: Այս խօսքերէն ապոշները կը խարուին: Ազնիւ սիրսերը սուտ չունին:

195. Ուռեւ հետեւեալ ածականներուն տեսակները.

Զորրորդ գուռք, ցուրտ սենեակը, երկու աղամի, ամէն անգամ, ձեր զիսարկը, այդ զիրքերը, այն պարտէզը, մէջ մէկ ձմերուկ, հինգական ընկոյզ, երկերկու դանեկան, թնչպէս նաև, բանի նաւկիթ, թարմ կարագ, առատ մսունդ, եօթներորդ աստիճան:

— 89 —

## ՀՅ. ԴԱՍ. — ԱՆՈՐՈՇ ԱՇԱԿԱՆ

**226.** Անորոշ ածականներ. — Անորոշ ածականները տարտամ և անորոշ իմաստ մը կու տան գոյականին, ինչպէս. ուրիշ մարդ մը:

**227.** Անորոշ ածականները հետեւեալներն են:

Ամէկն, բոլոր.

Բանի մը, մէկ բանի, ինչ ինչ:

Ամէկն մէկ, իւրաքանչիւր, անձնիւր.

Նոյն, միեւնոյն.

Ուրիշ, միւս.

Ոչ մէկ.

Որ եւ և.

Այս ինչ, այն ինչ.

Այսպէս, այսպիսի, ասանկ.

Այնպէս, այնպիսի, անանկ.

Այսին, այսչափ.

Այդին, այդչափ.

Այնին, այնչափ.

Որին, որչափ.

Ո՞ր, ի՞նչ, բանի, ինչպէս, բանի բանի:

**228.** Ասոնցմէ ամէնքն ալ հարցական ձեւով ալ կրնան գործածուիլ, բայց մասնաւորապէս հետեւեալները հարցական կը կոչուին. ո՞րչափ, ո՞րին, ո՞ր, ի՞նչ, բանի, ի՞նչպէս:

իմ առաջին օրորոցս եղած է փոքրիկ անմշակ սլարտէզ մը, քարերով շրջապատուած, այն անջրդի և անշուռք բլուրներէն մէկուն վրայ, որոնք հորիզոնին ծայրը կ'ընդնշմարուին։ Ընդարձակ չէր այդ պարտէզը, և դարաւոր կաղնիներու մեծաշուռք հովանիներ չունէր, ոչ ալ ցայտուն ջուրեր, չնաշխարիկ ծաղիկներ, կանիսահաս պտուղներ, պերճաշուռք տունկեր։ Մէկ քանի անձուկ ուղիներ կային միայն հոն, վայրի շահոքրամներով, մանիշակներով ու գարնածաղիկներով ափածիր։ Հիմակ, աւելի լայն և շքեղ պարտէզներու մէջ կը բնակիմ, բայց այն միւսն է որ կը սիրեմ և զայն կը փնտուեմ, ու երբ ազատ ժամ մը, առանձին վայրկեան մը գտնեմ, կ'ուզեմ երթալ հոն անցընել։

## Հ Յ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

196. Օրինակել այս հատուածը, սուրագծել անուները, եւ նշանակել ածականները։

197. Մել մէկ խօսք օխնել հետեւալ բառերով

Օրորոց, պալտէզ, բար, ըլուր, հորիզոն, կաղնի, հովանի, չուր, ուղի, շահոքրամ, մանիշակ, գարնածաղիկ։

198. Լուծել հետեւալ բառերը.

Այս շքեղ ծաղիկները. — Իմ նոր զրիս. — Երկու բարի դրացիներ. — Հինգերորդ կարզը. — Բոլոր ոչխարները. — Իրենց պատիճը։

199. Հետեւեալ ածականներուն տեղ՝ յատկացուցիչներ դնել գոյականներուն ենվ.

Որդիական յարգանք, մայրական սէր, տղայական խաղ, ցաւազին աղաղակ, ցարևային ծաղիկ, գիշերային պտոյտ, զատկական տոն, ուամկական խօսքեր, դժոխային ոճիր, երկնային կապոյտ, երեշտակային գեղեցկութիւն, մարդկային սիրտ, աշխարհային բարիք, երկնաւոր արքայութիւն։

ՕՐԻՆԱԿ. — Դարձան ծաղիկ։

200 Լուծել հետեւեալները.

Ծառի ճիւղեր, խանութպանի խօսքեր, շուկայի սովորութիւններ, խնդիր շարժուածքներ, տանը վերնայարկը, ձեռքիդ ցպիկը, խաղողին ողկոյզը, կահազործին շաղափը։

ՕՐԻՆԱԿ. — Ծառի | Հաս. ան. եզ. սեռ. յատկացուցիչ ճիւղերուն  
ճիւղեր | Հաս. ան. յոք. ուզ. յատկացեալ ծառին։

201. Հետեւեալ ածականները գոյական լնեկլ։

Ծաղկակտ, երկար, զնդանէ, անգութ, վախկոտ, խորհրդաւոր, տափակ, բմայեկ, բազ, ապուշ, գուարճալի, ժանր, դանն, ուշաղիք, խիտ, դալկահար։

## Լթ. ԴԱՍ. — Ա.ՄԱԿԱՆՆԵՐ ԼՈՒՇՈՒՄԸ

**229.** Ա.ՃԱԿԱՆԻՆ ԼՈՒՇՈՒՄԸ. — Ա.ՃԱԿԱՆԸ ԼՈՒՇԵԼՈՒ համար, պէտք է ըսել թէ որակական է, ցուցական է, ստացական է, թուական է կամ անորոշ, և թէ ո՛ր անունին կը վերաբերի, ինչպէս։

Այս | Ցուցական ածական խնձորին։  
ինձորը | Հաս. ան. եզ. ուզ.։

Եկանիկը մեր երկրին ամենէն սիրուն թռչուններէն մէկն է: Իր կարմրուկ գէմքը, ոսկեփետուր թեփկները, կոնաձև սուր կտուցը, որ միշտ կը շարժի պեղելու և կտցելու փափաքով, տարօրինակ կերպով գգուելի բան մը կու տան իր պղտիկ մարմնոյն: Այսքան աշխոյժ և կրակոտ է ան, որ տեղ մը հանդարտ չի կրնար կենալ. ինչ որ գտնէ իր շուրջը, մէկ կողմէն միւսը կը փոխազդէ զայն, և զանազան խաղեր ընելու ալ յարմարութիւն ունի: Իր վանդակին առջև, եթէ գաւաթ մը ջուր և թելով մասնոց մը կախես, ջուր կը քաշէ: Երբեմն մեռել կը ձեւանայ, և երբոր հրամաշես իրեն, յանկարծ յարութիւն կ'առնէ:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

202. Օրինակել այս հատուածը, եւ սուրագծել ան, զայն, անկէ, իրեն դերանունները:
203. Քացարել հետեւեալ բառերուն հօանակուրինը. Եկանիկ, երկիր, թռչուն, կոնաձև, շարժիկ, հանդարտ:  
ՕՐԻՆԱԿ. — Եկանիկը տեսակ մը փոքրիկ թռչուն է:
204. ՄԵՇԱԿ խօս շիմել հետեւեալ անձնական դերանուններով. Դուք, ինձի, իրմէ, անով, քեզի, ես, ինք, ան:  
ՕՐԻՆԱԿ. — Դուք մեր բարեկամն էք: Կ'ուզքը դաս տալ ինձի:

ԴԵՐԱՆ ՈՒՆ

Խ. ԴԱՍ. — ԴԵՐԱՆՈՒՆԵՐ. — ԱՆՁՆԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆ

**230.** Դերանուն. — Դերանունը բառ մընէ, որ անունի մը տեղ կը դրուի, ինչպէս. ես, դուն, այս, իմն, որ, ամենիլ:

**231.** Դերանունը կը ծառայէ խօսքի մէջ գոյականը չկրկնելու, ինչպէս.

Անունով

Ծոյլ տղան դասերուն մէջ չի յաջողիր. ծոյլ տղան մէջ չի յաջողիր. ինչ չի վրազիր դասերով, որով հետեւ դասերը դժուար կու գան ծոյլ տղուն:

**232.** Դերանունը անունին պէս կրնայ ըլլալ հնաթակայ, ինդիր, ևայն, ինչպէս. Ես կը խօսիմ, գեղ կը յարգեմ:

**233.** Դերանունը ունի թիւ, հողով և դիմք:

**234.** Դեմիլ երեք է. առաջին, երկրորդ, երրորդ: Ա. գէմքը խօսողը ցոյց կուտայ. Բ. գէմքը զայն, որուն կը խօսուի. Բ. գէմքը զայն, որուն վրայ կը խօսուի:

**235.** Դերանունները հինգ տեսակ են. Անձնական, Յուցական, Սացական, Յարաբերական, Անրոշ, ինչպէս. ես, այս, իմ, որ, բոլորը:

**236.** Ա. Անձնական դերանուն. — Անձնական դերանունները անձները ու գէմքերը կը ներկայացնեն, եւ հետեւեալներն են. Ես, դուն, ինչ, ան կամ անիկա, մենի, դուք, իրենի, անոնի:

**237.** Անձնական են նաև զիրար, մեկզմեկ փոխազարձ դերանունները: Ինչ դերանունը կրկնակ ձև մըն ալ ունի, որ է ինքինիս, ինչզինիդ, ինչզինիլը, եւլն.:

ԱՆՁՆԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆԵՐՈՒ ՀՈԼՈՎՈՒՄԸ

Ա. ԳԷ՛Մ	ՅՈՒ.	Բ. ԳԷ՛Մ	ՅՈՒ.
ԵԶ.	ՄԵՆՔ	ԴԱՌ	ԴԱՌ
Հ. ԵԽ	ԶԻՒՂ	ԶՔԻՂ	ԶՃԻՂ
Ս. ԻԺ, ԻՄԻՆ	ՄԵՐ, ՄԵՐԻՆ	ՔԱՌ, ՔԱՌԻՆ	ԶԵՐ, ԶԵՐԻՆ
Տ. ԻՆՃ, ԻՆՃԻ	ՄԵՂ, ՄԵՂԻ	ՔԵՂ, ՔԵՂԻ	ԶԵՂ, ԶԵՂԻ
Բ. ԻՆՃՄԵ, ԻՆՃ ՄԵՂՄԵ	ՄԵՆՔ, ՔԵՂՄԵ	ՔԵՂՄԵ, ՔԵՂՄԵ	ԶԵՂՄԵ, ԶԵՂՄԵ
Գ. ԻՆՃՄՈՂ	ՄԵՂՄՈՂ	ՔԵՂՄՈՂ	ԶԵՂՄՈՂ

Գ. ԳԷ՛Մ

ԵԶ.	ՅՈՒ.	ԵԶ.	ՅՈՒ.
Ո. ԻՆՔ	ԻՐԵՆՔ	ԱՆ, ԱՆԻԿԱ	ԱՆՈՆՔ
Հ. ԶԻՒՂ	ԶԻՐԵՆՔ	ԶԱՅԻՆ, ԶԱՆԻԿԱ	ԶԱՆՈՆՔ
Ս. ԻՐ, ԻՐԻՆ	ԻՐԵՆԳ	ԱՆՈՐ	ԱՆՈՆԳ
Տ. ԻՐԵՆ	ԻՐԵՆԳ	ԱՆՈՐ	ԱՆՈՆԳ
Բ. ԻՐՃՄԵ	ԻՐԵՆԳՄԵ	ԱՆԿԵ	ԱՆՈՆԳՄԵ
Գ. ԻՐՃՄՈՂ	ԻՐԵՆԳՄՈՂ	ԱՆԿՈՂ	ԱՆՈՆԳՄՈՂ

ՓՈԽԱԴԱՐՁ ԴԵՐԱՆՈՒՆԵՐ

Ո.	—	—
Հ.	ՄԷԿՋՄԵՂ	ԻՐԱՐ, ԶԻՐԱՐ
Ս.	ՄԷԿՋՄԵՂՈՒ	ԻՐԱՐՄՈՒ
Տ.	ՄԷԿՋՄԵՂՈՒ	ԻՐԱՐՄՈՒ
Բ.	ՄԷԿՋՄԵՂԵ	ԻՐԱՐԺՄԵ
Գ.	ՄԷԿՋՄԵՂՈՂ	ԻՐԱՐՄՈՂ

ՊԵՐ ԴԵՐԱՆՈՒՆԵՐ ԿՐԿՆԱԿ ՀՈԼՈՎԱՌՈՒՄԸ

Ա. ԳԷ՛Մ	ԵԶ.	ՅՈՒ.
Ո.	—	—
Հ.	ԻՆՔՂԻՆՔ	ԻՆՔՂԻՆՔՆԻՄ
Ս.	ԻՆՔՂԻՆՔԻՄ	ԻՆՔՂԻՆՔՆՈՒՄ
Բ.	ԻՆՔՂԻՆՔԵՄ	ԻՆՔՂԻՆՔՆԵՄ
Գ.	ԻՆՔՂԻՆՔՄՈՂ	ԻՆՔՂԻՆՔՄՈՒՂ

Բ. ԳԷ՛Մ

ԵԶ.	ՅՈՒ.	
Ո.	—	
Հ.	ԻՆՔՂԻՆՔԴ	ԻՆՔՂԻՆՔՆԻԴ
Ս.	ԻՆՔՂԻՆՔԻԴ	ԻՆՔՂԻՆՔՆՈՒԴ
Բ.	ԻՆՔՂԻՆՔԵԴ	ԻՆՔՂԻՆՔՆԵԴ
Գ.	ԻՆՔՂԻՆՔՄՈԴ	ԻՆՔՂԻՆՔՄՈՒԴ

Գ. ԳԷ՛Մ

ԵԶ.	ՅՈՒ.	
Ո.	—	
Հ.	ԻՆՔՂԻՆՔԸ	ԻՆՔՂԻՆՔՆԻՆ
Ս.	ԻՆՔՂԻՆՔԻԸ	ԻՆՔՂԻՆՔՆՈՒՆ
Բ.	ԻՆՔՂԻՆՔԵԸ	ԻՆՔՂԻՆՔՆԵՆ
Գ.	ԻՆՔՂԻՆՔՄՈԸ	ԻՆՔՂԻՆՔՄՈՒՆ

ՓՈԽԱԴԱՐՁ ԴԵՐԱՆՈՒՆԵՐ և ինքինին, ինքինինին, ինչպէս իրենց յոքնակիները ուղղական չունին, որովհետեւ ենթակայ չեն ըլլար:

## ԽԱ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԶԻԹԵՆԵՐ

Զիթենին միշտ յարգուած ծառ մըն է։ Խմաստութեան և խաղաղութեան խորհրդանշանն է այն։ Հին Յոյները անով կը պսակէին ոլիմպիական խաղերու մէջ յաղթականները։ Պոսիդոն և Աթենաս, երկուքն ալ փափաքելով իրենց անունով կոչել Յունաստանը նոր շինուած ատեն, Արամազդ՝ չաստուածներուն պետք՝ որոշեց քաղաքին տալ անունը անո՛ր, որ ամէնէն թանկագին նուէրը բերէր։ Պոսիդոն երկիրը ճեղքեց և գետնէն հանեց ձի մը, որ պատերազմի խորհրդանշանն է։ Աթենաս ձիթենի մը հանեց, և քաղաքը Արէնի՛ Կոչուեցաւ դիցուհոյն անունովը։ Քրիստոնեաններուն համար ալ նուիրական է այն։ Եոյի տապանին աղանին անով վերադարձաւ ջրհեղեղին ցամքիլը աւետելու համար, և անոր ձիւղերով Քրիստոս փառաբանուեցաւ երտսաղէմի մանուկներէն։

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ Բ

205. Օրինակել այս հատուածը, եւ սորազել անձնական դերանուերը.
206. Բացատել հետեւեալ բառերը.  
Զիթենի, ինաստութիւն, պսակել, կոչել, թանկագին, ճեղքել։
207. Մէկ խօս ըինել հետեւեալ ցուցական դերանուերով.  
Ասոնք, այդ, ան, անոնք, առոնք, ատ, ասիկատ.
208. Մէկ խօս ըինել հետեւեալ սացական դերանուերով.  
Մերինը, իրենցը, իմն, ձերինները, բուկդ, իրենը,
209. Օրինակել կրկին վերի հատուածը, եւ հարկ եղած անուել դինել անձնական դերանուերուն տեղ։
210. Ցոյց տալ հետեւեալ դերանուեներուն դէմերը.  
Այդ, իրը, իմն, ասիկա, ձերը, մերինները, ան, ատ, բուկդ։

## ԽԱ. ԴԱՍ. — ՑՈՒՑԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒԵ

**238.** Ցուցական դերանուե։ — Ցուցական դերանուերը կը ծառայէ ցոյց տալու այն անձերը և իրերը, որոնց անդը դրուած է։

**239.** Ցուցական դերանուեներն են.

ԵԶ.

ՑՈՒ.

Ա. դէմի՛	Այս, աս, ասիկա, աս	Ասոնի՛
Բ. »	Այդ, ատ, ասիկա	Ասոնի՛
Գ. »	Այն, ան, անիկա	Ասոնի՛

**240.** Ցուցական դերանուեներուն մէկ մասը ցուցական ածականներ են, որոնք առանց անունի, առանձին կը գործածուին, ինչպէս. աս իմ գիրխ և. սա ինչ է։

**241.** Այս յիշուած առարկայի մը կամ գաղափարի մը համար կը գործածուի, ինչպէս. պէսէ և պատիկները մեծերուն հնազանդին. այս և իմ կարծիխ։ Սա՝ յիշուելիք առարկայի մը համար, ինչպէս. իմ կարծիխ սա և որ պատիկները պէսէ և մեծերուն հնապանդին։

**242.** Սացական դերանուե։ — Սացական դերանուեները ստացական ածականներէ կը շինուին անոնց վրայ աւելցնելով ։, ։, ։ կամ և դիմորու յօդերը, բանի մը որուն ըլլալը կը ցուցնեն, և առանձին կը գործածուին, ինչպէս.

ԵԶ. ՑՈՒ. ԵԶ. ՑՈՒ.

Դէմի՛

Ա. Իմս, իմինս Մերը, մերինը իմիններս Մերինները  
Բ. Քուկդ, Զերը, ձերինը Քուկիններդ Զերիննները  
Գուկինդ

Գ. Իրը, իրենը Իրենցը Իրենները Իրենցները

ՅՈՒՅԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆԵՐՈՒԻ ՀՈԼՈՎՈՒՄԸ

Այս

ԵԶ.

Ո. Հ.	Ա.յս , աս , աս , ասիկա
Ս. Տ.	Ա.սոր
Բ.	Ա.սկէ
Գ.	Ա.սով

ՅՈՒ

ԵԶ.

Ա.սոնք
Ա.սոնց
Ա.սոնցմէ
Ա.սոնցմով

Ա.յդ

Ո. Հ.	Ա.յդ , ատ , ատիկա
Ս. Տ.	Ա.տոր
Բ.	Ա.տկէ
Գ.	Ա.տով

Ա.յն

Ո. Հ.	Ա.յն , ան , անիկա
Ս. Տ.	Ա.նոր
Բ.	Ա.նկէ
Գ.	Ա.նով

ԱՅԱՅԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆԵՐՈՒԻ ՀՈԼՈՎՈՒՄԸ

Ա. ԳԵՂՄ

ԵԶ.

Ո. Հ.	Իմս , իմինս
Ս. Տ.	Իմինփս
Բ.	Իմինէս
Գ.	Իմինովս

ՅՈՒԲ

ԵԶ.

Իմիններս
Իմիններուն
Իմիններէս
Իմիններովս

ԵԶ.

Մերլը , Մերինը
Մերինին
Մերինէն
Մերինովլ

Բ. ԳԵՂՄ

Քուկդ , Քուկինդ
Քուկինիդ
Քուկինէդ
Քուկինովդ

Զերը , Զերինը
Զերինին
Զերինէն
Զերինովլ

Գ. ԳԵՂՄ

Իրը , Իրենը
Իրենին
Իրենէն
Իրենովլ

Իրենցը , Իրենցինը
Իրենցինին
Իրենցինէն
Իրենցինովլ

ՅՈՒԲ.

Մերինները
Մերիններուն
Մերիններէն
Մերիններովլ

Զերինները
Զերիններուն
Զերիններէն
Զերիններովլ

Իրենները
Իրեններուն
Իրեններէն
Իրեններովլ

Իրենցինները
Իրենցիններուն
Իրենցիններէն
Իրենցիններովլ

—

ԽԲ. ԸՆԹԵՐՅՈՒԱՄ. — ԶԻՆ ՆԻ ՑՈՒՆԸ

Առոյգ ձի մը մանուկ մ'առած իր վըրան,  
Դաշտերուն մէջ, ասդին անդին կու գար ման.  
Մերթ կը վազէր, կը վազվըզէր ոստոտուն,  
Եւ մերթ հազիւ կը դպչէր թարմ խոսերուն:  
«Ի՞նչ, մըունչեց ցուլն անդին զայրացած,  
Հզքեղ վարել՝ պղտիկ տըզո՞ւն այդ մնաց:  
Շուտ պատժէ զայն, և վըրայէդ նետէ վար,  
Երթայ սորվի թէ ձիուն հետ չեն խաղար:»  
— «Ի՞նչ յաղթանակ, ի՞նչ փառք և ի՞նչ մեծ պատիւ,  
Բռաւ անոր ծիծաղելով ձին ազնիւ.  
Ամօթ չէ ինձ, և չե՞ն խընդար իմ վըրաս,  
Երբ վար նետեմ սա խեղճ մանուկն անվընաս:»

Հ Յ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

211. Արձակի վերածել այս հատուածը:

212. Մէկ յարմար յարաբերական դերանուն դնել հետեւեալ խօս-  
երուն մէջ զնուած կէտերուն տեղ.

Այն մարդիկը . . . վրայ խօսեցայ, եկեր են: Այն աշակերտը . . .  
մրցանակ տրուեցաւ, հիւանդացեր է: Սին զնդակները . . . կը խաղալինք,  
կորսւեր են: Այն օգնութիւնը . . . կը յուսայի, պիտի մատուցանէք ինձի:  
Հայրս . . . ամէն բան կը սպասէի, մերժեց զիս Քոյրս . . . հետ կը բնա-  
կէի, մեկնեցաւ քաղաքէն:

213. Մէկ խօսք տինել հետեւեալ յարաբերական դերանուններով.

Որոնց, որմէ, որ, զրոս, որոնք, որոնցմէ, որով, զրո, որուն

ԽԲ. ԴԱՄ. — ՅԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆ

**243.** Յարաբերական դերանուն. — Յարաբերական  
դերանունը որ բառն է, և իրմէ առաջ յիշուած անուն  
մը կամ դերանուն մը կը ցուցնէ. այդ անունը կամ  
դերանունը կ'ըսուի յարաբերեալ, ինչպէս. այն աղջիկը  
որ ֆեզի հետ էր. դուն որ այնիան բարի ես:

**244.** Յարաբերական դերանունը ունի թիւ, հո-  
լով և երեք դէմքի համար ալ կրնայ գործածուիլ, ինչ-  
պէս. ես որ զիտեմ, դուն որ զիտես, ան որ զիտէ:

**245.** Յարաբերական դերանունը սապէս կը հո-  
լովուի.

	ԵԶ.	ՑՈՒ.
Ո.	ՈՐ	ՈՐՈՆՔ
Չ.	ՉՈՐ	ՉՈՐՍ
Ա.	ՈՐՈՇ	ՈՐՈՆց
Տ.	ՈՐՈՌ	ՈՐՈՆց
Բ.	ՈՐՄԷ	ՈՐՈՆՑՄԷ
Գ.	ՈՐՈՎ	ՈՐՈՆՑՄՈՎ

**246.** Յարաբերական դերանունին եղակին շատ  
անգամ յոքնակիի տեղ ալ կրնայ գործածուիլ ուղղա-  
կան և հայցական հոլովներու մէջ, երբ յարաբերեալին  
կից ըլլայ, ինչպէս. Անոնի որ խօսիլ չեն զիտեր, պիտի է  
դեմք. վարդերը զօր այնիան կը խնամեի, բռունեցան.  
Փոխանակ ըսելու՝ Անոնի որոնի խօսիլ չեն զիտեր, և լու.  
վարդերը զորս այնիան կը խնամեի, և լու:

ԽԳ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԵՎՐԵԿԱՆԻ ԿԱՄ ԼԵԼԱԿ

Պարսկաստանէն եկած տունկ մըն է լելակը, և մշակութեամբ ու պատուաստով այնքան ճոխացած ու նրբացած է, որ բազմաթիւ տեսակներ արտադրած է: Իր նուրբ օդային գոյնը, որ բաց կապոյտի և մանիշակի խառնուրդ մըն է, և տեսակին համեմատ կը փոխուի, իր զգլիսիչ բուրումը, որ ամբողջ պարտէզ մը կը խնկաւետէ, շատ լաւ կը բացատրեն այն նշանակութիւնը զոր տուած են իրեն Եւրոպացիք, խորհրդանշան անուաննելով զայն յուզման և տկարութեան. Լինսէ երեւելի բնագէտը սիրուելա անուանած է զայն, ինչ որ լատիններէն սրբնգ կը նշանակէ, և կ'ուզէ ցոյց տալ թէ անոր ճիւղերովը սրբնգ կը շնեն: Տաճկաստանի մէջ ալ ծխափողեր կը շնեն անկէ:

Հ Յ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

244. Օրինակել այս հատուածը, եւ սկզբնատառեռվ նշանակել անձնական, յարաբերական, եւ անորոշ դերանունները:
245. Կրինել բերանացի այս հատուածը, յետյ գրել զայն:
246. Նշանակել նետեւեալ խօսերուն մէջ ժեղագիր գրուած դերանուններուն տեսակները.

Բան մը չի կրնար զինքը սփոփել: — Որչափ աշխատեցանք որ յաջողի ան: — Ասոնք ըստով ես չեմ, ուրիշ մըն է: — Ի՞նչ բան կ'արգիլէ զբեզ ծշմարիտը խօսելէ: — Ումանի կը կարծեն թէ աշխատանքը մարդը կը նուաստացնէ: — Այսչափէ բաւական է այսօրուն համար: — Ամեն մեկուն յիւեն յարմար նուէր մը արուեցաւ: — Ով որ կ'ուզէ տգէտ մաս, թող չաշխատի: — Շատեր կ'աշխատին, բայց յիշեր կը յաջողին: — Ուիմէ կրնայ զինքը համոզել: — Ոչ ո՞վ կը համարձակի դիտողութիւն ընել:

ԽԳ. ԴԱՍ. — ԱՆՈՐՈՇ ԴԵՐԱՆՈՒՆ

**247.** Անորոշ դերանուններ. — Անորոշ դերանունները տարտամ և անորոշ անձեր և իրեր կը ներկայացնեն:

**248.** Անորոշ դերանուններուն մեծ մասը անորոշ ածականներէն կը կազմուին, յօդ մը աւելցնելով անոնց վրայ, և հետեւեալներն են.

Ամենը, ամենը, բոլորը — մեկը, ամեն ով, ամեն մարդ, մարդ, ունակ, շատեր, իշեր — մեկը եւ միւսը, ամեն մեկը, իւրաքանչիւրը, իւրաքանչիւր ով, ամձենիւրը, ոչ ով, ոչ մեկը, ոչինչ — ուրիշը, միւսը, ուրիշ մը նոյնը, միեւնոյնը, նոյնինքն — բան մը, ամեն բան, այսինչը, այնինչը — այսչափը, այդչափը, այնչափը, այսինչը, այդինչը, այնինչը — այսփիսին, այդփիսին, այնփիսին, ասանկը, ասանկը, ասանկը — ինչ որ, ոչ որ — ո՞վ, ի՞նչ, ի՞նչ բան, ի՞նչի, ո՞րչափը, ո՞րփանը, ո՞րը, ի՞նչը, ո՞րփիսին — մեկ բանին, բանիներ, ևայն:

**249.** Անորոշ դերանուններուն ամենամեծ մասը կը հոլովուին գոյականներուն հոլովման ընդհանուր օրէնքին համաձայն, և մեծ մասը յոքնակի ալ ունին, ինչպէս. ասանկը, ասանկին, ասանկէն, ասանկով, ասանկները, ասանկներուն, ասանկներէն, ասանկներով:

**250.** Բացառիկ են հետեւեալ հոլովումները.

Ո. Հ.	Ա.մէնը	Ո.մանք	Ո.րո՞նք
Ս. Տ.	Ա.մէնուն	Ո.մանց	Ո.րո՞նց
Բ.	Ա.մէնէն	Ո.մանցմէ	Ո.րոնցմէ
Գ.	Ա.մէնով	Ո.մանցմով	Ո.րոնցմով
Ո. Հ.	Ո՞վ, Զ՞ով	Ո՞րը	Մէկը
Ս. Տ.	Ո.րո՞ւ	Ո.րո՞ւն	Մէկուն
Բ.	Ո.րմէ	Ո.րմէ	Մէկէն
Գ.	Ո.րո՞վ	Ո.րո՞վ	Մէկով

ԽԴ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԿԱՐՄՐԱՎԱՆՉԱԶ

Կարմրավանջը շատ կատաղի և միանգամայն շատ ընտանի կենդանի մըն է։ Իրեն վասա հասցնողին հետ շատ կատաղի է, և շատ ընտանի՝ անոր հետ որ չար դիտաւորութիւն չունի։ Եթէ փորձես զայն բռնել, կը փախչի կատացի հարուած մը տալով քեզի։ Իսկ եթէ չդպչիս իրեն, գլխուղ բոլորափը կը պատուակի։ Սոխակը և ծիծեռնակը կը մեկնին, ան կը կենայ, տառիքի թռչուններու պէս, իր փոքրիկ տոտիկներովը կէտկիտելով գետնի աւաղը, կուռելով շատակեր հաւերուն հետ, տակն ու վրայ ընելով ախոռին յարդը և նիրհելով մսուրին մէջ։ Եթէ ձմեռը շատ ցուրտ ըլլայ, տուներէն ներս կը մանէ, կարասիներուն վրայ կը թառի, և գլուխը ծռելով կը դիտէ ինքզինքը հայիներուն մէջ։ Սրուակի մը բերանը թառած կը քնանայ, մերթ ընդ մերթ փոքրիկ հեծիւնով մը պատասխանելով վառարանին ճարճատման։

Հ Բ Ա Հ Ա Յ Ն Ե Բ

247. Օրինակել այս հատուածը, եւ ստորագծել բոլոր դերանութեները։  
248. Օրինակել եւ բերանացի սորվիլ այս հատուածին հետեւեալ դերանութեներուն լուծումը։

Իրեն	Անձ. դեր, եղ, արկ, բնութ, ինդիր հասցնող բային։
Որ	Յար. դեր, եղ, ուղ, ենթ, չուեի բային։
Ջայն	Անձ. դեր, եղ, հայց, սեռի ինդիր բռնել բային։
Քեզի	Անձ. դեր, եղ, արակ բնութ, ինդիր տալով բային։
Ուն	Անձ. դեր, եղ, ուղ, ենթ, կը կենայ բային։
Ինքինիլ	Անձ. դեր, եղ, հայց, սեռի ինդիր կը դիտէ բային։

249. Ակզբաւառերով ցոյց տալ հետեւեալ խօսերուն մէջի դերանութեներուն տեսակները։

Մի ըներ ուրիշին, ինչ որ չես ուզեր որ քեզի ընեն։ — Մարդ դիւրաւ կը հաւտայ վախցած և փափարած բաներուն։ — Պէտք չէ կերպարանքին դատել մէկը։ — Ինքինիր մի գովեր։ — Դուն քեզ օգնէ, Աստուած ալ պիտի օգնէ քեզի։ — Բան մը զաղանի մի պաներ բռ մօրմէդ։ — Արհամարհէ բռոր վատ մարդիկը։ — Ով որ կը խարէ, ինքն ալ պիտի խարուի։ — Ումանց համար կամենալը կարենալ է։ — Ներողական եղիր ուրիշներուն։ — Ով որ կը շողոքորթէ, կը խարէ զեզ։

220. Մէյմէկ խօս ժիմել հետեւեալ բառերով։

Աղկեր, տորդիկ, մրջիւն, թիթեռ, հրինկ, կարմրախայտ, բգէզ, իշամեղու, հայ, փրփուկ, շերեփարի։

ՕՐԻՆԱԿ. — Աղկերը լուզաթեւեր ունի, որովհետև ձուկ է։

Շերեփարին վեց տոք ունի, որովհետև միշտա է։

221. Նօսնակել ձեր ժիմած խօսերուն մէջ անունները, յօդերը, ածականները, դերանունները եւ բայերը սկզբանառերով։

ԽԴ. ԳԱՍ. — ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐՈՒ ԼՈՒԺՈՒՄԸ

251. Դերանունները լուծելու համար պէտք է ցոյց տալ անոնց աեսակը, թիւը, հոլովը, դէմքը, և նախադասութեան մէջ ինչ պաշտօն կատարելը, ինչպէս։ Ես խօսեցայ | Անձնական զերանուն եզակի ուղղական

ենթակայ՝ խօսեցայ բային։

Այս լուծումը հետեւեալ ձեւով պէտք է կրծատել։ Անձ. դեր, եղ, ուղ, ենթ, խօսեցային։

## ԽԵ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԽՈՉԿԱԳԻՒՅԻՆ ԱՇԿՈՒՄՔ

Ամառուան մէջ տաք օր մը, աքիսը կաղնիի մը  
տակ քնացեր էր, երբ խոզկաղին մը ինկաւ իր սրա-  
ծայր ցռուկին վրայ: Սարսափահար ցատքեց ելաւ ու  
փախաւ: Ճամբան մուկի մը հանպիպեցաւ. «Աստուած  
իմ, կաղնիի խոչոր ճիւղ մը ինկաւ վրաս», ըսաւ ու  
մեկնեցաւ: Մուկը վազեց ճագարին քով գնաց, որ  
մերձակայ դաշտին մէջ կը ճարակէր. «Եղածը իմացա՞ր.  
ահագին կաղնի մը ինկեր է աքիսի մը վրայ:» Իրիկունը,  
ճագարը գործը իր բարեկամներուն պատմեց: «Կ'երե-  
ւայ թէ, ըսաւ անոնց, կաղնին ահագին գոռումով մը  
տապալեր է, որոտմանց ու փայլակներու մէջտեղը:»  
Անձեղը այն տեղէն կ'անցնէր, լսեց, և գնաց ամէն  
տեղ շաղակրատեց: Ճշմարիտ երկրաշարժ մըն է եղեր,  
կ'ըսէր, աւա՛զ, չեմ գիտեր թէ քանի՞ հոդի մեռեր է:»  
Հետեւեալ առառուն երկրին բոլոր անասունները այս  
զարհուրելի աղէտքին վրայ կը խօսէին:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

222. Օրինակել այս հատուածը, եւ սկզբնատառերով նեանակել ա-  
նուները, յօդերը, ածականները, դերանունները, բայեր:
223. Մէյմէկ խօսմ շինել հետեւեալ բառերով.
- Ամառ, միջօրէ, աքիս, կաղնի, սարսափահար, ճիւղ, ճագար, ճա-  
րակի, զոռում, փայլակ, տապալել, շաղակրատել, երկրաշարժ, աղէտք:
224. Պատմել բերանացի այս հատուածը, յետոյ գրել զայն:

## 225. Մէյմէկ յարմար դերանուն դնել հետեւեալ կէտերուն տեղ.

• • • չի կրնար երկրու տէրոջ ծառայել: — Դուն . . . այնքան բարի  
ես, ինչնու չես ուզեր օգնել այդ խեղին: — . . . կը զովեն զքեզ: — Հե-  
ռացէք այն հանդյան . . . անսպառուութիւնը կրնայ եղծել: — Ըսէ թէ . . .  
հետ կը տեսնուիմ ըսեմ . . . թէ . . . ես — Զկայ տիմար մը որ . . .  
աւելի տիմար մը չզտնէ:

## 226. Մէյմէկ խօսմ շինել հետեւեալ դերանուններով.

Դուք, ոչինչ, միւսը, անոր, զքեզ, ինծի, որոնք, որմէ, զիս, ա-  
մէնքը, որոնչ, բեզի, իրենց, ամէն օր, այսչափը, զինքը, զիրար:

## 227. Լուծել հետեւեալ խօսերը.

Կը ճանչնան սա բարձրահասակ կինը: — Ես մէկը չեմ տեսներ: —  
Ես որ բարեկամ էի իրեն, կը դատապարտեմ զինքը: — Ճշմարիտ բարե-  
կամներուն կը վայլէ անկերծ ըլլալ: — Բոլոր տղաքը իմ սիրելիներս են: —  
Ձեր բոյրերը դպրոցէն վերադարձան: — Այս թոշունը կ'երգէ, ան  
չերգերու: — Ասոնք մեզմէ կը փախչին: — Իրենցցէ մէկը չեմ ճանչնար:  
— Ով որ կ'ըսէ, կը լսէ: — Այս աղջիկը, որուն ձայնը լսեցիր, մեկնեցաւ:

## Բ Ա Յ

## ԽԵ. ԴԱՅՍ. — ՆԱԽԱՊԱՍՈՒԹԻՒՆ

**252.** Նախաղասուրիւն. — Նախաղասուրիւնը գա-  
տում մըն է, որով ընդհանրապէս առարկայի մը մէկ  
հանգամանքը կ'արտայացտենք, ինչպէս. տղան աշխա-  
տող է. հաւը երգիչ չէ. գրիչը կուրած է:

**253.** Ամէն նախաղասուրիւն երեք մասէ կը  
բաղկանայ. ենթակայ, ստորոգելի և բայ:

ԽԶ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԳԵՏԱՉԻՆ

Գետաձին կենդանի մըն է, որ նեղոս գետին և  
Ավրիկէի ուրիշ մեծ գետերուն մէջ միայն կը գտնուի:  
Շատ ամենի, ուժեղ և յաղթամարմին է: Կ'ապրի ջուրին  
մէջ, բայց երբեմն գետեղերքը կ'ելլէ սէզեր, ցորեններ,  
թարմ խոտեր և ծառի ճիւղեր ուտելու համար: Գե-  
տաձին տեսքը շատ տղեղ է ցամաքին վրայ, որովհե-  
տեւ գլուխը չափազանց մեծ է մարմնոյն համեմատու-  
թեամբ, և սրտնքները՝ չափազանց կարծ: Իր գոյնը  
թուխ է, ականջները՝ մանր և սուր, ակուանները ահա-  
ւոր են, և այնքան կարծր, որ պողպատին զարնուե-  
լով կրակ կը հանեն: Մորթը այնքան պինդ է որ մէջը  
ոչ սուր կը թափանցէ, ոչ սլաք:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

228. Օրինակել այս հատուածը, եւ զատել բոլոր նախադասութիւնները  
229. Այս հատուածին մէջ զնուած բոլոր պակաս նախադասութիւն-  
ները ամբողջացնել, բայ մը կամ ենթակայ մը աւելցնելով:  
230. Բերանացի կրկնել այս հատուածը, յեսոյ գրել զայն:  
231 Մէյմէկ նախադասութիւն շիմել հետեւեալ բառերով.  
նեղոս, Ավրիկէ, ամենի, ուժեղ, սէզ, եղերք, ճիւղ, ցամաք,  
սրտնք, թուխ, ականջ, սուր, ահաւոր, պողպատ, մորթ, կարծր, պինդ:  
232. Մէյմէկ նախադասութիւն շիմել հետեւեալ բառերով, վարի  
օրինակին համեմատ.  
Ենթականեր. — Ասեղ, կարազ, տաղաւար, վարագոյր, պարտէզ  
Ստորոգեղներ. — Սուր, թարմ, խոշոր, նուրբ, շքեղ:  
ՕՐԻՆԱԿ. — Ասեղները (ենթակայ) սուր (ստորոգեղի) են (բայ):

233. Լուծել հետեւեալ բառերը.

Այս դեղին կօշիկը. — Մեր տան պարտէզը. — Երկու հաւկիթ. —  
Բոլոր ձմեռը. — Առտուան զանգակը. — Զեր զրիչը և իմա. — Ասոնց  
զվարկը և բուկդ:

ՕՐԻՆԱԿ. — Այս	Յուց, ած, կօշիկ բառին:
դեղին	Որակ, ած, կօշիկ բառին:
կօշիկը	Հաս, ան, եղ, ուղ, կամ հայց, և որոշիչ յոդ:

ԽԶ. ԴԱՍ. — ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ (Շարունակութիւն)

254. Նախադասութեանց մէջ, ենթական ցոյց  
կու տայ անձ մը, անասուն մը կամ իր մը, որուն  
հանգամանք մը կը վերագրենք, ինչպէս. տղան, հաւը,  
գրիչը: Ստորոգեղին ցոյց կու տայ ենթակային մէկ հան-  
գամանքը, ինչպէս. աշխատող, երգիչ, կոտրած: Բայը  
կը հաստատէ կամ կը ժիստէ ստորոգելիին ցոյց տուած  
հանգամանքին ենթակային պատշաճիլը, ինչպէս և  
կամ չէ:

255. Հղալ բայը վիճակ մը կը ցուցնէ և եական  
բայ կը կոչուի:

256. Նախադասութիւնը կ'ըլլայ հաստական,  
երբ բայը ենթակային վերագրուած հանգամանքը կը  
հաստատէ, ինչպէս. գրիչը կոտրած է:

257. Նախադասութիւնը կ'ըլլայ բացասական,  
երբ բայը ենթակային վերագրուած հանգամանքը կը  
ժիստէ, ինչպէս. ասզը երգիչ չէ:

## Խէ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ — ՍՊՈԽՆԳ

**Սպոնգը** ամինսաստորին տեսակէ կենդանի մըն է, գրեթէ օղակ մը՝ բոյսերը կենդանիներուն միացնող, որուն կենդանատունելի կ'ըսուի, և որ ծովերուն մէջ կ'ապրի, ջուրէն դուրս, ծառերուն վրայ մնալով տեղատուութեան ատեն: Եթէ կենդանի սպոնգին դպչիս, իր բոլոր մասերը անզգափ կերպով կը կծկուին: Սպոնգին վրայ շատ մը ծակտիքներ կան, և մէկ քանի մասերուն վրայ կը գտնուին անհամար գեղին բիծեր, որ պարզ աշքով կը տեսնուին. ասոնք իր հաւկիթներն են, և քանի մը ամսուան մէջ մեծնալով՝ տանձի մը ձեւ կը ստանան ու մազով կը ծածկուին: Յետոյ հետզետէ կը փրթին, կ'ինան, և մէկ երկու օր ջուրին երեսը տատանելէ ետքը, յարմար տեղ մը գտնելով, այդ տեղին կը փակչին, հոն կը մեծնան, իրենք ալ սերունդներ արտադրելու համար:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

234. Օրինակել այն հատուածը, եւ սուրագծել սուրոգելիները:  
235. Մէյմէլ նախադասութիւն շինել նետեւեալ սուրոգելիները վարի ենրականերուն յարմարցնելով.

**Սուրոգելիներ.** — Ճերմակ, սեւ, կարմիր, դեղին, մանիշակագոյն, կապոյտ կանանչ, զորշ, կանագոյն, կասկագոյն, վարդագոյն, լուրթ, սուտակագոյն:

**Ենրականեր.** — Յարդ, ծծումբ, խոտ, արփն, մոխիր, խաշխաշ, կուսածաղիկ, բժոճ, կալաչ, ոսկի, աղ, կրակ, զարնածաղիկ, երկինք, մանիշակ, աղռաւ, աղաւի, շաբար, տերե, կափճ, մուկ, ճնճղուկ, նարինչ, ձմերուկ:

236. Մէյմէլ նախադասութիւն շինել նետեւեալ սուրոգելիներուն յարմար ենրականեր գտնելով եւ յինակի թնելով զանոնի.

Հեղուկ, կազային, ծանր, թեթեւ, հաստատուն, բաղցր, գառն, անթափանց, թթու, անհամ, կծու, դիւրաթեր:

237. Մէյմէլ նախադասութիւն շինել նետեւեալ սուրոգելիներուն յարմար երկերկու ենրակայ գտնելով.

Խորամանկ, բաղցրաբարոյ, հաւատարիմ, ապուշ, երկչոտ, յամառ, հլու, ուշաղիր, անողոք, բամաճ, զաղոնապահ, խնամոտ:

238. Մէյմէլ նախադասութիւն շինել նետեւեալ յինակի սուրոգելիները գործածելով.

Բարեբաներ, ճարտարապեսներ, նեղնակներ, ծաղիկներ, գեղագիներ պատուհաններ, նաւատաժներ, տետրակներ:

**ՕՐԵՆՍԱԿ.** — Մեր հայրն ու մայրը մեր բարեւարեւն են: //

Խէ. ԴԱՍ. — ՍՏՈՐՈԳԵԼԻՔ

- 258. Սուրոգելի.** — Սուրոգելին ընդհանրապէս ածական մը կամ ածականի իմաստով գործածուած գոյական մըն է, որ սովորաբար էական բային կ'ընկերանայ:

- 259. Սաորոգելին** միշտ ուղղական կ'ըլլայ այս պարագային մէջ:

- 260. Սաորոգելին** անփոխոխ կերպով եղակի կը մնայ նոյն իսկ յոքնակի ենթականերու հետ, ինչպէս. տղայլ աշխատող են. հաւերը երգիչ չեն. գրիչները կուրած են:

- 261. Միայն** այն պարագային մէջ սոորոգելին յոքնակի կը դրուի, երբ իրմէ առաջ ածական մը կամ յատկացուցիչ մը կայ, ինչպէս. ատեն բազ մարդիկ են. դուի մեր դրացիներն են. մենի Մարիամին բոռներն են:

ԽԵ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՏԴ.ՈՒ ՀԱՐՑՈՒՄ

— Հայրիկ' , ո՞վ կ'անցնի ամէնէն արագ ,  
Հովկե՞րը արդեօք , գե՞տը սըրընթաց ,  
Արդեօք ասո՞ւպն որ կ'ինայ վայրահակ  
Առկայծ ակօսով բոցի պէս վառուած :  
Արդեօք ամպե՞րը , ծուխն եթերայն ,  
Եւ կամ օդապար ծիծե՞ռն ուղեւոր ,  
Բոցածաւալ փո՞նցն արդեօք հրդիրին ,  
Երկինքին շա՞նթը թէ փայլակն անոր :  
Աւա՞զը խըլուած եզերքէն ծովուն ,  
Ճերմակ օճառին պըղպըջա՞կն ոսին ,  
Օդապարի՞կը , տերի՞ւն աղազուն ,  
Երա՞զը , արդեօք ոստա՞յնը սարգին :  
— Եցիւ թէ անգէտ մընաս միշտ , որդեա՞կ ,  
Անոյշ և տըխուր սա փորձառութեան ,  
Թէ ինչ որ կ'անցնի ամէնէն արագ ,  
Մեր երջանկութեան օրերն են միայն :

Հ Պ Ա Հ Ա Վ Գ Ն Ե Բ

239. Օրինակել այս ուսանաւորը, արձակի վերածել, եւ ամբողջացնել նախադասութիւնները իրենց յարմար բայ մը դնելով ամէն մէկուն բով.

**ՕՐԻՆԱԿ.** — Հովերը արդեօք ամէնէն շուտ կը սահին, թէ զետերը ամէնէն շուտ կը հոսին:

240. Մէյսէկ նախադասութիւն շինել նետեւեալ ենթականերով.

Ասուպ, ակօս, ծովսն ու շողին, ծիծեռ, հրթիռ, շանթ, պղպջակ, օդապարփկ, փորձառութիւն, ես և դուն, դուք և բոյթերնիդ, մենք և անդնդու

ԽԸ. ԴԱՍ. — ԲԱՅ ԵՒ ԵՆԹԱԿԱՅ

**262.** Բայ. — Բայը բան մը ընել կամ ըլլալ կը ցուցնէ, այսինքն գործողութիւն մը կամ վիճակ մը, ինչպէս. ծեծեղ՝ ծեծի գործողութիւնը կը ցուցնէ, հիւնդանայ՝ հիւնդութեան վիճակը:

**263.** Էսական բայէն զատ, միւս բոլոր բայերը  
իրենց մէջ կը միացնեն ստորոգելիին գաղափարը ըլլալու  
գաղափարին հետ, ինչպէս. ծեծել՝ կը նշանակէ ծեծող  
ըլլալ, հիւանդանալ՝ հիւանդ ըլլալ:

**264.** Ենթակայ. — Ենթական կը ներկայացնէ այս  
անձը, անսատունը կամ իրը, որ գործողութիւնը կ'ընէ  
կամ բային արտայայտած վիճակը կը կրէ, ինչպէս.  
հայր կը ծեծէ. Ես հիւանդաց:

**265.** Ենթական լրտեսանրապէս անուն մը կամ  
դերանուն մըն է, ինչպէս հայրս, ես:

**266.** Ենթական միջաւ ողբական կըլլայ և ընդ-  
հանրագէս բացէն առաջ կը դրուի:

**267.** Բայլ թուով և գէմքով կը համաձայնի են-  
թակացին հետ, բնչպէս. ես հիշանդացայ, դուք հիշան-  
դացաք:

**268.** Բայ մը որուն ենթակաները մէկէ աւելի  
եղակի անուններ են, յոքնակի Գ. դէմք կը դրուի,  
ինչպէս. Մարիամը, նոյրս, եւ իր զաւակը մեկնեան:

**269.** Երբ բայց տարբեր գէմքով ենթականեր ունի,  
միշտ նախապահի գէմքին հետ կը համաձայնի և յոք-  
նակի կը դրուի: Առաջին գէմքը երկրորդին նկատմամբ  
նախապատճի է, և երկրորդը՝ երրորդին, ինչպէս: Ես  
եւ դուն մեկնեցամի: Դուք եւ անոնք հոս պիտի մնայ,  
մնայ եւ յոյրդ բեզզիմ:

**280.** Անոն ենթակաները միշտ ք. դէմք կը

Խթ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԱԳՆԱԿՅ ԵՒ ՍԱՓՈՐԸ

Ծարաւ ագռաւ մը սափոր մը գտաւ, որուն երեք չորրորդ մասը ջուրով լեցուն էր: Թռչունը գնաց անոր բերանը թառեցաւ ու վիզը մէջը երկնցուց, բայց որքան որ ճգնեցաւ անկարող եղաւ կտուցը ջուրին դպցնելու: Սակայն շատ ծարաւ էր, և անպատճառ խմել կ'ուզէր: Ուստի վար իջաւ ու մկաւ կտուցովը հարուածներ տալ սափորին զայն կոտրելու: Համար, դժբախտաբար ամանը իր կտուցէն աւելի կարծր էր, ու դիմացաւ: Այս ատեն կենդանին աղէկ միջոց մը խորհեցաւ, գնաց կտուցովը վոքրիկ գայլախազներ ժողվեց գետնէն, ու բերաւ սափորին մէջ նետեց, մինչև որ ջուրը բարձրացաւ ու կտուցին հասաւ:

Հ Յ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

241. Օրինակել այս հատուածը, սուրագծել ենթակաները, խոշանիւ դնել սեռի խնդիրներուն:
  242. Բերանացի պատմել այս հատուածը, յետոյ գրել զայն:
  243. Հետեւեալ նախադասութեանց բայերը եսկամ բայի վերածել, եւ մէշերնին զմնուած սուրոգելիները դնելով նոր նախադասութիւններ սինել.
- Ամանը ջուրով լեցուեցաւ: Այս աղջիկները կը տրտմին Շուները կը հանեն Մառերը պառզ կու առնեն Այս մարդը կը նուազէն Շոզին կը դնդի: Մելանը կ'աղտոտէ: Ժամացոյցը կը հնչէ: Կառքը կը թաւալի: Աղբիւրը կը հնոի:

ՕՐԵԿՈՆ. — Ամանը ջուրով լեցուն է: Այս աղջիկները արտուի են:

244. Մէյ մէկ սեռի խնդիր դնել նետեւեալ խօսերուն մէջ.

Վառարանի խողովակներ պիտի շննեմ, բայց . . . չունիմ Պողպատէ զեղեցիկ զնելի մը ունեի: . . . կորածուցի: Զուլածոյ երկամէ . . . կը շննեն: Զննկով պատեցնենք մեր . . . որպէս զի անձրեւը ներս չթափանցէ: Զոյզ մը արոյրէ . . . նուիրեցի իրեն: Զմեռուան համար աւելի կ'ընտրեմ թաղին՝ բան թափշէ . . . մը, իսկ ամսուուն համար յարդէ . . . կը միրեմ: Անբան համեսցայ այս մասնիին որ զնել ուզեցի . . . :

245. Լուծել նետեւեալ խօսերը.

Ցից է այս համբան, որուն զարիվերը զգալի է: Զրայի ն կենդանիները չուրը կը սիրեն: Ավարդիւն է զործ մը որմէ օգուտ մը չենք բազեր Անպատշամ է այն խօսը, որ հակառակ է բաղաբավրութեան:

Խթ. ԴԱՅ. — ԱՍՅԻՆ ԽԵՂԵՅ

**ԶՅԱ.** Խնդիր. — Բայի մը խնդիրը անոր արտայալատած խմասոը կը լրացնէ, և այդ պատճառաւ լրացուցիչ ալ կ'ըսուի:

**ԶՅԱ.** Երկու աեռակ խնդիր կայ. սեռի խնդիր և թնութեան խնդիր:

**ԶՅԱ.** Սեռի խնդիր. — Սեռի խնդիրը ցոյց կու առայն առարկան, որուն վրայ ենթական գործողութիւն մը կը կատարէ, ինչպէս. հայրս ծեծեց իր ծառան. ևս կուրեցի գրիչը. դուե ազատեցիր զայն:

**ԶՅԱ.** Սեռի խնդիրը բնդհանրապէս անուն մը կամ գերանուն մըն է, և հայցական հոլով կ'ըլլայ:

**ԶՅԱ.** Սեռի խնդիրը կը գանուի զո՞վ կամ ի՞նչ բանը հարցումով, ինչպէս. զո՞վ ծեծեց. — ծառան. ի՞նչ բանը կուրեցիր. — գրիչը:

**ԶՅԱ.** Սեռի խնդիրը ներգործական բայերուն հետմիայն կը գրուի:

Տ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԱՐՅՈՒԽ

Արծիւը թաշուններուն իշխանը նկատուած է: Իյա-  
րակներուն ծայրերը կը բնակի, ամայի աշտարակներու,  
մնաւոր փլատակներու վրայ: Իր բոյնը ասպիտի ձեւ մը  
ունի, ընդելու գլւալ ճիւղերէ կազմուած, և ինիւննե-  
րով ու ցախերով ծածկուած է: Կ'ըսն թէ բոլոր կեան-  
քին մէջ, միւննոյն բոյնին վրայ կը թխսէ ան: Այնքան  
ուժեղ է, որ ոչխարներ, այծեր կը յափշտակէ կը ասնի:  
Արծիւը կրնայ երկար ասեն անօթի կենալ, մինչեւ երեք  
շարաթ կը դիմանայ: Եթէ պղտիկուց բռնուի, կրնայ  
թռչնարանի մը մէջ պահուիլ, բայց չի փոխեր իր վայ-  
րենի բնաւորութիւնը, և եթէ քիչ մը զարդանայ, կա-  
տազութեամբ նոյն իսկ իր տէրովը վրայ կը յարձակի:

Հ Բ Ա Հ Ա Գ Ա Ե Բ

246. Օրինուիլ այս հատուածը, ցոյց տալ սեռի խնդիրները եւ բնու-  
րեան խնդիրներ սկզբանաւորով:
247. Մէրմէկ խօսք ըինել հայցական բնուրեան խնդիր ընելով հե-  
տեւալ բառերը.  
ՕՐԵԿԱԿ. — Դէրգ ծառը ելու:
248. Միեւնոյն բառերը գործածել հախադասուրեանց մէջ իրեւ  
տական ողլով.  
ՕՐԵԿԱԿ. — Ծասին մօտեցանք:
249. Միեւնոյն բառերը գործածել իրեւ բացառական հոլով.  
ՕՐԵԿԱԿ. — Ծառեն վար պիտի իյնար, եթէ չըսնէի:
250. Միեւնոյն բառերը գործածել իրեւ գործիական հոլով.  
ՕՐԵԿԱԿ. — Մեր պարտկը ծառերով լեցուն է:
251. Միեւնոյն բառերը գործածել իրեւ սեռի խնդիր.  
ՕՐԵԿԱԿ. — Մեր դրան առջն ծառ մը տնկեցի:
252. Միեւնոյն բառերը գործածել իրեւ ստորոգելի.  
ՕՐԵԿԱԿ. — Նարնջենին զեղեցիկ ծառ մըն է:
253. Միեւնոյն բառերը գործածել իրեւ յատկացուցիչ.  
ՕՐԵԿԱԿ. — Ծառին տերեւորը թափեան:
254. Միեւնոյն բառերը գործածել իրեւ ենթակայ.

Տ. ԴԱՍ. — ԲՆՈՒԹԵԱՆ ԽՆԴԻՐ

**277.** Բնուրեան խնդիր. — Բնուրեան խնդիրը բա-  
խնդիրը արտայայտած իմաստը կը լրացնէ:

**278.** Բնութեան խնդիրը կ'ըլլայ հայցական,  
տրական, բացառական, գործիական:

**279.** Բնութեան խնդիրը ամէն բայի հետ կրնայ  
դրուիլ:

**280.** Հայցական բնութեան խնդիրը կը պատաս-  
խանէ ո՞ւր կամ ե՞րբ հարցման, ինչպէս. ես առտուն  
կու զամ. այսօր եկեղեցին պատարագ կայ. զիսարկը  
գլուխը դրաւ:

**281.** Տրական բնութեան խնդիրը կը պատաս-  
խանէ որո՞ւ, ե՞րբ, ի՞նչ բանի հարցումներուն, ինչպէս.  
Ֆեզի կը վասահիմ. նոյն միջոցին զանգակը զարևուեցաւ.  
Ի՞ւ խօսիդ չեմ հաւտար:

**282.** Բացառական բնութեան խնդիրը կը պա-  
տասխանէ որի՞ն, ո՞ւրիշ, ինչի՞ն հարցումներուն, ինչ-  
պէս. ես եեզմի չեմ բաժնուիր. պատուհանեն վար ին-  
կաւ. իր անխելուրենեն այդ վիճակին հասաւ:

**283.** Գործիական բնութեան խնդիրը կը պա-  
տասխանէ ինչո՞վ կամ ի՞նչ բանով հարցումներուն, ինչ-  
պէս. այս կօժիկներով չեմ կրնաւ բաղել. այդ գրիչով չի  
գրուիր:

## ՄԱ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԱԴՅԱՏԻՆ ՇՈՒՆՔ

Թըշտառ մըն էր, հիւանդ, մինակ ու աղքատ,  
Ծընիկ մ'ունէր, ընկեր կեանքին յուսահատ:  
«Բեռ մ'է քեզ շունդ, ըսին անսիրտ հարուստներ,  
Երբ անսնցմէ պատառ մը հաց կը խնդրէր:  
Մէկդի նետէ որ անօժի չըմեռնիս:»  
Խեղճը զոչեց, թափելով լուռ արցունքներ.  
«Ո՞հ, եթէ զայն չունենամ, ո՞վ սիրէ զիս:»

Հ Բ Ա. Հ Ա. Ն Գ Ն Ե Բ

255 Արձակի վերածել այս ոռանաւորը, յինակիի դարձելով ենթակաները, բայերը, խնդիրներ:

256. Որուել նետեալ խօսերուն մէջ ներկայ, անցեալ եւ ապառնի ժամանակները.

Խուլութիւնը մարդուս միտքը կը սպառէ, աշխատութիւնը մարդինը: Ստախօսութիւնը ամէնէն զգուելի մոլութիւնն է: Քրիստոսիր Դոլոմար զուս Ամերիկան: Մարդուս ամէնէն զիմաւոր թշնամին իր կիրքերն են: Մարդ աւելի իր բարեկամէն կը վախենայ բան թշնամին եթէ կուզես հրամայել, նախ ննազանդիլ պիտի սորվիս: Քրիստոս չարչարուեցաւ, խաչուեցաւ և մեռաւ խաչն վար:

257. Գտնել նինգ վերացական տնօւն, նինգ եիւրական անուն եւ նինգ յատուկ անուն, եւ մէյ մէկ խօս շինել աննոցով ներկայ, անցեալ եւ ապառնի բայց զործածելով.

ՕՐԵԿՈՎԱ. — Վրէժմարդութիւնը անուշ է, բայց նետեւանքը դառնու Պետրոս երէկ ձեզի պիտի գարու  
Մեր բովի առնը բռնկեցաւ:

## ՄԱ. ԴԱՍ. — ԲԱԿԱՆ ՓԱՓԱԽՈԽԹԵԽԵՆԱՆՔ

**284.** Բային փոփոխութիւնները. — Բայը չորս տեսակ փոփոխութիւն ունի, րիւ, դկմի, ժամանակ և եղանակ:

**285.** Թիւ. — Բայը կրնայ ըլլալ եզակի կամ յոքնակի, խնչպէս. կը խօսիմ, կը խօսիմ:

**286.** Դէմք. — Բայն ալ գերանունին պէս երեք դէմք ունի, Ա. Բ. Գ. խնչպէս. կը խօսիմ, կը խօսիս, կը խօսի:

**287.** Ժամանակ. — Բային ժամանակը գործողութեան երբ կատարուիլը կը ցուցնէ:

**288.** Ժամանակը երեք է. Ներկայ, անցեալ և ապառնի:

**289.** Ներկայ. — Ներկան կը ցուցնէ այն ժամանակը, ուր գործողութիւնը կը կատարուի, խնչպէս. կը խօսիմ, կը կարեմ:

**290.** Անցեալ. — Անցեալը կատարուած, անցած գործ մը կը ցացնէ, խնչպէս. խօսեցայ, կը կարէի:

**291.** Ապառնի. — Ապառնին կատարուելիք գործ մը կը ցուցնէ, խնչպէս. պիտի խօսիմ, պիտի կարեմ:

**292.** Ներկան մէկ ձեւ միայն ունի. կը կարեմ:

**293.** Անցեալը երկու ձեւ ունի. 1. անցեալ անկատը, կը կարէի. 2. անցեալ կատարեալ, խօսեցայ:

**294.** Ապառնին երկու ձեւ ունի. 1. բացարձակ ապառնի, պիտի խօսիմ. 2. անկատար ապառնի, պիտի կարէի:

ՄԲ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՆ ԽՍՀՄԱՆ ԹՎՅԱՅԻՆ

Ամէն մարմին ծանրութիւն մը ունի : Մարմնոյ մը ծանրութիւնը որքան չառ ըլլայ : այնքան աւելի արագ վար կ'ինայ : Եթէ բարձր տեղէ մը գնտակ մը նետենք, նախ կամաց կամաց կ'ինէ, յետոյ աստիճանաբար իր վայրէջքը կ'երագի, քանի օդը իր վրայ ճնշէ : Այս պատճառաւ է որ մօտէն ինկած մհծամեծ մարմինները պակաս ոյժով կը բազիսն իրենց հանդիպած առարկայն, մինչդեռ հեռուէն ինկող ամէնէն փոքրիկ հատիկներն անգամ կրնան մէկը վիրաւերել :

Հ Յ Ա. Հ Ա. Կ Ա Ե Բ

258 Օրինակել այս հատուածը, սուրագձել այն բայերը որոնք սոյզ բան մը կը խայտեն, խայտից դնել անոնց ներքեւ որոնք պայմանաւոր կամ սարակուական իմաստ մը ցոյց կու տան:

259. Գրել նետեալ բայերուն ներեւել իրենց եղանակները.

Զանացէք բարիք ընել, ամէն անգամ որ առիթը պատահի: Ի՞նչ պիտի ընէինք, մեր գժբախտութեան մէջ, եթէ հաւատը չունենայինք: Աւելի բաղը է բարիք ընելը բան թէ ընդունիլը:

260. Մէյմէկ խօսք ըինել նետեալ սահմանականներէն մէկը զործածելով.

Կը հարցնէի, չանացի, կ'աշխատիմ, զբեցի, կը յուսայի:

261. Մէյմէկ խօսք ըինել նետեալ հրամայականները զործածելով:  
Պացէք, սորզէ, նաւասանք, զբեցէք, մի վասանիք:
262. Մէյմէկ խօսք ըինել նետեալ ապառնինները զործածելով:  
Պիտի զբէի, պիտի երգէ, պիտի ըսէք, պիտի կարեմ:
263. Մէյմէկ խօսք չինել նետեալ անորոշ հղանակները զործածելով:  
Դրելու, զացած, տեսեր, մոռնալու, երթալ, զտած, խօսելիք:

ՄԲ. ԴԱՍ. — ԲԱՑԵՐՈՒՆ ԵՊԱՇԱԿԱՆԵՐԸ

**295.** Եղանակ. — Բային եղանակը գործողութեան կերպը կը ցուցնէ :

**296.** Եղանակը չորս է . Սահմանական, Հրամայական, Սուրադասական և Անորոշ:

**297.** Սահմանական. — Սահմանականը գործողութիւնը որոշ և իրական կերպով կը ներկայացնէ, ինչպէս. կը խօսիմ, կը զործեմ:

**298.** Հրամայական. — Հրամայականը գործողութիւնը կը հրամացէ, ինչպէս. խօսէ, խորհի:

**299.** Սուրադասական. — Սուրադասականը գործողութիւնը կասկածով ու թէական կերպով կը ցուցնէ, չառ անգամ ուրիշ բայէ մը կախում յայտնելով, ինչպէս. կ'ուզի՞ որ խօսիմ, երէ խորհի:

**300.** Անորոշ. — Անորոշը գործողութիւնը ընդհանուր կերպով կը ներկայացնէ, ինչպէս. խօսիլ, խորհած:

ԾԳ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ — ՀՅԱՅԻՆԻ:

Հրաբուխը ահագին թնդանօթ մըն է, որուն ձեղքուածքին մէկ ծայրէն միւսը շատ անգամ փարսախ մը կը տեսէ: Այդ լեռան բերնէն կը ժայթքին ծուխի և բոցի հեղեղներ, կուպրի, հալած մետաղի, եռացող ջուրի, մոխրի և չեչաքարի ամպեր: Երբեմն քանի մը փարսախ հեռուն կը նետէ ահագին ժայռի կտորուանք, ծծմբական ցեխներ, սարսափելի պայթումներով: Այդ քարերը ոդին մէջ կը փշրուին և ամէն կողմ կը ցրուին աւերում և մահ պատճառելով: Եւրոպայի մէջ երեք նշանաւոր հրաբուխ կայ. ետնա լեռը՝ Սիկիլիոյ մէջ, Հէքլա լեռը՝ Խոլանտայի մէջ և Վեսովլ լեռը՝ Նաբոլիի մօտ:

Հ Բ Ա. Հ Ա Ն Գ Ն Ե Բ

264. Օրինակել այս հատուածը, եւ սուրազնել բայերը:
265. Զատել նետեալ բայերուն արմատները վերջաւորութիւններէն. Տեւել, ժայթքել, նետել, փշրուիլ, ցրուիլ, պատճառել:
266. Մէյմէկ բայ շինել նետեալ արմատներուն ծայր ել, իւ, աշ վերջաւորութիւնները զնելով. երգ, ժաղը, պար, ժիգաղ, անձրե, ներկ, յոյս, սէր, տէր, բեր, եռ, սոսք, գէր, խօսք, զիժ:
267. Մէյմէկ բայ զտիւ նետեալ անուններուն համապատասխանող. Բէիչ, պատախան, յուզմունք, տրոտութիւն, վաճառք, ընթիք, խաւար, յապաղում, կարգ, ժաղիկ, յօղ, կոչում:

ՕՐԵՆՍ. — Բլիչ, բրեց:

268. Գտնել նետեալ բայերուն համապատասխանող անուններ.

Բարդել, թոչիլ, սուլել, ձչել, խոյսնալ, պարծիլ, տրնիլ, բրոնիլ, հեւալ, նաւարկիլ, սողալ, թրթռուլ:

ՕՐԵՆՍ. — Բարդել, բարդուրիւն:

269. ՄԵյ մէկ խօսք շինել նետեալ բայերով

Տեւել, արդարանալ, ներել, հիմանալ, դատել, ժպտիլ, շինիլ, փլչիլ, խզուիլ, դարիլ:

ՕՐԵՆՍ. — Երջանկութիւնը երկար լի տեւեր:

270. Գտնել նետեալ ածականներուն համապատասխանող բայեր.

Զարդարուն, ուսեալ, կալածոտ, նկարիչ, յաղթական, բարձրաբերձ, խորունկ, ծածուկ, փափուկ, թրթռուն:

ՕՐԵՆՍ. — Զարդարուն, զարդարեր:

ԾԳ. ԴԱՍ. — ԲԱՅԵՐՈՒՆ ԿԱԶՄՈՒԹԻՒՆԸ

**ՅՈՒ. ԲԱՅԵՐՈՒՆ ԿԱԶՄՈՒԹԻՒՆԸ.** — Էականէն զատ, ամէն բայ երկու մասէ կը բաղկանայ. արմաս և վերջաւորութիւն:

**ՅՈՒ. ԱՐՄԱՏ.** — Արմատը բային՝ առաջին մասն է որ չի փոխուիր, և բային գլխաւոր իմաստը կը յայնէ, ինչպէս. խօսիլ, արմատն է խօս. կարել, արմատն է կար. խաղալ, արմատն է խաղ:

**ՅՈՒ. ՎԵՐՋԱՎՈՐՈՒԹԻՒՆԸ.** — Վերջաւորութիւնը բային երկրորդ մասն է, որ կը փոխուի եղանակին ու ժամանակին, թիւին ու դէմքին համեմատ, ինչպէս. խօսեցալ, խօս-իմ, խօս-եի, կար-եցինք, կար-եկ:

**ՅՈՒ. ԽՈՆԱՐՀՈՒՄ.** — Բայի մը բոլոր ժամանակներն ու եղանակները իրենց թիւերովն ու դէմքերովը բերանացի ըսել կամ գրելուն խոնարհում կ'ըսուի:

Է Ա Կ Ա Ն Բ Ա Յ

Սահմանական եղանակ

Ներկայ

Ա. Զեր

Եզ.	Յով.	Եզ.	Յով.
Եմ	Եսք	Կ'ըլլամ	Կ'ըլլանք
Ես	Եք	Կ'ըլլաս	Կ'ըլլաք
Է	Են	Կ'ըլլաց	Կ'ըլլան

Անցեալ անկատար

Էփ	Էլինք	Կ'ըլլայի	Կ'ըլլայինք
Էփր	Էփք	Կ'ըլլայիր	Կ'ըլլայիք
Էր	Էլին	Կ'ըլլար	Կ'ըլլային

Անցեալ կատարեալ

Եզ.	Յով.
Եղայ	Եղանք
Եղար	Եղաք
Եղաւ	Եղան

Բացարձակ ապառնի

Պիտի ըլլամ	Պիտի ըլլանք
Պիտի ըլլաս	Պիտի ըլլաք
Պիտի ըլլաց	Պիտի ըլլան

Անկատար ապառնի

Պիտի ըլլայի	Պիտի ըլլայինք
Պիտի ըլլայիր	Պիտի ըլլայիք
Պիտի ըլլար	Պիտի ըլլային

Հասմայական եղանակ

Եզ.	Յով.
Էլլամ	Էլլանք
Էլլաս	Էլլաք

Սորադասական ելանակ

Ներկայ

Էլլամ	Էլլանք
Էլլայ	Էլլան
Անկատար	

Էլլայի	Էլլայինք
Էլլայիր	Էլլայիք
Էլլար	Էլլային

Անորոշ եղանակ

Աներեւոյք

Ներկայ ընդունելութիւն

Եղող

Անցեալ ընդունելութիւն

Եղած, Եղեր

Ապառնի ընդունելութիւն

Էլլալու, Էլլալիք

**Ծանօթութիւն.** — Եական բայց սահմանական ներկայի եւ անկատարի համար երկու ձեւ ունի. եմ եւ Կ'ըլլամ, եի եւ Կ'ըլլայի, որոնք իմաստով ալ բիչ մը կը առցբերին իրարմէ:

ՏԴ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԹՈՉՈՒՆԸ

Պատուհանիս առջեւ թռչուն մը կը տևոնեմ, որ  
եկեր է եկքանիկս այցելել: Ունաձայնէս կը սարսափի  
ու կը թռչի կ'երթայ: Խոկ վանդակիս մէջ փակուած  
իմ խեղձ թռչնիկս, զայն տեսնելով՝ կը տիրի, կը յուզ-  
ոփ, ասդին անդին կը նետոփ, կարծես փախչելու  
բաղձանքով: Ես ալ իրեն պէս պիտի ընէի, եթէ իր  
տեղը ըլլափ, և սակայն չեմ թողուր որ մեկնի: Կը  
մտածեմ թէ բանա՞մ արդեօք վանդակին գուռը, և  
արձակեմ զինքը որ երթայ սլանայ, շինէ իր բոյնը,  
երջանիկ ապրի իր ընկերներուն հետ. բայց այն ատեն  
ալ զինքը չպիտի տեսնեմ, և կը սիրեմ զինքը, և կը  
սփոփուիմ իր երգովը, ու կը փափաքիմ քովու ունենալ  
միշտ զինքը: Ուստի կը պահեմ:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ Բ

271. Օրինակել այս հատուածք, եւ սկզբանաւով ցոյց տալ ներ-  
գործական, չեղոյ, կրաւորական բայերը:

272. Զատել այս հատուածին սեռի խնդիրները, եւ մեյլէկ խօս ը-  
նել աննցնով

**ՕՐԵԿՈՎ** — Ես տան մէջ բռչուն պահել չեմ ուզեր:

273. Զատել այս հատուածին մէջէն բնուրեան խնդիրները, եւ ուռեն  
աննց նոլովներ.

**ՕՐԵԿՈՎ** — Ուժանայինս բաց, ճող, բնութ, խնդիր:

274. Մէյլ մէկ ներգործական այ դին կէտերուն ենի

Չկնորսը իր ուռկանը ...: Չուկը խայծը ...: Մարդը իր ոստայնը  
... պատկրուն անկիւնը: Խառագմները կառըր ...:

ՏԴ. ԴԱՍ. — ԲԱՅԵՐՈՒՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

**305.** Կական բայէն զատ, չորս տեսակ բայ կայ.  
ներգործական, չեղոյ, կրաւորական և անցողական:

**306.** Ներգործական կ'ըսուին այն բայերը, որոնց  
ենթական գործողութիւնը ուրիշ մը (սեռի խնդիրն)  
վրայ կը կատարէ, ինչպէս. ես կը կարդամ այս զիրը.  
կարդալու գործողութիւնը գրին վրայ կը կատարեմ:  
կը բանամ դուռը. բանալու գործողութիւնը դրանը վրայ  
կը կատարեմ:

**307.** Միայն և միշտ ներգործական բայերը սեռի  
խնդիր կ'առնեն:

**308.** Չեղոյ կ'ըսուին այն բայերը, որոնց ենթա-  
կան գործողութիւնը ինք իր վրայ կը կատարէ, ինչպէս.  
կը բաղեմ, կ'արտասուեմ:

**309.** Կրաւորական կ'ըսուին այն բայերը, որոնց  
ենթական ուրիշ մը կողմէ կատարուած գործողութիւնը  
իր վրայ կը կրէ, ինչպէս. ես կը խրառուիմ մօրմէս.  
դուն կը բամբասուիս բշնամիեղ:

**310.** Անցողական կ'ըսուին այն բայերը, որոնց  
ենթական գործողութիւնը ուրիշ մը ընել կու տայ,  
ինչպէս. կը հազցնեմ, կարել կու տայ, կը կարդացնեմ:

ՏԵ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՄԱՔՄԻՇՆԵՐՈՒՆ ԽԱՆԱԿԱԾ

Մարմինները երբ տաքնան, ծաւալնին ալ կը մեծա-  
նայ, և երբ պաղին կը պշտինայ: Բայց այս օրէնքը  
ամէն մարմինոյ վրայ միեւնոյն զօրութեամբ չ'ազդեր:  
Զոր օրինակ, փայտը անգան քիչ կը կրէ այս ազդե-  
ցութիւնը որ գրեթէ անհշմարելի է անոշադիր մար-  
դոց, մինչդեռ չուրը տաքնալով չսպի կը դասնայ ու  
կը ցնդի օդին մէջ, և պաղելով սասի կառոր մը կը լլայ  
կարծր ու առկան: Այսպէս են նաև օդը, երկաթը,  
որոնք զգալի կերպով կը տարածուին ու կը խառնան  
իրենց չերմութեան ու ցրտութեան սաստիճանին համեմատ:

Հ Յ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Յ

275. Օրինակել այս հատուածը, եւ ա, բ, գ զիւերով նօանակել բոլոր  
բայերուն վրայ իրենց ծորդութիւնները:

276. Գրել այս հատուածը աւելի ընդարձակելով:

277. Ըսել թէ ո՞ր լծորդութեան կը վերաբերին նետեալ բայերը.

Պատրաստուեցայ, պիտի երգեմ, կը նետենին, կը լողալի, խաղմ,  
պարեցէք, խնդանք, ծիծաղէ, պիտի բալես, վաղեցիր, նեծեցի

278. Մէյ մէկ չէզոյ բայ դնել կէտերուն տեղ.

Այս ողան պատուհաննէն վար,... Սանդուխին աստիճանները այն-  
քան ցից են որ մարդ ...: Այս տիտուր տեսարաննէն ...: Գիշերը չեմ  
կրնար ...: Շատ կ'ախորժիմ սառուցին վրայ ...:

ՏԵ. ԴԱԱ. — ԵՐԵՑ ԼՆՈՐԴՈՒԹԻՒՆՆԵՐԸ

**Յ 1 1.** Միեւնոյն վերջաւորութիւնը ունեցող բա-  
յեր լծորդութիւն մը կը կազմեն:

**Յ 1 2.** Երեք լծորդութիւն կայ, որոնք աներեւոյ-  
թին վերջաւորութեամբ իրարմէ կը զանազանուին.

Ա. ել ինչպէս սիրել  
Բ. իլ » խօսիլ  
Գ. ալ » կարդալ

**Յ 1 3.** Այս երեք լծորդութիւնները իրարմէ տար-  
բեր խոնարհումներ ունին, որոնք կանոնաւոր բայերը  
կը կազմեն:

**Յ 1 4.** Ուշ վերջացող քանի մը բայեր ալ կան,  
որոնք անկանոն խոնարհումներ ունին:

ԵԶ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԸՆԹԵՐՑՈՎ. ԶՈՒՄԲԱՆԱՅԻ

Զարեհ հարուստ ընտանիքի մը զաւակն էր։ Ամառ օր մը իր դաստիարակին հետ գաշտերը պարսած միջոցին, մացառի մը տակ զոյգ մը կօշիկ տեսաւ, զոր հոն մօտերը աշխատող աղքատ մշակ մը ձգեր էր։ Տղան ուզեց այդ կօշիկները առնել պահել գործաւորին խաղ մը ընելու, և անոր յուզմունքը դիտելով զուարձանալու համար։ Բայց դաստիարակը ըստ իրեն. «Աւելի ազնիւ միջոց մը ընտրէ՛ զուարձանալու»։ Եւ խրատեց որ փոխանակ այդ կօշիկները վերցնելու՝ քանի մը զրուշ դնէ անոնց մէջ։ Տղան հնազանդեցաւ։ Քիչ մը ետքը գործաւորը եկաւ կօշիկները հագնելու, և մէջի դրամը տեսնելով՝ ուրախութենէն յուզուեցաւ, թծունկի վրայ եկաւ, ու չնորհակալ եղաւ Աստուծոյ այս անակնկալ օգնութեան համար։ Զարեհ ինեռուէն զայն դիտելով՝ անկէ շատ աւելի երջանիկ եղաւ, որովհետեւ ինք եղեր էր այդ երջանկութեան պատճառը։

Հ Յ Ա. Հ Ա. Ն Գ Ն Լ Բ

279. Օրինակել այս հատուածը, եւ ստորագծել բայերը։
280. Սահմանական ներկայի վերածել բոլոր բայերը։
281. Սահմանական անկատարի վերածել բոլոր բայերը։
282. Հրամայականի վերածել բոլոր բայերը։
283. Կատարեալ Ա. դԷմի վերածել բոլոր բայերը։
284. Աներեւոյրի, ներկայ, անցեալ եւ ապառնի ընդունելուրեան վերածել բոլոր բայերը։
285. Գրել այս հատուածը աւելի լինարձակելով։

ԵԶ. ԴԱՍ. — ԸՆԹԵՐՑՈՎ ՎԵՐՁԱԿԱՐՈՒԹԵԱՆՆԵՐԸ

**315.** Բայերուն վերջաւորութիւնները ամէն մէկ լծորդութեան մէջ կը տարրեին իրարմէ։

**316.** Սահմանական և ստորագասական ներկային ու բացարձակ ապառնիին վերջաւորութիւններն են։ Ա. լծորդութեան մէջ. եմ, ես, ի, ենի, իի, են։

Բ.       »       » իմ, իս, ի, ինի, իի, ին։  
Գ.       »       » ամ, աս, այ, անի, աի, ան։

**317.** Սահմանական, ստորագասական և ապառնի անկատարին վերջաւորութիւններն են։

Ա. լծորդութեան մէջ. եի, եիր, եր, եինի, եիի, եին։  
Բ.       »       » եի, եիր, եր, եինի, եիի, եին։  
Գ.       »       » այի, այիր, ար, այինի, այիի, ային։

**318.** Անցեալ կատարեալին վերջաւորութիւններն են։

Ա. լծորդութեան մէջ. եցի, եցիր, եց, եցինի, եցիի, եցին։  
Բ.       »       » եցայ, եցար, եցաւ, եցանի, եցայ, եցան։  
Գ.       »       » ացի, ացիր, աց, ացինի, ացիի, ացին։

**319.** Հրամայականին վերջաւորութիւններն են։

Ա. լծորդութեան մէջ. ե՛, եցե՛, ե՛նի.  
Բ.       »       » ե՛, եցե՛, ի՛նի.  
Գ.       »       » ա՛, ացե՛, ա՛նի։

**320.** Ներկայ ընդունելութեան վերջաւորութիւններն են երեք լծորդութեանց մէջ՝ ող։

**321.** Անցեալ ընդունելութեան վերջաւորութիւններն են երեք լծորդութեանց մէջ՝ ած, եր։

**322.** Ապառնի ընդունելութեան վերջաւորութիւններն են Ա. Բ. լծորդութեանց մէջ՝ եղու, ելիի, Գ. լծորդութեան մէջ՝ աղու, աղիի։

Ա. ԼԾՈՐԴՈՒԹԻՒՆԻՆ. — ՍԻՐԵԼ

Սահմանական եղանակ

Ներկայ

Եզ.

Կը սիրեմ  
Կը սիրես  
Կը սիրէ

Յով.

Կը սիրենք  
Կը սիրէք  
Կը սիրեն

Անցեալ անկատար

Կը սիրէի  
Կը սիրէիր  
Կը սիրէր

Կը սիրէինք  
Կը սիրէիք  
Կը սիրէին

Անցեալ կատարեալ

Սիրեցի  
Սիրեցիր  
Սիրեց

Սիրեցինք  
Սիրեցիք  
Սիրեցին

Բացարձակ ապառնի

Պիտի սիրեմ  
Պիտի սիրես  
Պիտի սիրէ

Պիտի սիրենք  
Պիտի սիրէք  
Պիտի սիրեն

Անկատար ապառնի

Պիտի սիրէի  
Պիտի սիրէիր  
Պիտի սիրէր

Պիտի սիրէինք  
Պիտի սիրէիք  
Պիտի սիրէին

Հրամայական եղանակ

Յով.

Սիրէ

Սիրենք  
Սիրեցէք

Անրադասական եղանակ

Ներկայ

Սիրենք  
Սիրէք  
Սիրեն

Անկատար

Սիրէի  
Սիրէիր  
Սիրէր

Անորոշ եղանակ

Աներեւոյք  
Սիրել

Ներկայ ընդունելութիւն

Սիրով

Անցեալ ընդունելութիւն  
Սիրած, սիրեր

Ապառնի ընդունելութիւն

Սիրելու, սիրելիք

ՄԷ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԱՐՏԱՎԻՆ ԵՐԵԿՈՅԹՆԵՐԸ

«Երկուքս ալ իրարու կը նմանինք մեր ձեւով, երկուքս ալ կը սողանք, երկուքս ալ կը խայթենք ու կը խածնենք, կ'ըսէր օձը տղրուկին, բայց ինչո՞ւ համար մարդիկ զքեզ կը յարգեն, դրամով կը գնեն, ինամքով կը պահեն և իրենց արիւնով կը սնուցանեն, մինչդեռ զիս տեսնելուն պէս ահարեկ կը փախչին, զիրար կը կանչեն, ու եթէ բռնեն, կը զարնեն ու կը սպաննեն զիս: — Որովհետեւ, պատասխանեց անվեսս զեռունը, քու խայթուածքդ կը թունաւորէ, իսկ իմու կը բռնժէ: » Այս պատճառաւ է որ կ'ըսէն թէ պէտք չէ բան մը իր արտաքին երեւոյթէն դատել: Երեւոյթմները կրնան իրարու նմանիլ ամէնէն հակառակ պարագաներու մէջ:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

286. Օրինակել այս հատուածը, եւ ցոյց տալ բոլոր բայերուն լծորդութիւնները:
287. Մէյ մէկ խօսք շինել հետեւեալ բայերով.
- կը նմանին, կը սողան, կը խայթեն, կը խածնեն, կը բռնեն, կը կարենք, կը տեսնենք, կը բռնժէ:
288. Խոնարհել բոլոր այս բայերուն կատարեալն ու հրամայականը:
289. Խոնարհել եղել եւ հեծնել բայերը գրաւոր:
290. Խոնարհել ծանուցանել եւ զննել բայերը բերանացի:

ՄԷ. ԴԱՍ. — «ԵԵԼ» ԵՒ «ՈՒՅԱՆԵԼ» ՎԵՐԶԱՑՈՂ ԲԱՅԵՐԸ

**323.** Նել վերջացող բայերէն ոմանք Ա. լծորդութեան՝ սիրելին պէս կը խոնարհուին, ինչպէս ֆնինել, զննել, շինել, ժամանել, յանդիմանել, հիմնել, բռնել, օգնել, մատնել: Ասոնց ն զիրը արմատական է, որովհետեւ այս բայերուն արմատն է ֆնին, զնին, շին, ժաման, յանդիման, հիմն, բռնոն, օգն, մատն:

**324.** Նել վերջացող ինը բայեր կան, որոնց ն զիրը արմատական չէ, և որոնք բացառիկ ձեւեր ունին կատարեալին և հրամայականին մէջ: 】

**325.** Ասոնցմէ կնգը՝ գտնել, մտնել, եղել (եղնել), իջնել, հեծնել կատարեալի մէջ կ'ըլլան՝ գտայ, մտայ, երայ, իջայ, մեծայ և հրամայական եղակիի մէջ՝ գտի՛ր, մտի՛ր, եղի՛ր, իջի՛ր, հեծի՛ր: Իսկ չորսը՝ առնել, խածնել, բռնինել, պազնել բայերը կատարեալի մէջ կ'ըլլան առի, խածի, բռնի, պազի. հրամայականի մէջ կ'ըլլան ան, խած, բռնի, պազի:

**326.** Ուցանել վերջացող բայերը, ինչպէս մծանուցանել, կատարեալի մէջ կ'ըլլան ծանուցի, և հրամայականի մէջ ծանուցուր:

**327.** Այսպէս կը խոնարհուին մատուցանել, կառուցանել, սնուցանել, հատուցանել, և այլն:

Բ. ԱՌՈՐԴՈՒԹԻՒՆ. — ԽՕՍՔԻ.

Սահմանական եղանակ  
ՆԵՐԿԱՅ

Եղ.	Ցով.
ԿԸ ԽՈՍՔԻՄ	ԿԸ ԽՈՍՔԻՆՔ
ԿԸ ԽՈՍՔԻՍ	ԿԸ ԽՈՍՔԻՔ
ԿԸ ԽՈՍՔԻ	ԿԸ ԽՈՍՔԻՆ

Անցեալ անկատար

ԿԸ ԽՈՍՔԻ	ԿԸ ԽՈՍՔԻՆՔ
ԿԸ ԽՈՍՔԻՐ	ԿԸ ԽՈՍՔԻՔ
ԿԸ ԽՈՍՔԻՐ	ԿԸ ԽՈՍՔԻՆ

Անցեալ կատարեալ

ԽՈՍՔԵԳԱՅ	ԽՈՍՔԵԳԱՆՔ
ԽՈՍՔԵԳԱՐ	ԽՈՍՔԵԳԱՔ
ԽՈՍՔԵԳԱՆ	ԽՈՍՔԵԳԱՆ

Բացարձակ ապառնի

ՊԻՄԻ ԽՈՍՔԻՄ	ՊԻՄԻ ԽՈՍՔԻՆՔ
ՊԻՄԻ ԽՈՍՔԻՍ	ՊԻՄԻ ԽՈՍՔԻՔ
ՊԻՄԻ ԽՈՍՔԻ	ՊԻՄԻ ԽՈՍՔԻՆ

Անկատար ապառնի

ՊԻՄԻ ԽՈՍՔԵԻ	ՊԻՄԻ ԽՈՍՔԵԻՆՔ
ՊԻՄԻ ԽՈՍՔԵԻՐ	ՊԻՄԻ ԽՈՍՔԵԻՔ
ՊԻՄԻ ԽՈՍՔԵԻՐ	ՊԻՄԻ ԽՈՍՔԵԻՆ

Հրամայական եղանակ

Ցով.

ԽՈՍՔ	ԽՈՍՔԻՆՔ
ԽՈՍՔ	ԽՈՍՔԻՔ
ԽՈՍՔ	ԽՈՍՔԻՆ

Սուրադասական եղանակ

ՆԵՐԿԱՅ

ԽՈՍՔԻՄ	ԽՈՍՔԻՆՔ
ԽՈՍՔԻՍ	ԽՈՍՔԻՔ
ԽՈՍՔԻ	ԽՈՍՔԻՆ

Անկատար

ԽՈՍՔԻ	ԽՈՍՔԻՆՔ
ԽՈՍՔԻՐ	ԽՈՍՔԻՔ
ԽՈՍՔԻՐ	ԽՈՍՔԻՆ

Անորոշ եղանակ

Աներեւոյք

ԽՈՍՔԻ

ՆԵՐԿԱՅ ընդունելութիւն

ԽՈՍՔ

Անցեալ ընդունելութիւն

ԽՈՍՔԻ , ԽՈՍՔԻՐ

Ապառնի ընդունելութիւն

ԽՈՍՔԼՈՒ , ԽՈՍՔԼԻՔ

## ԾԲ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԷՇՈԽՆ ՏՐԱՄԱՅԻՆ ՌԱԽԵԿԻՆԸ

Օրին մէկը, էշ մը կռնակը աղ բեռցած կ'երթար: Առուակի մը համդիպելով՝ հարկադրուեցաւ մէջէն անցնիլ, ու երբ դիմացի եղերքը հասաւ, տեսաւ որ բեռը բոլորովին թեթեւցեր, գրեթէ հասեր էր: Կը կարծուիթէ էշերը խելք չունին. հակառակ այս ձշմարտովեան, մեր գրասար այս դէպքը չմոռցաւ, և ուրիշ անգամ մը, երբ բուրդի պարկերու ներքե ձնշուած կը քալէր, խորհեցաւ որ շրջակաները լիճ մը կար, և ճամբան քիչ մը երկնցնելով, կրնար անկէ անցնիլ. ու քրանելով, յոդնելով վազեց, ոտքով գլխով ջուրին մէջ խորասուզուեցաւ: Միայն չէր խորհեր թէ աղն ու բուրդը միեւնոյն բանը չէին. աղը ջուրէն կը հալի, բայց բուրդը ջուրը ծծելով աւելի կը ծանրանայ: Կ'ըսեն թէ խեղճը շատ զջաց, բաղդին դէմ գանգատեցաւ, բայց ըրածէն չխպնդցաւ, որովհետեւ խելքը չհասաւ իր դժբախտութեան պատճառին:

## Հ Յ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

291. Օրինակել այս հատուածը, եւ հօսանիկ բոլոր բայերուն վրայ իրենց լնորդութիւնները:
  292. Պատմել բերանացի այս հատուածը, յեռու գրել զայն:
  293. Պատմել այս հատուածին մէջ նիլ վերցացող բայերուն արմատները:
  294. Խոնարհել այս հատուածին բոլոր բայերուն կատարեալներն ու հրամայականները:
  295. Խոնարհել հաւանիլ, բուսեիլ բայերը՝ գրաւոր:
  296. Խոնարհել փախիլ, կպչիլ բայերը՝ բերանացի:
  297. Մէկ կրաւորական բայ դնել հետեւալ կէտերուն տեղ:
- Երէկ մեր ծառան հօրմէս ... Մեր տունը այս տարի... : Ես ձեր խօսքերէն ... Մեր դրացին սխալ զեղ առնելով ... : Մարդ երբ կ'աշխատի, պէտք է... : Զիերը պէտք է ամէն առտու աղեկ մը... :

## ԾԲ. ԴԱՍ. — «ԵՒԻ» ԵՒ «ԶԵՒ» ՎԵՐՁԱՑՈՂ ԲԱՅԵՐԸ

**328.** Նիլ վերջացող բայերէն ոմանք Բ. լծորդութեան՝ խօսիլին պէս կը խոնարհուին, ինչպէս յոգնիլ, յրտնիլ, խապնիլ, խոսովանիլ, կործանիլ, հաւնիլ, հաւանիլ, դաւանիլ:

**329.** Ասմաց ն գիրը արմատական է, որովհետեւ այս բառերուն արմատներն են յոգն, յիւրն, խուպան, խոսովան, կործան, հաւան, դաւան:

**330.** Նիլ վերջացող այն բայերը, որմաց ն գիրը արմատական չէ, բացառիկ ձեւեր ունին կատարեալնն և հրամայական եղակիին մէջ, ինչպէս. հասնիլ, հասամյ, հասիր: Այսպէս են, մեռնիլ, անցնիլ, բուսնիլ, հագնիլ, հատնիլ:

**331.** Այս բայերէն ծնիլ և սնիլ՝ հրամայականի մէջ՝ ընդհանուր օրէնքին կը հետեւին, և կ'ըլլան ծնկ', սնկ':

**332.** Զիլ վերջացող բայերէն ոմանք կը հետեւին խօսիլին, ինչպէս յիւրչիլ, բաժչիլ, կառչիլ: Սակայն անոնցմէ փախչիլ, բռչիլ, փլչիլ, դպչիլ, կպչիլ, փակչիլ բացառիկ ձեւ ունին կատարեալնն և հրամայականին մէջ, ինչպէս. փախայ, փախիր, բռայ, բռիր, փլայ, փլիր, դպայ, դպիր, կպայ, կպիր, փակայ, փակիր:

Գ. ԼԾՈՐԴՈՒԹԻՒՆՆ. — ԿԱՐԴԱԼ

Սահմանական եղանակ

ՆԵՐԿԱՅ

ԵՊ.

Կը կարդամ  
Կը կարդաս  
Կը կարդայ

ՅՈՒ.

Կը կարդանք  
Կը կարդաք  
Կը կարդան

Անցեալ անկատար

Կը կարդայի  
Կը կարդայիր  
Կը կարդար

Կը կարդայինք  
Կը կարդայիք  
Կը կարդային

Անցեալ կատարեալ

Կարդացի  
Կարդացիր  
Կարդաց

Կարդացինք  
Կարդացիք  
Կարդացին

Բացարձակ ապառնի

Պիտի կարդամ  
Պիտի կարդաս  
Պիտի կարդայ

Պիտի կարդանք  
Պիտի կարդաք  
Պիտի կարդան

Անկատար ապառնի

Պիտի կարդայի  
Պիտի կարդայիր  
Պիտի կարդար

Պիտի կարդայինք  
Պիտի կարդայիք  
Պիտի կարդային

Հրամայական եղանակ

ԵՊ.

Կարդա'

ՅՈՒ.

Կարդանք  
Կարդացէք

Անուշադասական եղանակ

ՆԵՐԿԱՅ

Կարդամ  
Կարդաս  
Կարդայ

Կարդանք  
Կարդաք  
Կարդան

Անկատար

Կարդայի  
Կարդայիր  
Կարդար

Կարդայինք  
Կարդայիք  
Կարդային

Անորու եղանակ

Աներեւոյք  
Կարդալ

ՆԵՐԿԱՅ ընդունելութիւն

Կարդացող

Անցեալ ընդունելութիւն  
Կարդացած, կարդացեր

Ապառնի ընդունելութիւն

Կարդալու, կարդալիք

ՄԹ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԱԳԱԶ ՀԱՐՈՒՏՅՈՒՆ

Ամէն բանէ կը յուզուի, ամէն բանէ կը վախնայ, շուտով կը բարկանայ, և բարկութենէն ստէպ կը հիւանդանայ: Ոչ գիշերը կը քնանայ, ոչ ալ ցորեկը: Իր պատիմն է իր գանձը, զոր ստանալու համար ամբողջ կեանքին մէջ զրկուած է ամէն բարիքներէ: Կը դողայ որ մէկը չմօտենայ անոր, և կը հսկէ քովը պահապանի մը պէս, անօթի ծարաւ գրեթէ: Ով որ իրեն այցելութեան երթայ, կը կարծէ թէ դրամը պիտի գողնայ, ուստի մինակ կ'ասրի իր սարսափներուն և մղձաւանջներուն հետ, որոնք հետզետէ կը շատնան խելքը գլխէն առնելու չափ: Նոյն իսկ իր բարեկամները չեն համարձակիր մօտենալ անոր, ճանչնալով իր կասկածու ոգին, որ չի վարանիր ամէնէն մտերիմներն անգամ ամբաստանելու:

Հ Բ Ա. Հ Ա. Ն Գ Ն Ե Բ

298. Օրինակել այս հատուածը, եւ նշանակել բոլոր բայերուն վրայ ծորդուրիւները:
299. Գրել այս հատուածը աւելի ընդարձակելով:
300. Ցոյց տալ այս հատուածին մէջի դերանու նները:
301. Մէկ խօսք ժինել նետեալ բայերուն աներեւոյթերով:
302. Խոնարհել կենալ եւ կամենալ բայերը՝ գրաւոր:
303. Խոնարհել հեռանալ եւ հասկեալ բայերը՝ բերանացի:

304. Յմէշ վեցազող մերգործական կամ անցողական մէյ մէկ բայ դնել նետեալ խօսերուն մէշ, կէտերուն տեղ.

Երբ կ'ուզենք հիւրի մը բան մը . . . պէտք է բազաբավարութեամբ . . . պնակը իրեն Այս պատերը . . . համար շատ ժամիք ըրբի Խանութս . . . տուի և նորէն շինեցին Տղարը . . . համար մասնաւոր Թատրոններ կան Եւրոպայի մէտ Զին շատ . . . վտանգաւոր է: Զիս . . . համար այդ Թերութիւններս կը յիշէք:

305. Նետեալ բայերուն արմատները գտնել.

Ծերանալ, խնդրակ, ծանրանալ, զիրնալ, մեծնալ, խունալ, հասունալ, սիրուննալ, դիմանալ, տիրանալ, բարանալ, սեւնալ:

306. Խոնարհել գրաւոր այս բայերուն կատարեալներն ու հրամայականները:

ՄԹ. ԴԱՍ. — «ՆԱԽ» ՎԵՐՋԱՑՈՂ ՌԱՅԵՐԸ

**333.** Նալ վերջացող բոլոր բայերը բացառիկ խոնարհումներ ունին կատարեալի և հրամայականի մէջ, խնչպէս. բարկանալ. բարկացայ, բարկացիր: Այսպէս են խոստանալ, փատնալ, հասկնալ, շատնալ, ստանալ, հիւանդանալ, իմանալ, ճանչնալ, զիսնալ, զողնալ, կենալ, ամչնալ, տափնալ, մօտենալ, մերձենալ, նեռանալ, կամենալ, ունենալ բայերը:

**334.** Նալ վերջացող բայերէն ջանալ բայր միայն կը հետեւի Գ. Լծորդութեան կարդալին, որովհետեւ շգիրը արմատական է:

## Կ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԱՌՅԵ ԵՒ ՍԱՐԴԵ

Փոքրիկ որբ աղեկ մը, որուն մայրը մնուած ըլլալով  
հայրը կրիխն ամուսնացեր էր, միախակ ու լքուած կ'ապ-  
րէր տօնը մէջ։ Իր տրտմութեան սփոփանք մը գտնե-  
լու համար ինքզինքը երաժշտութեան տուաւ, և այն-  
քան մեծ տազանդ երեւան բերաւ որ, ութը տարեկան  
հասալին մէջ, արդէն իր ջութակով ամէնքը կը հմայէր,  
կը դիւթէր։ Այդ հիացողներուն կարգէն էր նաև...  
սարդ մը, որ պատին անկիւնը սքած զինքը մափկ կ'ը-  
նէր հեռուէն, և որ քիչ քիչ համարձակութիւն առնելով  
փոքրիկ նուագածուին մօտեցաւ։ Ա՛լ ամէն օր կու գար  
անոր թեւին վրայ կը կենար։ Տղան ալ իր արուեստա-  
գէտի սրտով հաճոյք կը զգար այս ունկնդրութենէն ու  
օրէ օր կը կապուէր անոր։ Դժբախտաբար, օր մը, մօ-  
րուն սենեակէն ներս մտնելով՝ հարուածով մը սպաննեց  
այդ զգայուն բարեկամը։ Տղան մարեցաւ ինկաւ ու-  
երեք ամիս հիւանդ պառկեցաւ։

Հ Բ Ա. Հ Ա. Գ Խ Ե Բ

307. Օրինակել այս հատուածք, եւ սուրազել բայեր։
308. Սահմանական ներկայի վերածել բոլոր բայեր։
309. Գրել այդ բայերուն յօննակի հրամայակամներ։
310. Գրել այն առարկաներ որոնց միջոցու նետեւալ զործողութիւնները կը կատարուի։

Սղոցել, հերկել, նսձել, ասնորել, ածիկել, չմշկել, նիւսել, խըն-  
կարկել, օրել, չբել, որսոլ, թունառորել կարծել, մանել, տպել, զամել։

311. Գրել վերի հատուածք առելի մանրամասօրեն։
312. Խոնարհել լալ բայր՝ գրաւոր ու զալ բայր բերանացի։
313. Լուծել նետեւալ նախապատութիւններ։

Կուզէի ժամը հինգի չորենաւին հանիլու երկու ժամ հորէն չորր  
բաշեցի չուանով։ Երբ մարդ կ'ուզէ բան մը գնել, պէտք է անոր արմէքը  
զիսնայ նիբեռնակները բնազդմամբ կը գուշակեն մրիթիկին մօտենալը։  
Հերքիւլառում և Պոմպէի բաղաքները վեսով լերան հրաբուխն զետնին  
տակ թաղուեցան։

Կ. ԴԱՍ. — ԲԱՑԻՆ ԵՎԱՆԿԱՆԵՐՈՒՆ ԵՒ ԺԱՄԱՆԱԿԱՆԵՐՈՒՆ  
ԿԱՇՄՈՒԹ ԵՎ ԽԵՆԵՐ

**335.** Սահմանական ներկան և անկատարը, բա-  
ցարձակ սպառեին և անկատարը, հրամայակամի յով-  
նակին, աներեւոյը, ներկայ, անցեալ և սպառեի ըն-  
դունելութիւնները հետեւալ օրէնքին համաձայն կը  
կազմուին։

**336.** Սահմանական ներկան և անկատարը, սոս-  
րագասաւական ներկային և անկատարին առջեւ կը աւել-  
ցընելով կը կազմուին։ Տեսնեմ, կը տեսնեմ։

**337.** Դաշ, տաշ, շալ բայերը կու կ'առնեն փո-  
խանակ կը ի. գամ, կու գամ և այլն։

**338.** Կը ին ը գիրը կը ջնջուի ձայնաւորով սկսող  
բացերուն առջեւ, ու սա (‘) նշանը կը դրուի, որ կը  
կոչուի ապարաց, ինչպէս։ Կ'երգեմ, փոխանակ կը  
երգեմ ըսելու։

**339.** Եմ, կամ, կրնամ, ումիմ, զիտեմ բայերը  
երբեք կը չեն առներ։

**340.** Բացարձակ սպառեին և անկատար սպառեին  
սոսրագասաւական ներկային և անկատարին առջեւ պիտի  
աւելցնելով կը կազմուին։ Երգեմ, պիտի երգեմ, երգի,  
պիտի երգի։

**341.** Հրամայական յովնակի Բ. դեմիլ անփոփոխ  
կերպով սոսրագասաւական ներկայի յոքնակի Ա. դէմքն  
է, վրան շեշտով մը. երգեմ, երգեմ։

**342.** Հրամայական յովնակի Բ. դեմիլ կը չենուի  
անցեալ կատարեալին ի և այ վերջաւորութեանց տեղ  
կ' գնելով, ինչպէս, երգեցի, երգեցէ, շեշտով մը։

## ԿԱ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ — ՏԱՆՏԻԿԻՆԸ

Տան մը ներքին խաղաղութիւնն ու երջանկութիւնը անոր տանտիկինէն կախում ունի: Սն պիտի խնամէ տղոց առողջութիւնն ու կրթութիւնը, ան հոգ պիտի տանի ամուսնին հանգստութեան ու գործերուն յաջողութեան, ան պիտի ջանայ որ ամէն բան որբան լաւ՝ այնքան գեղեցիկ ըլլայ: Տունը մեքենայի մը կը նմանի, որուն բոլոր ճախարակներն ու ծխնիները պէտք ունին անդադար իւղոսուելու և մաքրուելու: Հոն ամէն բան նորոգութեան և կարգաւորութեան կը կարօսի: Ուստի տանտիկինը պէտք է ըլլայ կարգապահ, ուշիմ, բարի, աշխատասէր ու քաղցրաբարոյ, և ամէնէն աւելի զիտնայ ինքինքնը նուիրել իր ընտանիքին երջանկութեան, որմէ կախում ունին փոխադարձաբար իր պատիւն ու երջանկութիւնը:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

314. Օրինակել այս հատուածը, եւ ստորագծել բայեր:
315. Աներեւոյրի, յետոյ ներկայ եւ ապառի ընդունելուրեան վերածել բոլոր բայեր:
316. Անցեալ կատարեալի, յետոյ անցեալ ընդունելուրեան վերածել բոլոր բայեր:
317. Գտնել հետեւեալ գոյականներուն համապատասխանող բայեր. կարծիք, ուղութիւն, զգացում, ցից, զգուանը, ապահովութիւն
318. Լուծել հետեւեալ բառերը զայ զայ  
իրենց, բոլոր, ձեռքեր, փափաքած, հիւանդ, հինգ, մեր, տուն, կրակ, յիշառակ, չորրորդ, ասներ, ատ, որոնցմէ, իւրաքանչիւր, վազէի, խորհող, եղաւ, գեղագմայլ, նրբամիտ աններ, մէկզմէկու
319. Քերանացի իւնաւոնել ջնիկ, տրմիդ եւ սողալ բայեր:
320. Գտնել հետեւեալ բառերուն համապատասխանող բայեր.  
Աւերակ, հին, ընդունելութիւն, յարձակում, մնչիւն, կանանչ, գունատ, զարձուրանք, ցող, խառար, ծագում

ԿԱ. ԴԱՄ. — ԲԱՅԻՆ ԵՊԱՇԱԿՆԵՐՈՒՆ ԵՒ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՆ  
ԿԱԶՄՈՒԹԻՒՆԸ (Եար.)

**343.** Աներեւոյրը կը կազմուի ստորագասական ներկային վերջի և գիրը ւի փոխելով, ինչպէս երգել, երգել:

**344.** Ներկայ ընդունելուրիւնը կը կազմուի ել և իլ վերջաւորող բոլոր բայերուն այս վերջաւորութեանց տեղ ող դնելով, ինչպէս. երգել, երգող. խօսիլ, խօսող. հեծենել, հեծնող. հանգչիլ, հանգչող: Ալ, հաղ վերջաւորող բայերուն անցեալ կատարեալին ին և այն չնշելով, ու տեղը ող դնելով, ինչպէս. կարդալ, կարդացի, կարդացող. մոռնալ, մոռցայ, մոռցող:

**345.** Անցեալ ընդունելուրիւնը կը կազմուի երեք Եծորդութեանց մէջ ալ կատարեալին եցի, եցայ, ի և այ վերջաւորութեանց տեղ դնելով ած կամ եր, ինչպէս. երգեցի, երգած. խօսեցայ, խօսեր. հազացեր. ծանուցի, ծանուցած. անցայ, անցեր. խոսացայ, խոսացեր, եացն:

**346.** Ապառնի ընդունելուրիւնը կը կազմուի աներեւոյթին վրայ ու կամ իմ աւելցնելով, ինչպէս. հազար, հազարու. երգել, երգելիք: Դիտենի է որ Բ. Եծորդութեան չ գիրը է ի կը փոխուի, ինչպէս. խօսիլ, խօսելու:

## ԿԲ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԶԱԽԱՔՆԵՐ ՕՐՍՈՅԻՔ

Միամին քաղքենի մը, որ բնաւ հրացան գործածած չունէր, սրարդութեան փափաք տառաւ: Բայց ամէն որպի երթալուն ձեւնունայն ետ կը դառնար, ու ամէնըը կը ծաղրէն զինըը: Օր մի երբ նորէն յոզներ դաղրեր ու չէր կրցեր բան մր զարնել, ճամրան տղու մր հանդիպեցաւ, որ ճագար մը գրկած կը տանէր: «Ա՛լ այս անգամ բախտս բանեցաւ,» ըստ ինքնիրեն: Ճագարը գնեց, և պարան մը ամսելով, մէկ ծայրը կենդանին ոտքին կապեց, ու միս ծայրը ծասի մը ձիւղին: Յեւոյ քանի մը քայլ ետ գնաց, և նշան առնելով, հրացանին բլթակը քաշեց. կազարը գնաց լարը փրցաց, և ճագարը արաւասոյր փախաւ, միծ ապշտեան մէջ թողլով խեղճ որսորդը:

Հ Բ Ա Հ Ա Գ Կ Ե Բ

321. Օրինակել այս նատուածը, եւ սուրազել ա՛կանին բայրը:
322. Աւելի ընդարձակելով գրել այս պատմութիւնը:
323. Խոնարհել Ասիլ, ուժել, դնել բայերը:
324. Մէյ մէկ անկանոն բայ դնել նետեալ կէտրուն տել  
Սա մարդը զրը ... մեր պարփականն է: Այս թոշոնը ես ... և Այսօրուընէ ... դպրոց երթալ: Այս ծառին պառզները մէն, ... : Երեկ եղբարս այնչափ հիւանդ էր որ, մինչ լրց: . . . Չեմ կրնար այս արկոյիլը ... որովհետեւ բանալին կրտուած է:
325. Մէյ մէկ խօս շինել նետեալ անկանոն բայերուն բացարձակ ապառնիենովիլ.

Փրթիլ, իյնով, զալ, զառնով, մնով, տանիլ, նոտիլ, զարնել, ընել, ուտել, դնել, տալ:

326. Լուծել նետեալ խօսերը.

Մեր զբացին զաւակը ճիւանդ է: Դուռը բանալիով կրպեցէր: Եր զիրքերը այրեցան Ասոնք մին հազուսաներ են: Ուստի կը կրստեն թէ պալ չուրը օգտակար է:

## ԿԲ. ԴԱՍ. — ԿԱՌԱՇԱԽՈՐ, ԶԱՐՏՈՒՂԻ ԵՒ ԱՇԿԱՆՅՈՆ ԽԱՅԵՐ

**347.** Կանոնաւոր բայեր. — Երեք լծորդութեանց հետեւեալ բայերը կը կոչուին կանոնաւոր բայեր:

**348.** Զարտուղի բայեր. — Երեք լծորդութեանց հետեւող այն բայերը, որմնք իրենց յատուկ վերջաւուրութիւններ ունենալով կը զարտուղին հրամայականի և կատարեալի մէջ, կը կոչուին զարտուղի բայեր, ինչպէս. նեղ, ուցանեղ, նիդ, չիդ, նալ վերջաւորողները:

**349.** Ա. Ականոն բայեր. — Ասոնցմէ զատ քսան բայ կայ, որմնք զանազան վերջաւորութիւններ ունին, և կը տարբերին ընդհանուր կանոնէն կատարեալին կամ եղակի հրամայականին և կամ երկուքին մէջ միանգամայն: Ասոնք են անկանոն բայերը, և հետեւեալներն են. բերել, դնել, զարնել, ընել, ըսել, ուտել, եւսնել, նսիլ, պրծիլ, սկսիլ, տանիլ, փրրիլ, գալ, լալ, տանալ, զառնալ, երբալ, իյնալ, մնալ:

**350.** Թէ՛ զարտուղի և թէ՛ անկանոն բայերուն սահմանական և ստորադասական ներկան և անկատարը, բացարձակ ապառնին և անկատար ապառնին, յոզնակի հրամայականը, աներեւոյթը, ներկայ, անցեալ և ապառնի ընդունելութիւնները՝ կանոնաւոր բայերու երեք լծորդութեանց օրինակներով կը կազմուին:

ԱՆԿԱՆՈՆ ԲԱՅԵՐ

ԱՅԵՐԵԼՈՂ Սահմանական Կատարեալ Հրամայական

Բերել,	Բերի, բերիր, բերաւ, բերինք, բերիք, բերին,	Բե՛ր:
Դնել,	Դրի, դրիր, դրաւ, դրինք, դրիք, դրին,	Դի՛ր:
Զարկել,	Զարկի, զարկիր, զարկաւ, զարկինք, զարկիք, զարկին,	Զա՛րկ:
Ըսել,	Ըրի, ըրիր, ըրաւ, ըրինք, ըրիք, ըրին,	Ըրէ՛ր:
Ըսել,	Ըսի, ըսիր, ըսաւ, ըսինք, ըսիք, ըսին,	Ըսէ՛ր:
Ուտել,	Կերայ, կերար, կերաւ, կերանք, կերաք, կերան,	Կե՛ր:
Տեսնել,	Տեսայ, տեսար, տեսաւ, տեսանք, տեսաք, տեսան,	Տե՛ս:
Նստիլ,	Նստայ, նստար, նստաւ, նստանք, նստաք, նստան:	Նստէ՛լ:
Պրծիլ,	Պրծայ, պրծար, պրծաւ, պրծանք, պրծաք, պրծան:	Պրծէ՛լ:
Սկսիլ,	Սկսայ, սկսար, սկսաւ, սկսանք, սկսաք, սկսան:	Սկսէ՛լ:

ԱՅԵՐԵԼՈՂ Սահմանական Կատարեալ Հրամայական

Տանիլ,	Տարի, տարիր, տարաւ, տարինք, տարիք, տարին,	Տա՛ր:
Փրթիլ,	Փրթայ, փրթար, փրթաւ, փրթանք, փրթաք, փրթան:	Փրթէ՛լ:
Գալ,	Եկայ, եկար, եկաւ, եկանք, եկաք, եկան,	Եկուր:
Լալ,	Լացի, լացիր, լացաւ, լացինք, լացիք, լացին,	Լա՛ց:
Տալ,	Տուի, տուիր, տոււաւ, տուինք, տուիք, տուին,	Տուր:
Բանալ,	Բացի, բացիր, բացաւ, բացինք, բացիք, բացին,	Բա՛ց:
Դառնալ,	Դարձայ, դարձար, դարձաւ, դարձանք, դարձաք, դարձան,	Դարձէ՛լ:
Երթալ,	Երթայ, երթար, երթաւ, երթանք, երթաք, երթան,	Երթէ՛լ:
Գացի,	Գացիր, գնաց, գացին, գացինք, գացիք, գացին,	Գնա՛ց:
Ինկալ,	Ինկայ, ինկար, ինկաւ, ինկանք, ինկաք, ինկան,	Ինկի՛ր:
Մնացի,	Մնացիր, մնաց, մնացին, մնացինք, մնացիք, մնացին,	Մնացի՛ր:

## ԿԳ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՓԻՂ. Բ

Փիղը շատ տգեղ կենդանի մըն է. այնքան խոշոր գլուխ մը ունի, և աչքերը՝ ահագին դէմքին վրայ՝ այնքան պզտիկ են, որ գրեթէ չեն երեւար. Ականջները լայն են, կռնակը բարձր, սաքերը տձեւ, մորթն ալ աղտոտ գորշ գոյն մը ունի, բայց հակառակ իր վիթխարի անշնորհք կերպարանքին՝ ինքը բարեբարոյ և հեղ է ցորչափ չլսանեն իրեն։ Ընկերական և աշխատասէր՝ բարեկամն է մարդուն, և իր ոյժը, զործունէութիւնն ու ճարտարութիւնը անոր օգտին կը զործածէ, բայց ահարկու թշնամի մը կը գտանայ, երբ անիրաւութիւն ընեն իրեն։ Իր միակ գեղեցիկ բանն է՝ երկու խոշոր ակռաները, որոնք մինչեւ եօթը ութը ոտք կ'երկնան, և որոնցմէ կը շնուին այնքան սիրուն գեղորներ։ Փիղին կնճիթը ձեռքի անդ է իրեն համար, որով ամէն գործողութիւն կրնայ կատարել։

Հ Յ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

327. Օրինակել այս հատուածը, եւ սահմանական անկատարի վերածել բոլոր բայերը:
328. Լուծել այս հատուածին բոլոր բայերը:
329. Մէյ մէկ խօսք շինել նետեալ բայերուն սահմանական ներկայ Գ. դէմքը գործածելով  
Ցենուլ, լուուլ, ոսանուլ, Թողուլ, Երդնուլ, զբօսուլ:
330. Խոնարհել երդնուլ բայը՝ գրաւոր։
331. Փոխել նետեալ խօսերուն մէջի բայերը եւ տեղը ուլ վեցացող բայեր դնել։

Վաղը պիտի հազնէր իր նոր զգեստը։ Այսօր եկեղեցին Դանիէլ Մարգարէին զիրքը կը կարդան։ Պէտք չէ մարդ իր Թշնամին ձեռքը համբուրելու չափ խոնարհի։ Խեղճ կիսը լոիկ արցունք կը բափէր։

## ԿԳ. ԴԱՍ. — «ՈՒՅ.» ՎԵՐՉԱՑՈՂ. ԲԱՅԵՐԸ

**351.** Ուլ վերջացող բայերէն միայն թողուլ և զրունուլ բայերն են որ ամբողջապէս կը խմնարհուին աշխարհաբարի մէջ, և երկուքն ալ իրարմէ տարրեր ձեւեր ունին կատարեալի և հրամայականի մէջ։

**352.** Ուլ վերջացող միւս բայերը սահմանական և սորադասական ներկային և անկատարին, բացարձակ ապառնին, անկատար ապառնին և հրամայականի յունակի Ա. դէմքին մէջ միայն կը գործածուին։

**353.** Երդնուլ, լնուլ, հեղուլ, յենուլ, լնեթեռնուլ, զարքնուլ, զգենուլ, ոսենուլ, այժենուլ, ցանուլ, ցենուլ, յեռուլ բայերուն տեղ, աշխարհաբարի մէջ ընդհանրապէս կը գործածուին երդում ընել, լեցնել, բափել, կոբնիլ, կարդալ, արթնեալ, հազնիլ, ցատկել, ուռենալ, բարկանայ, խոնարհիլ, մորել, շարել բայերը։

Թ. Ո Ղ Ո Ւ Լ

Սահմանական եղանակ

Ներկայ

ԵՊ.

Կը թողում	Կը թողունք
Կը թողուս	Կը թողուք
Կը թողու	Կը թողուն

Անցեալ Անկատար

Կը թողուի	Կը թողուինք
Կը թողուիր	Կը թողուիք
Կը թողուք	Կը թողուին

Անցեալ Կատարեալ

Թողուցի	Թողուցինք
Թողուցիր	Թողուցիք
Թողուց	Թողուցին

Բացարձակ Ապառնի

Պիտի թողում	Պիտի թողունք
Պիտի թողուս	Պիտի թողուք
Պիտի թողու	Պիտի թողուն

Անկատար Ապառնի

Պիտի թողուի	Պիտի թողուինք
Պիտի թողուիր	Պիտի թողուիք
Պիտի թողուր	Պիտի թողուին

Հրամայական եղանակ

ԵՊ.

Թողու

ՅԱԲ.

Թողունք  
Թողուցէք

Առուադասական եղանակ

Ներկայ

Թողում

Թողունք  
Թողուս  
Թողուն

Անկատար

Թողուի  
Թողուիր  
Թողուր

Թողուինք  
Թողուիք  
Թողուին

Անորու եղանակ

Աներեւոյք

Թողու

Ներկայ Ընդունելութիւն

Թողու

Անցեալ Ընդունելութիւն

Թողած, թողեր

Ապառնի Ընդունելութիւն

Թողելու, թողելիք

**Զ Բ 0 Ս Ն Ո Ւ Լ**

Սահմանական եղանակ

**Ներկայ**

Եղ.

Կը զբօսնում	Կը զբօսնունք
Կը զբօսնուս	Կը զբօսնուք
Կը զբօսնու	Կը զբօսնուն

Յով.

Անցեալ անկատար

Կը զբօսնուի	Կը զբօսնուինք
Կը զբօսնուիր	Կը զբօսնուիք
Կը զբօսնուր	Կը զբօսնուին

Անցեալ կատարեալ

Զբօսնեցայ	Զբօսնեցանք
Զբօսնեցար	Զբօսնեցաք
Զբօսնեցաւ	Զբօսնեցան

Բացարձակ ապառնի

Պիտի զբօսնում	Պիտի զբօսնունք
Պիտի զբօսնուս	Պիտի զբօսնուք
Պիտի զբօսնու	Պիտի զբօսնուն

Անկատար ապառնի

Պիտի զբօսնուի	Պիտի զբօսնուինք
Պիտի զբօսնուիր	Պիտի զբօսնուիք
Պիտի զբօսնուր	Պիտի զբօսնուին

Հրամայական եղանակ

Եղ.

Զբօսնէ

Յով.

Զբօսնունք  
Զբօսնեցէք

Անորադասական եղանակ

**Ներկայ**

Զբօսնում  
Զբօսնուս  
Զբօսնու

Զբօսնունք  
Զբօսնուք  
Զբօսնուն

Անկատար

Զբօսնուի  
Զբօսնուիր  
Զբօսնուր

Զբօսնուինք  
Զբօսնուիք  
Զբօսնուին

Անորած եղանակ

Աներեւոլք

Զբօսնուլ

Ներկայ ընդունելութիւն

Զբօսնող

Անցեալ ընդունելու րիւն

Զբօսած, զբօսեր

Ապառնի ընդունելութիւն

Զբօսնելու, զբօսնելիք

## ԿԴ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՔԱՂԱՔԱՎԱՐՈՒԹՅԱՆ

Երկու տեսակ քաղաքավարութիւն կայ. արուեստական և բնական: Արուեստական քաղաքավարութիւնը կարգ մը ընկերական սովորութեանց մէջ կը կայանայ, զոր ամէնէն անկիրթ և յոտի բնաւորութեան տէր անձն ալ գիտէ թերեւս, և կրնայ գործադրել ու զած տեղը. և սակայն անով չի կրնար հաճելի ըլլալ: Բնական քաղաքավարութիւնը չի սորվուիր. անիկա հոգիէն կը բղիի և օրօրոցէն կը սկսի. անոր հրապոյը նայուածքի մը կամ ժայխի մը պարզութեան և անկեծութեան մէջ է. սրաի քաղաքավարութիւնն է ան, որ անբաժան կը մնայ անձն, ամէն տեղ և ամէն ժամանակ. և այս թանկագին յատկութեամբ է որ մարդ ամէնուն բարեկամութիւնը կը գրաւէ ու սիրելի կը դառնայ ամէնուն:

## Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

332. Օրինակել այս հատուածը, եւ սորագծել պակասաւոր բայերը;
  333. Մել մէկ խօսք Ժինել նետեւեալ պակասաւոր բայերուն անկատառվը.
  334. Բերանացի խոնարհել այս բայերուն սահմանական ներկան և անկատար:
  335. Գրաւոր խոնարհել կրնամ եւ գիտեմ բայերը՝ ամբողչացնելով զանոն:
  336. Լուծել նետեւեալ նախադասութիւնները.
- Պէտք է գիտնալ թէ մարդոց մեծ մասը խելացի չէ: Հարկ է ըստ թէ շողորոթները լաւագոյն բնաւորութիւնները կ'եղծեն: Զեմ կրնար վասահիլ այն անձնն, որ կեղծել գիտէ:

## ԿԴ. ԴԱՅ. — ՊԱԿԱՍԱԿՈՐ ԲԱՅԵՐ

**354.** Պակասաւոր կ'ըսուին այն բայերը, որոնց ամէն ժամանակները չեն գործածուիր, և պակաս ժամանակները ուրիշ բայով մը կը լրանան: Ասոնցմէ գըլխաւորները հետեւեալներն են.

**355.** Կամ, որ կը գործածուի սահմանական ներկայի և անկատարի մէջ միայն. այս բայը կրնայ լրանալ ըլլալ կամ զենուիլ բայերով:

**356.** Ունիմ, որ կը գործածուի սահմանական ներկայի և անկատարի մէջ միայն, և կը լրանայ ունենալ բայով:

**357.** Կրնամ, որ կը գործածուի ամէն եղանակներու և ժամանակներու մէջ, բաց ի սորոշասականէն, և կ'ամբողջանայ կարենալ բայով:

**358.** Կարենամ, որ միայն սորոշասական ներկայի ու անկատարի մէջ կը գործածուի:

**359.** Գիտեմ, որ միայն սահմանական ներկայ ու անկատար ունի, և կ'ամբողջանայ զիտնալ բայով:

**360.** Պակասաւոր են նաև ուշ վերջացող այն բայերը, որոնք ամբողջութեամբ չեն խոնարհուիր աշխարհաբարի մէջ:

ԿԵ. ԸՆԹԵՐՑՈՒԱՄ. — ԱՌԱՋԻՆ. ՔԱՅԱՔ

Օդը շատ տաք էր. ճամբորդ մը սասափիկ ծարաւցած՝ բլրակի մը ստորատէն կը քաղէր, և մօտերը չուրչկար. Բայց գիմացի կողմէ ընդարձակ այգի մը կը տարածուէր կուռ ողկոյզներով լեցուն, որուն մօտենալու համար պէտք էր տղմուտ ճահճէ մը անցնիլ. Մարդը մտածեց թէ կարելի է եղափոք խորունկ չէր, և կօչկոները միայն պիտի աղտոտէն, զորս գիւրին էր մաքրել. ու առաջ քայից: Բայց հետզհետէ ոտքերը սկսան խրիլ, աղտոտ ջուրը մինչեւ ծոճնկերը ելաւ: Այն առեն ճամբորդը կանգ առաւ, վարանեցաւ, բայց անգամ մը ցեխին մէջ մտեր էր, և խաղողները առելի աղուոր կերւոյին, քանի կը մօտենար: Ուստի քալեց նորէն, մինչեւ որ կուրծքը, վիրը ծածկուեցան զայռին մէջ: Վերջապէս խաղողին հասաւ, ու այնչափ կերաւ որ յափրացաւ, քանից աւ: Հիմայ ցեխին սեւ կեղտոտ մրուրը կը վազէր ամբողջ մարմնէն վար: Ճամբորդը ինքնիրեն ամցաւ, զղած ըրածին վրայ: Ի՞նչպէս պիտի մաքրուէր այդ աղտութենէն....:

Հ Բ Ա Զ Ա Կ Ա Բ

337. Օրինակել այս հատուածը, եւ սուրազնէ միադիմ բայեր:
338. Բերանացի պատմել, իեսոյ գրել այս հատուածը աւելի լինդամի եւ մանրամասն նկարագրութեամբ:
339. Խոնարհել բերանացի՝ յաղէլ եւ ծաւանդ բայեր:
340. Խոնարհել զրաւու՝ յափրանալ եւ զանիլ բայեր:

341. Մէյմէկ խօսք ըինել նետեւեալ միադիմ բայերով.

Կ'ըսեն թէ, հերփիք է, ճարկ է, կը ձիւնէ, մեղք է, չի վայլեր, չի բաւեր, անկարելի է, անտեղի է, ամօթ չէ, հնար չէ, կ'երեւայ թէ, պէտք չէ, արդար է որ:

342. Մէյմէկ բայ եւ մէյմէկ ածական ըինել նետեւեալ անուններէն.

Գառնութիւն, զմայլանք, թշնամնիք, սովորութիւն, զբարտութիւն, զարմութանք, խնարձութիւն, ճանձրոյթ, տաղտուկ, խոնչէնք, զայթակղութիւն, ճշդութիւն, համ:

ԿԵ. ԴԱՍ. — ՄԻԱՐԴԱՄ ԲԱՑԵՐ

**361.** Միադիմ կ'ըսուին այն բայերը, որոնց միայն եղակի Գ. գէմքը կը գործածուի ամէն ժամանակի ու եղանակի մէջ, և որոնք որոշ ենթակայ մը չունին ընդհանրութէս: Միադիմ են այն բայերը, որոնք մթնոլորտին երեւոյթները կը ցուցնեն, ինչպէս. կ'անձրեւէ, կը ձիւնէ, կը փայտակի, ցուրտ է, ևայն: Միադիմ են նաև. կը թուի, կ'երեւայ, պէս է, հարկ է, հնար է, մեղի է, կը վայի, կարելի է, հերիի է, բաւական է, ամօթ է, կ'ըսուի, ևայն:

ԿԶ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԱՌԻՒԽԻ ՄԸ ՎԵՀԱՆՉԵՆՈՒԹԻՒՆԸ

Գիւղի մը մէջ հասարակաց հանդէս մը կը կատարէին, երբ յանկարծ անտառին մէջէն առիւծ մը երեւան ելաւ: Ամէնքը ձգեցին փախան: Այս ընդհանուր շփոթութեան մէջ, կին մը սարսափէն շմորած, երբ մանկիկը գրկած կը վազէր, թեւերը ծունկերը կթուեցան, և տղան վար ինկաւ: Վայրկեան մը ետքը առիւծին բերանն էր խեղճ երախան: Դժբախտ մայրը այս տեսարանէն սթափեցաւ, սիրտ առաւ, և առիւծին առջեւ ծունկի գալով «Զաւակս, զաւակս տո՛ւր» աղաղակեց պաղտառգին: Առիւծը, անոր ձայնէն յուզուած, կանգ առաւ, կարծես հասկցաւ մօրը անհուն ցաւը, և մանկիկը կամաց մը գետինը դնելով, անտառին մէջ աներեւոյթ եղաւ:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

343. Օրինակել այս հատուածը, զատել բոլոր բայերը եւ բացասակամ ընել զանոնիք:
344. Պատմել այսպատմութիւնը բերանայի, յեսոյ գրել զայն ընդակ նկարագրութեամբ:
345. Հետեւալ բայերուն հակառակները գրել.

Վառել, աւելցնել, դիմադրել, դատուաբարել, մօտենալ, ձանձրանալ, ժափանարել, ծերանալ, յարձակիլ, ցրուել, խզել, կապել, զատել:

346. Գրել հետեւալ բայերուն ներկա, անցեալ եւ ապառնի ընդունելութեանց բացասակամները.

Քաղել, ընտրել, լուալ, տալ, շիկնիլ, հագնիլ, պարծիլ, կաղալ, յուսալ, տեղալ, մնալ, հիւսել:

347. Մ'յիմէկ խօսի շինել այս բայերուն ներկայ կամ անցեալ ընդունելութիւններով:

ՕՐԻՆԱԿ. — Քաղած պտուղներս տհաս էին:

ԿԶ. ԴԱՍ. — ՇԱՏԱՍԱԿԱՆ ՇԱՏԵՐ

362. Բացասակամ կը սառւին այն բայերը, որոնք գործողութիւնը կը մխտեն, ինչպէս. չեմ երգեր, չըսի:

363. Բացասական բայերուն ժամանակներն ուղանակները հետեւեալ կերպով կը կազմուին.

364. Անցեալ կատարեալը, ստորադասակամ ներկան և անկատարը, աներեւոյը, ներկայ, անցեալ և ապառնի ընդունելութիւնները կը կազմուին հաստական բայերուն սկիզբը չ գրը աւելցնելով.

Անց. կտր. Սիրեցի-չսիրեցի Ներկ. ընդ. Սիրող-չսիրող Ստր. ներկ. Սիրեմ-չսիրեմ Անց. ընդ. Սիրած-չսիրած Ստր. անկ. Սիրէի-չսիրէի Ապ. ընդ. Սիրելու-չսիրելու, Աներեւոյը Սիրել-չսիրել Սիրելիք-չսիրելիք

Դիմելի է որ անցեալ ընդունելութեան բացասակամնելը միայն չսիրած, չխօսած, և չ'ըլլար երբեք չսիրեր, չխօսեր, և այն:

ԿԵ. ԸՆԹԵՐՑՈՒԱՄ. -- ԽՈՅՏ, ԱՇԱԿԵՐԾԵ

Չեմ սիրեր այն աշակերտը, որ դասարկապորտ, մտացիր և ծով է, որ կարդալէ չախորժիր, որ գրելէ կը յոզնի: Աշխատանքը իրեն համար բեռ մըն է: Ամէն բան դժուար կու գայ իրեն, հետեւար դասերը չի բան դժուար կու գայ իրեն, և ամէն բանի մէջ ես կը մնայ: Ընկերութերը զինքը կ'արհամարհե՞ն, դասաւուն զինքը կը պատժէ, մայրը գիշեր ցորեկ միրա կը հասցնէ և կու լայ մտածելով իր զաւկին վիճակին վրայ: Տղայ մը, որ իր ծնողքու և ուսում ուշները կը վշապնէ, դժբախտ կ'ըլլայ ապագային:

Հ Բ Ա Հ Ա Դ Կ Ն Ե Բ Բ

348. Օրինակել այս հատուածը, եւ սուրագծել բացասական բայերը:
349. Այս հատուածին բացասական բայերը՝ հաստական, եւ հաստականները՝ բացասական ընել:
350. Գտնել հետեւեալ բայերուն հոմանիշները.  
Անարեկել, դիմել, խրատակել, ստիպել, խօել, ազանել, թոթովել, արքել, կառուցնել, արտանշնել, արդարացնել, վագել, մեծուլ, նշանել, ժամանել, տիպել, պատճել, գանձակոծել, պարարել, հնադ ել, շորթել, պատրիլ:
351. Խոնարհել գրաւու ամենալ, գրադիլ, սամնել բայերուն սահմանալանին ներկային եւ անկատարին բացասականները:
352. Խոնարհել կամ բային սահմանական ներկայ եւ անկատար բացասականը:
353. Գրաւու կերպով բացատել հետեւեալ սուածներուն իմաստը  
Թաւալող բարը մամուռ չի բռներ: Քու կերակորդ եփելու համար՝ ուրիշին տունը պիտի չէ այրել: Իմաստութիւնը հարստութիւնը կը զարդէ և աղքատութիւնը կը ժամանէ:

ԿԵ. ԴԱՍ. — ԸՆԹԱՍԱԿԱՆ ԽՈՅՏ (Ծար.)

**365.** Բացասական բայերուն սահմանական ներկան ու անկատարը կը կազմոին եւմ բային բացասականովը (չեմ, չեի), և ամէն մէկ բայի բացասական ձեւովը:

**366.** Բայերուն բացասական ձեւը կը կազմոի աներեւովթի վերջի և գիրը ւի փոխելով, ինչպէս. սիւել, չեմ սիրեր, չես սիրեր, չի սիրեր (փոխանակ չէ սիրերի): Խօսիլ, չեմ խօսիր, չես խօսիր, չի խօսիր: Կարդալ, չեմ կարդար, չես կարդար, չի կարդար: Դիտեի է որ սահմանական ներկայի երրորդ դիմուն մէջ միշտ չի պէտք է գրել և ոչ թէ չ, այսինքն չի սիրեր, չի խօսիր, և այլն:

**367.** Բ. Լծորդութեան մէջ՝ սահմանական անկատարը փոխանակ իր վերջաւորելու եր կը վերջաւորի, ինչպէս. չեի խօսեր, չեիր խօսեր, չեր խօսեր (փոխանակ չէի, չեիր, չեր խօսիրի):

**368.** Զին ի գիրը կը չնջուի սահմանական ներկայ Գ. դէմքին առջեւ, երբ բայը ձայնաւորով սկսի, և պապթարց կը գրուի, ինչպէս. չեմ երթար, չես երթար, չերթար (փոխանակ չի երթար ըսելու):

**369.** Կամ բայը սահմանական ներկայի և անկատարի մէջ կ'ըլլայ չկամ, չկաս, չկայ, չկայի, չկայիր, չկար (փոխանակ չեմ կար, չես կար, չի կար, չեիր կար, չեր կարի):

## ԿԸ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԵՐԵՒԱՆՈՒ ՎՏԱՆԳԸ

**Փիլիսոփայ մը կ'ըսէր իր աշակերտներուն.** «Եթէ կ'ուզէք երջանիկ ըլլաւ, աղքատ ապրեցէք. բնաւ մի փափաքիք ունենալ բան մը, որմէ զուրկ ըլլան ուրիշները, և եթէ ունենաք, ծածկեցէք զայն։ Եթէ կ'ուզէք թշնամի չունենալ, ջանացէք բնաւ չերեւալ, ծածկեցէք ձեր տաղանդները, ձեր կարողութիւնները։ Թո՛ղ ոչ ոք գիտնայ թէ ինչեր սորված էք, և ինչեր կրնաք ընել, և ոչ ոք պիտի նախանձի ձեզմէ, և ոչ ոք պիտի հարուածէ և զրպարտէ զձեզ։ Արժանիք չունեցող մարդիկ նախանձ չեն ազդեր։ Ձեր փառքը վնասեցէք ձեր անձնական յատկութեանց ներքին գիտակցութեան մէջ, և ձեր երջանկութիւնը վայելեցէք ձեր խղձին անդորրութեանը մէջ։»

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

354. Օրինակել այս հատուածը, եւ սորագծել բոլոր հրամայական բայեր։

355. Բացասականի վերածել բոլոր հրամայականները, առանց իմաստը փոխելու։

ՕՐԻՆԱԿ. — Եթէ չէք ուզեր երջանիկ ըլլաւ, աղքատ մի ապրիք։

356. Հրամայականի բացասականին վերածել հետեւեալ բայերը, եւ երեխական ւեղի իմայիր գտնել աննոց։

Քաղել, հիւսել, սուկել, զրոշմել, հիմնել, աղալ, մուրալ, մաղել, ուզել, յղկել, քերծել, ծեփել, թրծել, սոսանալ, հաւաքել, կազմել, չորցընել, փշել, սուզել, իսեղել, կամնել, կռել, հերկել, կաղապարել, շաղուել, կանգնել, դարմանել, ճկել, չափափիւել, սրել, բթացնել, խցել, լուծել, տարածայնել անարգել, ժառանգել, կոտակել, արձակել։

## 357. Լուծել հետեւեալ առաջները

Ժրութիւնը բախսին աչ ձեռքն է, սակաւագետութիւնը անոր ձախ ձեռքը հարուսոր ան է, որ պարտք չունի։ Շատ խոստացողէն բան մի յուսար նորածեւութեան հետեւողը՝ վաճառականին բարեկամը, դերձակին գործիքը, և ինքինքին թշնամին է։

## ԿԸ. ԴԱՍ. — ԲԱՑԱՍԱԿԱՆ ՇԱՏԵՐ (Շար.)

**ՅՇՈ.** Բացասական բայերուն եզակի հրամայականը կը կազմուի մի՛ բառով և բային բացասական ձեւովը, ինչպէս. մի՛ սիրեր, մի՛ խօսիր, մի՛ կարդար։ Հրամայական յովեակի Ա. դեմքը կը կազմուի սորադասականէն առաջ չ դնելով, ինչպէս. չխրե՛նի, չխօսի՛նի, չկարդա՛նի, և Բ. դեմքը՝ մի՛ դնելով, ինչպէս. մի՛ սիրեր, մի՛ խօսիր, մի՛ կարդար։

**ՅՇԱ.** Մի՛ բացասականը ձայնաւորի առջև չի ջնջուիր. չըսուիր, մ'երբար, մ'երգեր, մ'առներ, այլ մի՛ երբար, մի՛ երգեր, մի՛ առներ։

ԲԱՅԱՍԱԿԱՆ ԲԱՅ. — ԶՄԻՐԵԼ

Սահմանական եղանակ

ՆԵՐԿԱՅ

ԵՊ.

ԶԵՐ ԱՓՐԵՐ

ԶԵՐ ԱՓՐԵՐ

ԶԵՐ ԱՓՐԵՐ

ԱՆԳԵՎԱԼ անկատար

ԶԵՐ ԱՓՐԵՐ

ԶԵՐԵՐ ԱՓՐԵՐ

ԶԵՐ ԱՓՐԵՐ

ԱՆԳԵՎԱԼ կատարեալ

ԶԱՓՐԵՐԵՐ

ԶԱՓՐԵՐԵՐ

ԶԱՓՐԵՐ

Բացարձակ ապառնի

ԶԱՓԻՄԻ ԱՓՐԵՐՄ կամ Պիտի ԶԱՓԻՄԻ ԱՓՐԵՆՔ կամ Պիտի  
չափրեմ

ԶԱՓԻՄԻ ԱՓՐԵԽ կամ Պիտի ԶԱՓԻՄԻ ԱՓՐԵՔ կամ Պիտի  
չափրես

ԶԱՓԻՄԻ ԱՓՐԵՔ կամ Պիտի ԶԱՓԻՄԻ ԱՓՐԵԽ կամ Պիտի  
չափրեք

ԱՆԿԱՏԱՐ ապառնի

ԶԱՓԻՄԻ ԱՓՐԵՔ կամ Պիտի ԶԱՓԻՄԻ ԱՓՐԵԽՆՔ կամ Պիտի  
չափրեք

ԶԱՓԻՄԻ ԱՓՐԵՔԵՐ կամ Պիտի ԶԱՓԻՄԻ ԱՓՐԵՔԵՔ կամ Պիտի  
չափրեքր

ԶԱՓԻՄԻ ԱՓՐԵՔ կամ Պիտի ԶԱՓԻՄԻ ԱՓՐԵԽ կամ Պիտի  
չափրեք

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

ԵՊ.

ՄԵՇ ԱՓՐԵՐ

ՑԱՓՐԵՇՆՔ

ՄԵՇ ԱՓՐԵՔ

ԱՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

ՆԵՐԿԱՅ

ԶԱՓԻՄԻ

ԶԱՓԻՄԱ

ԶԱՓԻՔ

ԶԱՓԻԽՆՔ

ԶԱՓՐԵՔ

ԶԱՓԻԽ

ԱՆԿԱՏԱՐ

ԶԱՓՐԵՔԻ

ԶԱՓՐԵՔԵՐ

ԶԱՓՐԵՔ

ԶԱՓՐԵԽՆՔ

ԶԱՓՐԵԽՔ

ԶԱՓՐԵԽ

ԱՅՈՐՈՅ ԵՂԱՆԱԿ

ԱՅԵՐԵՎԵՐՅ

ԶԱՓՐԵԼ

ՆԵՐԿԱՅ ընդունելութիւն

ԶԱՓՐՈՂ

ԱՆԳԵՎԱԼ ընդունելութիւն

ԶԱՓՐԱԾ

ԱՊԱՌՆԻ ընդունելութիւն

ԶԱՓՐԵԼՈՒ, չափրելիք

ԿԹ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԱՇԽԱՏԱՆՔ ԵՒ ԱՆԳՈՐԾՈՒԹԻՒՆ

Խոփն արօրի մը ժանգոտած համբուն  
Հանգիստէն երկար,  
Տեսաւ իր եղբայրն որ շողչող, փայլուն,  
Դաշտէն կը դառնար:  
«Նոյն նիւթէն կրոռուած, բազուկներէն նոյն,  
Բսաւ, ով եղբայր,  
Ինչո՞ւ ես՝ աղօտ, իսկ պայծառ ես դուն:  
— ես կ'աշխատիմ յար:»

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

358. Արձակի վերածել այս ուսանաւորը ընդարձակելով:

359. Հետեւեալ բայերուն մէջէն գտնել պարզերը, ածանցեալիները եւ  
բարդերը.

Կամնել, զեղգեղել, հրդենել, ներածել, արտածել, սրսկել, բգըտել,  
պատռել, սորսորիլ, մեկնել, խածատել, խմբագրել, սեւցնել, մեծցնել, կո-  
ղպատուիլ, միրգել, արդիկել, կիսուածել, հարուածել, պռոթկալ, բունել,  
բացատրել, շնչել, սարսուալ, դողդղալ, նմրթկել, տասկուիլ, դպցնել,  
հասցնել, կասեցնել:

360. Գտնել այս բայերուն գոյականները կամ ածականները:

361. Մէյմէկ խօսք օինել հետեւեալ բառերը իբրեւ սուրոգելի գոր-  
ծածելով.

Թունաւոր, պահապան, ապացոյց, անկարող, լուսարար, դննապան,  
գերազոյն, անհրաժեշտ, անման, ծաղրելի, հրացայտ, թռուցիկ, անթափանց

ԿԹ. ԴԱՍ. — ՊԱՐՁ, ԱՆՎԱՆՑԵԱԼ, ԵՒ ԲԱՐԴ ԲԱՑԵՐ

**ՅՅՅ.** Պարզ բայերը անոնք են, որոնք միայն ար-  
մաս բառէ մը և վերջաւորութենի մը բազկացած են,  
ինչպէս. եր-գել, խօ-սիլ, հա-զալ:

**ՅՅՅ.** Բարդ բայերը անոնք են, որոնք երկու կամ  
աւելի բառերէ կազմուած են, ինչպէս. կառ-ա-վարել,  
կարգ-ա-դրել, աշխատ-ա-կցիլ:

**ՅՅՅ.** Բայերուն բարդութիւնը գոյականներու և  
ածականներու բարդութեան օրէնքին համեմատ կը կա-  
տարուի, և փոփոխման ու կրուսման կանոնները  
միեւնոյն կերպով կը գործադրուին:

**ՅՅՅ.** Ածանցեալ կ'ըսուին այն բայերը, որոնց մէջ  
արմատէն և վերջաւորութենէն զատ՝ ուրիշ մասնիկներ  
կը մտնեն, ինչպէս. բոչ-ս-իլ, պատո-ս-ել, ներ-գործել,  
արտ-ս-դրել:

**ՅՅՅ.** Բայերուն ածանցումները կրնան կատարուիլ  
նախադաս մասնիկներով, որոնց գլխաւորներն են արտ,  
ներ, զեր, հակ, շար, պար, ինչպէս. արտածել, ներ-  
գործել, զերազանցել, հակազդել, շարունակել, պարու-  
նակել:

**ՅՅՅ.** Տ և ու մասնիկները բայերուն մէջ մտնե-  
լով՝ կը կազմեն ածանցեալ բայեր, ինչպէս. պատուիլ,  
պատո-ս-ել. ճանկել, ճանկ-ո-ս-ել:

**ՅՅՅ.** Ուիլ յետադաս մասնիկով կը կազմուին  
կրաւորական, և ցնել յետադաս մասնիկով անցողական  
բայեր, որոնք ածանցեալ բայեր են:

Խեցեղէն անօթները շինելու համար՝ պէտք է որ նախ ջուրով կաւը թրուի, և մէջը աւազ խառնուի, որպէս զի եփուելու ատեն կաւը չճեղքուտուի: Այս կերպով հայսը պատրաստուելէ ետքը, անոր ձեւ տալու համար՝ կլոր սեղանի մը վրայ կը դնեն զայն ու կը դարձրնեն: Անօթները երբ իրենց վերջնական ձեւը ստանան, փուռին մէջ կ'եփուին յետոյ կիտուածի համար պատրաստուած բաղադրութեան մէջ կը թաթիսուին, և փուռին մէջ կը թրծուին: Թրծուած անօթները անթափանց կիտուածով մը ծածկուած կ'ըլլան, և զիւրաւ չեն կոտրի:

Հ Յ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

362. Օրինակիլ այս հատուածը, եւ սորագեն կրաւորական բայերը:
363. Այս հատուածին կրաւորական բայերը ներգործականի վերածել:
364. Անցեալ կատարեալի վերածել բոլոր կրաւորական բայերը:
365. Լուծել բոլոր բայերը եւ ենթակաները:
366. Երկեւելու ներգործական բայ զՏնել նետեւեալ սեռի խնդիրներուն.

Երկաթ, էջ, թերթ, վուշ, հայս, մերենայ, կափարիչ, թել, կող, կանեփ, դերձան, կեղև, արև, աղիւս, շաղախ, զամ, կղմինար, ցորեն, պիւր, թեփ, հունտ:

**ՕՐԻՆԱԿ. — ԵՐԿԱՔ ԺԵԺԵԼ, ՃՈՎԵԼ:**

367. Մէկմէկ խօս ժինել այս բառերը ենթակայ ընելով, եւ զՏնուած երկեւելու ներգործական բայերն ալ կրաւորականի վերածելով.
- ՕՐԻՆԱԿ. — ԵՐԿԱԹԸ ՃՈՎԵՆՈՎ կը ԺԵԺԵԼ և կրակին վրայ կը ՃՈՎԵՆԻ:**

368. Լուծել նետեւեալ խօսերը.
- Մարդ երբ տխուր է, ամէն բան սև կ'երեւայ իրեն: Մենք մեր պարտը կատարենք, մնացած Աստուած թող կարգաղբէ: Զարդինք մեր արժանիքով, որովհետև աւելի արժանաւորներ կան կորսուած ժամանակը եւ չի դառնար:

**379.** Կրաւորական բայերը, որոնց ենթական՝ ուրիշի մը կատարած գործողութիւնը իր վրայ կը կրէ, հետեւեալ կերպով կը կազմուին.

**380.** Ա. և. Բ. լծորդութեանց ել և իլ վերջաւուրութիւնները ուիլի փոխելով, ինչպէս. սիրել, սիրուիլ, խօսիլ, խօսուիլ:

**381.** Ուցանել վերջաւորող բայերուն անել վերջաւուրութիւնը ուիլի փոխելով, ինչպէս. ծանուցանել, ծանուցուիլ:

**382.** Գ. լծորդութեան մէջ ալ վերջաւորող բայերուն կատարեալին ին, և նաև վերջաւորողներուն այն ուիլի փոխելով, ինչպէս. կարդացի կարդացուիլ, զողցայ, զողցուիլ:

**383.** Ցնել վերջացող բայերուն կատարեալին ուցի վերջաւուրութիւնը ուիլի փոխելով, ինչպէս. հազցուցի, հազցուիլ. փակցուցի, փակցուիլ:

**384.** Բացասիկ են հետեւեալ բայերուն կրաւորականները. յնել, դրուիլ. ընել, ըլլուիլ. տանիլ, տարուիլ. տալ, տրուիլ:

**385.** Կրաւորական բայերը Բ. լծորդութեան խօսիլին պէս կը խմարհուին: Բացասիկ է միայն ուսուիլ բայը, որուն կատարեալը կ'ըլլայ կերուեցայ:

## Հ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԽԵՑԵՎԱԿԱՆԻ

ինցեղէն անօթները շինելու համար՝ պէտք է որ նախ ջուրով կաւը թրուի, և մէջը տւազ խառնուի, որպէս զի եփուելու ատեն կաւը չձեղքուուի։ Այս կերպով հայու պատրաստուելէ ետքը, անոր ձեւ տալու համար՝ կլոր սեղանի մը վրայ կը դնեն զայն ու կը դարձը-նեն։ Անօթները երբ իրենց վերջնական ձեւը ստանան, փուռին մէջ կ'եփուին յետոյ կիտուածի համար պատրաստուած բաղադրութեան մէջ կը թաթխուին, և փուռին մէջ կը թրծուին։ Թրծուած անօթները անժամականց կիտուածով մը ծածկուած կ'ըլլան, և դիւրաւ չեն կոտրիր։

Հ Յ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

362. Օրինակել այս հատուածը, եւ սորագծել կրաւորական բայերը։
363. Այս հատուածին կրաւորական բայերը ներգործականի վերածել։
364. Անցեալ կատարեալի վերածել բոլոր կրաւորական բայերը։
365. Լուծել բոլոր բայերը եւ ենթակաները։
366. Երկերկու ներգործական բայց գՏնել հետեւեալ սեռի ինդիր-ներուն։

Երկաթ, էշ, թերթ, վուշ, հայս, մերենայ, կափարիչ, թել, կիոց, կանեփ, դերձան, կեղև, արև, աղիւս, շաղախ, զաճ, կղմինոր, ցորեն, ալիւր, թեփ, հունատ

ՕՐԻՆԱԿ. — Երկար ծեծել, ձուլել։

367. Մէյսէկ խօս Ժնել այս բառերը ենթակայ ընելով, եւ գՏնուած Երկերկու ներգործական բայերն ալ կրաւորականի վերածելով։

ՕՐԻՆԱԿ. — Երկաթը մուրճով կը ծեծուի և կրակին վրայ կը ձուլուի։

368. Լուծել հետեւեալ խօսեր։

Մարդ երբ տխուրէ, ամէն բան սև կ'երեւայ իրեն։ Մենք մեր պարտքը կատարենք, մնացած Աստուած Թող կարգադրէ։ Զպարծինք մեր արժանիքով, որովհետև աւելի արժանաւորներ կան։ Կորտուած ժամանակը եւ չի դառնար։

## Հ. ԴԱՍ. — ԿԵՐԱԿՈՒՐԱԿԱՆ ԲԱՑԵՐ

**ՅՅՅ.** Կրաւորական բայերը, որոնց ենթական՝ ուրիշ մը կատարած գործողութիւնը իր վրայ կը կրէ, հետեւեալ կերպով կը կազմուին։

**ՅՅՅ.** Ա. և Բ. Ղծորդութեանց եղ և իլ վերջաւու-րութիւնները ուիշի փոխելով, ինչպէս. սիրել, սիրուիլ, խօսիլ, խօսուիլ։

**ՅՅՅ.** Ուցանել վերջաւորող բայերուն անել վերջաւորութիւնը ուիշի փոխելով, ինչպէս. ծանրցանել, ծանուցուիլ։

**ՅՅՅ.** Գ. Ղծորդութեան մէջ աշ վերջաւորող բայե-րուն կատարեալին ին, և նաշ վերջաւորողներուն այն ուիշի փոխելով, ինչպէս. կարդացի կարդացուիլ, զող-ցալ, զողցուիլ։

**ՅՅՅ.** Ցնել վերջացող բայերուն կատարեալին ուցի վերջաւորութիւնը ուիշի փոխելով, ինչպէս. հազցուցի, հազցուիլ. փակցուցի, փակցուիլ։

**ՅՅՅ.** Բացառիկ են հետեւեալ բայերուն կրաւու-րականները. զնել, դրուիլ. ընել, ըլլուիլ. տանիլ, տար-ուիլ. տաշ. տրուիլ։

**ՅՅՅ.** Կրաւորական բայերը Բ. Ղծորդութեան խօ-սիշին պէս կը խնարճուին։ Բացառիկ է միայն ուտուիլ բայը, որուն կատարեալլ կ'ըլլայ կերուեցայ։

ԿՐԱՒՈՐԱԿԱՆ ԲԱՅ. — ՄԻՐԱՒԻԼ

Սահմանական եղանակ

Ներկայ

ԵՊ.

ՅՈՒ.

Կը սիրուիմ  
Կը սիրուիս  
Կը սիրուի

Կը սիրուինք  
Կը սիրուիք  
Կը սիրուին

Անցեալ անկատար

Կը սիրուէի  
Կը սիրուէիր  
Կը սիրուէր

Կը սիրուէինք  
Կը սիրուէիք  
Կը սիրուէին

Անցեալ կատարեալ

Սիրուեցայ  
Սիրուեցար  
Սիրուեցաւ

Սիրուեցանք  
Սիրուեցաք  
Սիրուեցան

Բացարձակ ապառնի

Պիտի սիրուիմ  
Պիտի սիրուիս  
Պիտի սիրուի

Պիտի սիրուինք  
Պիտի սիրուիք  
Պիտի սիրուին

Անկատար ապառնի

Պիտի սիրուէի  
Պիտի սիրուէիր  
Պիտի սիրուէր

Պիտի սիրուէինք  
Պիտի սիրուէիք  
Պիտի սիրուէին

Հրամայական եղանակ

ԵՊ.

ՅՈՒ.

Սիրուէ

Սիրուինք  
Սիրուեցէք

Սուրադասական եղանակ

Ներկայ

Սիրուիմ  
Սիրուիս  
Սիրուի

Սիրուինք  
Սիրուիք  
Սիրուին

Անկատար

Սիրուէի  
Սիրուէիր  
Սիրուէր

Սիրուէինք  
Սիրուէիք  
Սիրուէին

Անորու եղանակ

Աներեւոյք  
Սիրուիլ

Ներկայ ընդունելութիւն

Սիրուող

Անցեալ ընդունելութիւն

Սիրուած, սիրուեր

Ապառնի ընդունելութիւն

Սիրուելու, սիրուելիք

ՀԱ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՊՈՒԽՏԱՆԵՐԸ

Պոլիսները ասուպներուն և գիսաւորներուն պէս անհունութեան խորերէն կու գան, ուր կը պտղալին մի-լիքնաւոր թափառիկ մարմիններ: Գիսունները կ'ենթա-դրեն թէ պոլիսները տարրալուծուած լուսաւորներու կտորներ են, որոնք քայլայուած վիճակի մէջ՝ իրենց ծիրը կը բոլորեն վերստին: Մերթ ընդ մերթ այդ լու-սաւորներէն կտորներ կը փրթին կ'իշնան երկրագունախն վրայ, ինչպէս ուրիշ մոլորակներու վրայ ալ կրնան իյ-նալ: Այդ պոլիսներուն պայթումէն թափած երկնա-քարերը՝ մշտնջենապէս մարած գունտերու աճիւններ կրնան նկատուիլ:

Հ Բ Ա. Հ Ա. Ն Գ Ն Ե Բ

369. Օրինակել այս հատուածը, եւ ստորագծել կրաւորական բայերը:
370. Կրաւորական աներեւոյրի վերածել այս լիբերցուածին ներ-գործական եւ կրաւորական բայերը:
371. Մէկ խօսք ըինել նետեւեալ բառերով.  
Պոլիս, ասուոք, զիսաւոր, անհունութիւն, թափառիկ, տարրալու-ծուած, ծիր, մոլորակ, եր նարար, աճիւն:
- ՕՐԵՆԱԿ. — Պ. Դիսը հրեղէն երեւոյն մըն է օդին մէջ:
372. Խոնարհել գրաւոր մկրտուիլ, ծեծուիլ, հոգացուիլ, մոոցուիլ բայերը:
373. Բացասական կատարեալի վերածել վերի հատուածին բայերը:
374. Բացասական ստորայասական անկատարի վերածել լիբերցուածին բայերը:
375. Լուծել նետեւեալ խօսերը.  
Երբ մարդ իր յանցանքները մոռնայ, նորէն կը սկսի զանոնքը ժա-մանակը թանկագին կերպաս մըն է, ուրիշ շինուած է կեսանքը. պէտք է զգուշութեամբ զործածել զայն:

ՀԱ. ԴԱՍ. — ԱՆՑՈՂԱԿԱՆ ԲԱՅԵՐ

**386.** Անցողական բայերը, որոնց ենթական գոր-ծողութիւնը ուրիշի մը ընել կու տայ, կը կաղմուկն ցնել մասնիկով:

**387.** Ցնել մասնիկը չեղոյ բայլ ներգործականի կը վերածէ, իսկ ներգործականը անցողականի, ինչպէս. ինանալ, յնացնել. կարդալ, կարդացնել:

**388.** Ցնել մասնիկը ել, նել, չիլ, նալ յանդուող բայերուն այս վերջաւորութեանց տեղ կը գրուի, ինչ-պէս. սիրել, սիրցնել, հեծնել, հեծցնել. փշիլ, փշցնել. գիտնալ, գիտցնել:

**389.** Իլ վերջաւորող լայերուն կատարեալին ցայն կը փոխուի ցնելի, ինչպէս. խօսեցայ, խօսեցնել. տրսեցայ, տրսեցնել: Առանց պէս կ'ըլլան նաև նիլ վեր-ջացող այն բայերը որոնց մէջ ն գիրը արմատական է. խպնիլ, խպնեցայ, խպնեցնել. յոգնիլ, յոգնեցայ, յոգ-նեցնել:

**390.** Նիլ վերջացող բայերէն անոնք որոնց մէջ և գիրը արմատական չէ՝ նիլ վերջաւորութիւնը կը փո-խեն ցնելի, ինչպէս. հասնիլ, հասցնել:

**391.** Անցնիլ կ'ըլլայ անցընել:

**392.** Աշխատիլ, կարմրիլ, ցաւիլ, յարմարիլ, խոսովանիլ, նևանիլ, րժնիլ բայերը փոխանակ այս օրէնքին համեմատ ըլլալու աշխատեցնել, կարմրեցնել, ցաւեցնել, յարմարեցնել, խոսովանեցնել, նևանեցնել, րժնեցնել կ'ըլլան աշխատեցնել, կարմրեցնել, ցաւընել, յարմարեցնել, խոսովանեցնել, նևանեցնել, րժնեցնել:

**393.** Ալ վերջացող բայերուն կատարեալին ցին կը փոխուի ցնելի, ինչպէս. կարդացի, կարդացնել. մուրացի, մուրացնել:

ՀԲ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԱՆՏՐԱԿ ՊԱՏԻԺԸ

Զաքար, որ խելօք և աշխատասէր տղայ մըն է, օր մը ուրիշի մը յանցանքին պատճառաւ սխալմամբ պատժուեցաւ վարժարանին մէջ։ Այս անիրաւ պատիժը այնքան ծանր եկաւ տղուն, որ սաստիկ յուզուեցաւ և ըստ իր ընկերներուն թէ պիտի զզջացնէր իր դաստիարակը զինքը պատճելուն համար։ Տղաքը սպառնալիք մը կարծելով այս խօսքը՝ խնդացին վրան, որովհետեւ կը ճանչնային իրենց դաստիարակին անաչառ բնաւորութիւնը։ Ամիս մը ետքը, երբ հրապարակաւ տղոց նիշերը կարդացուեցան, Զաքար միծ գովեստներով յիշատակուեցաւ իր դաստիարակին կողմէն վարքին, բարքին ու աշխատասիրութեանը համար։ Այն ատեն Զաքարի ընկերները ամէնքն ալ հասկցան թէ ի՞նչ միջոց դաեր է զզջացնելու իր դաստիարակը։

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

376. Օրինակել այս հատուածը, եւ սորագծել կրաշուական բայերը։  
377. Անցողական լնել հետեւեալ ներգործական բայերը, եւ ներգործական ընել չեղողները.

Կրել, բանալ, գոցել, կղզել, գտնել, ժամել, դողալ, սարսափիլ, գախնալ, երերալ, թղթառել, հաստատել, կազմել, թռչիլ, բաժել, խորշիլ, ժղովը, լողալ, նուազել, սորվիլ, խպիլ, նստիլ, բաշել։

378. Մէյ մէկ խօսք շինել այս բայերով։

379. Լուծել հետեւեալ խօսերը։

Այն բարը որ համբուդ վրայ չէ, թող չնեղացնէ զքեզ։ Դորժեր կամն, զոր չես կինար ընել մինչև որ չորվիս, զորժեր ալ կան զոր չես սորվիր մինչև որ չընես։ Վերարկուդ պատրաստէ երբ տակաւին անձրեւերը սկսած չեն։

ՀԲ. ԴԱՍ. — ԱՆՑՈՂԱԿԱՆ ԲԱՅԵՐ (Եար.)

394. Դառնալ կ'ըլլայ դարձնել, փոխանակ դառցնել։

395. Ուտել կ'ըլլայ կերցնել, փոխանակ ուտեցնել։

396. Ներգործակաները շատ անդամ անցողական կ'ըլլան տալ բայով, ինչպէս. գրել, գրել տալ. յուզել, յուզել տալ. նկարել, նկարել տալ։

397. Ի վերջացող բայերը տալ էն առաջ իրենց վերջի ի գերը եի կը փոխեն, ինչպէս. խօսիլ, խօսել տալ. սուզիլ, սուզել տալ։

398. Հարցնել և ցուցնել բայերը, թէև արմասական են, սակայն ցնել վերջացող ածանցեալ բայերուն պէս կը խոնարհուին։

399. Եմ, ըլլամ, գամ, կամ, ունենամ, կարենամ բայերը անցողական չունին։

ԱՆՑՈՂԱԿԱՆ ԲԱՅ. — ՍԻՐՑՆԵԼ.

Սահմանական եղանակ  
ՆԵՐԿԱՅ

ԵՊ.

Կը սիրցնեմ  
Կը սիրցնես  
Կը սիրցնէ

Յով.

Կը սիրցնենք  
Կը սիրցնէք  
Կը սիրցնեն

Անցեալ անկատար

Կը սիրցնէի  
Կը սիրցնէիր  
Կը սիրցնէր

Կը սիրցնէինք  
Կը սիրցնէիք  
Կը սիրցնէին

Անցեալ կատարեալ

Սիրցուցի  
Սիրցուցիր  
Սիրցուց

Սիրցուցինք  
Սիրցուցիք  
Սիրցուցին

Բացարձակ ապառնի

Պիտի սիրցնեմ  
Պիտի սիրցնես  
Պիտի սիրցնէ

Պիտի սիրցնենք  
Պիտի սիրցնէք  
Պիտի սիրցնեն

Անկատար ապառնի

Պիտի սիրցնէի  
Պիտի սիրցնէիր  
Պիտի սիրցնէր

Պիտի սիրցնէինք  
Պիտի սիրցնէիք  
Պիտի սիրցնէին

ՀՐԱՄԱՅԱԼԱԾ Եղանակ

Յով.

Սիրցնելու

Սիրցնենք  
Սիրցուցէք

ԱՌՈՐԱԴԱՍԱԼԱԾ Եղանակ

ՆԵՐԿԱՅ

Սիրցնեմ  
Սիրցնես  
Սիրցնէ

Սիրցնենք  
Սիրցնէք  
Սիրցնեն

ԱՆԿԱՏԱՐ

Սիրցնէի  
Սիրցնէիր  
Սիրցնէր

Սիրցնէինք  
Սիրցնէիք  
Սիրցնէին

ԱՆՌՈՌ Եղանակ

ԱՆԵՐԵԼՈՎՈՅ

Սիրցնել

ՆԵՐԿԱՅ ընդունելութիւն

Սիրցնող

ԱՆԳԵԱԼ ընդունելութիւն

Սիրցուցած, սիրցուցեր

Ապառնի Ընդունելութիւն

Սիրցնելու, սիրցնելիք

ՀԳ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ՏՈՎՀԱՆՆԻՍ ԱՅՎԱԶՈՎԱՐԻ

Յովհաննէս Այվազովսքի՝ հայ նկարիչը, ծնաւ 1817 ին և մեռաւ 1900 ին Խրիմի մէջ։ Իր եղական և հզօր տաղանդը՝ ոչ միայն գինքը բարձրացուց Ռուսիոյ արքունիքին նկարիչը ըլլալու պատույն, այլ և նշանաւոր հանդիսացուց ամբողջ Եւրոպայի մէջ։ Իր ամէնէն մեծ յատկութիւնն էր լրյախն ազդեցութիւնները և փոթորկալից ծովուն տեսարանները պատկերացնել տարօրինակ ճարտարութեամբ։ Բարիզի և Բեթրապուրկի նկարչական արուեստահանդէաններուն մէջ իր ցուցադրած նկարներուն ամենէն գեղեցիկներն են Ձմեռը Մեծ-Խուսիոյ մէջ, Խրիմի ծովեզերքը, Մրրիկը Սեւ ծովուն ախունին վրայ, Մրրիկը Միջերկրականի մէջ, որոնք իր փառքը և հարստութիւնը կազմած են։

### Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

380. Օրինակել այս հատուածը, եւ լուծել բոլոր բայերը։
381. Մէյ մէկ խօսք ըինել հետեւեալ բառերով։  
Նկարիչ, արքունիք, յատկութիւն, ազդեցութիւն, ճարտարութիւն, արուեստահանդէս, նկար, մրրիկ, փառք, հարստութիւն։
382. Մէյ մէկ խօսք ըինել հետեւեալ աներեւոյրները ենքակայ ընելով։  
Կարդալ, խօսիլ, աղօթել, հաշուել, նկարել, ցուցադրել։
383. Մէյ մէկ խօսք ըինել հետեւեալ ընդունելուրիւն անցեալները սեռի խնդիր ընելով։  
Խորոված, կարած, կոտրած, հիւսած, զրած, վճարած, գնած։

ՀԳ. ԴԱՍ. — ԲԱՅԻՆ ԼՈՒՇՈՒՄԸ

400. Բայերը լուծելու համար պէտք է ցոյց տալ անոնց 1. Տեսակը, բակով թէ ներգործական են, չեզով, կրաւուական կամ միադիմ, 2. Լծորդուրիւնը, 3. Եղանակը, 4. Ժամանակը, 5. Թիւր, 6. Դէմքը և 7. Ենթական։

401. Բային աներեւոյրը կը լուծուի ցոյց տալով անոր նախաղասութեան մէջ ունեցած պաշտօնը, այսինքն ըսելով թէ ենթակայ է, խնդիր կամ ստորոգելի։

402. Բային ընդունելուրիւնները կը լուծուին ձիւդ գոյականներու և ածականներու պէս, ցոյց տալով անոնց պաշտօնները։

### Օ Ր Ի Ն Ա Կ Լ Ո Ւ Ծ Մ Ա Ն

Բամբասելը	Ներգ. բայ Ա. Լծորդ. անրեւթ. ենթ. կը վնասէ ին։
աւելի	Մակրայ՝ կը վնասէ ին։
(Նրկ. ընդ.) բամբասողին	Հաս. ան. եղ. տրկ. բնթ. ինդ. կը վնասէ ին։
կը վնասէ	Չէզ. բայ Ա. Լծորդ. սոհմ. ներկ. եղ. գ. դէմք։
քան թէ	Շաղկապ։
(Անց.ընդ.) բամբասուած	Որակ. ած. անձին ին։
Անձին։	Հաս. ան. եղ. տրակ. բնթ. ինդ. զօրութեամբ կը վնասէ ին։

Կը պատմեն թէ Վիլհելմին՝ Հոլանտայի դեռատի  
թագուհին, իր մանկութեան մէջ անգլիացի վարժուհի  
մը ունէր, Ալպինի պառաւ աղջիկներէն մէկը անշուշտ,  
որ չէր կրցած իր համակրութեան արժանանալ: Բւստի  
առիթ կը փնտուէր միշտ փոքրիկ գդգոնութիւն մը պատ-  
ճառելու անոր, սիրուն շարածճի խաղով մը, զոր այնքան  
վայելու կերպով գիտեն կատարել աշխոյժ մտքի տէր  
կանայք: Օր մը վարժուհին պատուիրեց իրեն եւրոպայի  
քարտէսը գծել. արքայազուն օրիորդը ահագին համե-  
մատութիւններով նկարեց Հոլանտան՝ իր Պետութիւնը,  
մինչդեռ Սնգլիան փոքրիկ կէտով մը նշանակեր էր:  
Կրնաք երեւակայել Սնգլուհոյն միամիտ զայրոյթը:

## Հ Յ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

384. Օրինակել այս հատուածը, եւ նշանակել բացայայտիներն ու  
բացայայտեալները:
385. Մեյ մէկ խօս ըինել նետեւեալ կոչակները գործածելով.

Մ'այր, սիրուն աղջիկ, խնդի տղայ, աղունք կասու:

386. Խոնարհնել այս հատուածին բոլոր բայերուն սահմանական ներ-  
կամերը:
387. Նշանակել այս հատուածին բոլոր ածականներուն տեսակները:
388. Բացատել նետեւեալ անունները մէյ մէկ բացայայտիչով.

Սողոմնն, Աթենաս, Պիլատոս, Պոսիէ, Ալիքատ, Դավար Փար-  
պեցի, Երուսաղէմ, Միթէլ Անձէլօ, Դիոդինէս, Նումա Պոմպիլիոս, Ազա-  
թանգելոս, Նիւ-Երք, Կիւթէսպէրկ, Մովսէս Խորենացի, Քառմէն Սիլվա,  
Ալեքսանդրիա Ֆէտորովսա, Յարութիւն Արքեպիսկոպոս Վեհապետեան,  
Բասմէոս, Մաք-Բինլի, Գրիգոր Լուսաւորիչ, Սէն-Բէթրապուրկ, Հիմա-  
լայս, Նիակարա, Մասիս

**403.** Կոչական կ'ըսուի այն բառը, զոր կ'ուղ-  
ղենք անձի մը կամ իրի մը, ինչպէս հայր, սղա՞ս:

**404.** Կոչականը միշտ ուղղական հողով կ'ըլլայ, և  
վրան չեշտ կ'առնէ. հայր, կը ներեւս ինձի: Կոչականը  
չեշտ չ'առներ երբ իրեն ընկերացող բառը չեշտ ունի.  
Այրո՞ւն որդեակ, ո՞վ Տէր:

**405.** Կոչականը, իր ածականին կամ յատկացու-  
ցիչն հետ, եթէ ունի, միշտ երկու ստորակէտով կը  
բաժնուի իր նախորդ ու յաջորդ բառերէն:

**406.** Բացայայտիչ կ'ըսուին այն անունները որոնք  
մինակ կամ մէկքանին մէկտեղ, ուրիշ անունի մը ով կամ  
ինչ ըլլալը կը բացատրեն: Բացատրուած բառն ալ բա-  
ցայայտեալ կը կոչուի: Երբ ըսեմ Լոնտոն՝ Անգլիոյ մայ-  
րաֆղարը, Լոնտոն բացայայտեալ է և Անգլիոյ մայրա-  
քաղաքը բացայայտիչ:

ՀԵ. ԸՆԹԵՐՑՈՒԱՅՑ. — ՀԱՅ ԼԵԶՈՒՆ

Այն օտար լեզուներուն մէջ, զորս կը սորվինք, հայ լեզուն է մեղ ամէնէն սիրելին, և ամէնէն մօտիկը մեր սրտին։ Անով կապուած մնացած ենք մեր մանկութեան անոյշ յիշատակներուն, մեր մայրենի տան, երբ հոն մեղի խօսիլ սորվեցնող սիրելի ձայները լուած են, երբ զմեղ խնամող խանդակաթ բազուկները հողը գրկած են արդէն։ Հայ լեզուն իր յատակութեամբը, ճոխութեամբը, ներդաշնակութեամբը, ճկուն և երփնազան յատկութիւններովը կը հաւասարի այսօր ամէնէն գեղեցիկ լեզուներուն, ինչպէս կը տեմնէք, տղաք, ձեր թարգմանութեան դասերուն մէջ։ Օտարականները կը հիմնան անոր վրայ։ Ի՞նչ մեծ ամօթ մեղի, եթէ մենք պէտք եղածին պէս չճանչնանք զայն։

### Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

389. Օրինակել այս հատուածը, եւ ստորագծել դերբայները։
  390. Գրել այս հատուածը աւելի ընդարձակելով։
  391. Հոլովել այս հատուածին բայերուն աներեւոյքներ։
  392. Գտնել հետեւալ գոյականներուն բայերը, եւ գրել անոնց ներկայ բնդունելութիւնները։
- Հանդարտութիւն, մրրիկ, անձրեւ, գոռում, հազ, կար, վարձք վճարք, տպագութիւն, ժալը, հիւս, ձեւ, նաւեւ

### Դ Ե Ր Բ Ա Յ

ՀԵ. ԴԱՍ. — ԴԵՐԱՎԱՅԻՆ ԴԵՐԸ ԵՒ ՏԵՍԱԿՆԵՐԸ

**407.** Դերբայը թէ՛ բայ է թէ՛ գոյական։

**408.** Դերբայը չորս է. Աներեւոյթ, տեսնել. Ներկայ ընդունելութիւն, տեսնող. Անցեալ ընդունելութիւն, տեսած, տեսեր. Ապառնի ընդունելութիւն, տեսնելու, տեսնելիի։

**409.** Աներեւոյթը երբ իրրե գոյական գործածուի, թէ՛ յօդ կ'առնէ և թէ՛ կրնայ հոլովուիլ, ինչպէս.

Ուղղ. Հայց.	Տեսնել	Տրտմիւ	Խաղալը
Սեռ. Տրակ.	Տեսնելու	Տրտմելուս	Խաղալուն
Բաց.	Տեսնելէ	Տրտմելէս	Խաղալէն
Գործ.	Տեսնելով	Տրտմելովս	Խաղալով

**410.** Բ. Լծորդութեան մէջ իլ, եիլ, յիլ վերջաւորող աներեւոյթները հոլովման ատեն իրենց վերջի ի գերը ել կը փոխեն, ինչպէս. սրսմիլ, սրսմելու. հագնիլ, հազնելու, բռչիլ, բռչելու։

**411.** Ներկայ ընդունելութիւնը՝ տեսնող, անցեալ ընդունելութեան Ա. Ճեւը՝ տեսած, և ապառնի ընդունելութեան Բ. Ճեւը՝ տեսնելիի, կրնան նաեւ իրեւ ածական գործածուիլ. իսկ երբ իրրե գոյական գործածուին, կրնան յօդ առնել և հոլովուիլ թէ՛ եղակիի և թէ՛ յոքնակիի մէջ։

Ուղղ. Հայց.	Տեսնողը	Տեսածս	Տեսնելիքդ
Սեռ. Տրակ.	Տեսնողին	Տեսածիս	Տեսնելիքէդ
Բաց.	Տեսնողէն	Տեսածէս	Տեսնելիքէդ
Գործ.	Տեսնողով	Տեսածովս	Տեսնելիքովդ

ՀԶ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ. — ԱՊՐԵԼՈՒ ԱՐՈՒԵՍՏԸ

Դպրոցին մէջ, մեր ընկերներուն, և անկէ դուրս, մեր բարեկամներուն հետ ազէկ ասդրելու համար՝ բաւական չէ որ զգուշանանք զանոնք վիրաւորելէ. ներուղամիտ ըլլալու է նաև անոնց, երբ անդգուշութեամբ վիրաւորեն զմեղ: Կարելի չէ հանգիստ ապրիլ, երբ դիւրազգած ըլլանք մեր զգացմանց հակառակ ըսուած ամէն խօսքերուն: Գիտնալու է թէ ամէն չարիք վիճաբանութեամբ կը սկսի: Ամէն բանէ առաջ հարկ է նկատողութեան առնենք մեզի դէմ եղած անիրաւութեան մը նպատակը, և մանաւանդ բարութեամբ վարթեան մը անոնց հետ, որոնք մեզի չեն համար իրենց կրթութեամբ և մտքի կարողութեամբ:

Հ Բ Ա. Հ Ա. Ն Գ Ն Ե Բ

393. Օրինակել այս հատուածը, եւ յետոյ անցեալ ընդունելութեան վերածել բոլոր բայերը:
  394. Այդ դերայները խոնարին էական բային հետ դասին մէջ ցոյց տրուած կերպով:
  395. Բաղադրեալ ժամանակներ կազմել եւ խօսեր օինել հետեւալ բառերով.  
Սորված, սարսափած, զիտնալու, երթալու, կարգադրած, բացատրեր, լողացած, արգիլուած, կարդացեր, խօսելու:
  396. Լուծել հետեւալ խօսերը.
- Մեր ամէնէն ապահով բարեկամները մեր տաղանդներն են: Ամէնէն ծաղրելի մարդը ան է որ ինքընքը կը գտվէ, և ամէնէն ձանձրալին ան՝ որ իր վրայ կը խօսի:

ՀՅ. ԴԱՍ. — ԴԵՐԱՍՅԻՆ ԴԵՐԸ ԵՒ ՏԵՍԱԿԵՆԵՐԸ (Շար.): —

ԲԱԴԱԴՐԵԱԼ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ

**412.** Անցեալ ընդունելութեան Բ. ձեւը՝ տեսեր, միայն իբր բայ կը գործածուի էական բային հետ, ինչպէս. տեսեր եմ, տեսեր ես, տեսեր է, ևայլն:

**413.** Ապաւնի ընդունելութեան Ա. ձեւը՝ տեսելու, որ աներեւոյթին սեռականն է, թէ իբրև բայ կը գործածուի էական բային հետ, և թէ իբրև ածական՝ անուններու հետ, ինչպէս. տեսնելու եմ, տեսնելու բան է. կարդալու ես, կարդալու զիրք է. ըսելու է, ըսելու խօսի է:

**414.** Բաղադրեալ ժամանակներ. — Երբ դերբայներէն՝ անցեալ ընդունելութեան երկու ձեւերը՝ սիրած, սիրեր, և ապաւնի ընդունելութեան Ա. ձեւը՝ սիրելու, էական բային հետ գործածուին, կը կազմեն բային պարզ ժամանակներէն տարբեր ժամանակներ, որոնք բարդարեալ ժամանակ կը կոչուին, և հետեւալներն են.

Սիրած, սիրեր, սիրելու եմ. սիրած, սիրեր, սիրելու էի. սիրած, սիրելու կը լլամ. սիրած, սիրելու կը լլայի. սիրած, սիրելու էղայ. սիրած, սիրելու պիտի լլամ. սիրած, սիրելու պիտի լլայի. սիրած, սիրելու էղի՛ր. սիրած, սիրելու լլամ. սիրած, սիրելու լլայի:

**415.** Բաղադրեալ ժամանակներ կրնան կազմուիլ նաև կրաւորական, անցողական և բացասական բայերում մէջ, ինչպէս. սիրուած եմ, մոռցուցած եմ, երգած չեմ:

ՀԵ. ԸՆԹԵՐՑՈՒԱԾ — ԿԱՅՆԱԿԸ

Երբ կայծակը ծառի մը վրայ իյնայ, նախ վերի սոտերուն կը զարնէ, յետոյ բունին կը համնի և կը ձեղքէ զայն։ Ծառին փունջը անեղծ կը մնայ սակայն, այնպէս որ հոն թառող թռչուններն ու իրենց բոյները չեն վասուիր բնաւ։ Ծառին գագաթը ելած մարդ մը նուազ վասնդի մէջ է, կայծակի ասոեն, քան թէ գետնին վրայ կեցողը։ Եթէ կոճղին մօտ գտնուի, շանթը կը թողու ծառը, և մարդուն վրայ կը յարձակի։ Վտանգաւոր է նաև տան մօտերը ճահճա մը, առուակ մը կամ որ և է ջուր մը գտնուիլը, որովհետեւ շանթը անոր համնելու համար տունին մէջէն կրնայ անցնիլ և հրդեհել զայն։

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

397. Օրինակել այս հատուածը, եւ սորագծել մակրայները։

398. ՄԵլ մէկ խօսք օխնել այս հատուածին մակրայներով։

**ՕՐԵՆՍԸ.** — Երբ երկինք գոռայ, անպատճառ տեղ մը անձրէ կու գոյ։

399. Լուծել այս հատուածին առաջին երեք համադասուրիւնները։

## ՄԱԿՐԱՅԻՆ

ՀԵ. ԴԱՍ. — ՄԱԿՐԱՅԻՆ ԴԵՐԸ ԵՒ ՏԵՍԱԿԱՆԵՐԸ

**416.** Մակրայ կ'ըսուին այն բառերը, որոնք գործողութեան մը կամ վիճակի մը տեղը, կերպը, ժամանակը, բանակուրիւննը ցոյց կու տան, ինչպէս. վերը կը պառկիմ, մինակ կը կենաւ, կանուխ կ'եղեւ, իիշ կը ինանաւ։

**417.** Մակրայը բայցի մը, ածականի մը կամ ուրիշ մակրայի մը հետ կը գործածուի, և անոնց իմաստին վրայ բան մը կ'աւելցնէ, ինչպէս. շատ բնանալ, շատ գեղեցիկ, շատ կանուխ։

**418.** Մակրայները գլխաւորաբար չորս տեսակ են։ Տեղական, Որակական, Ժամանակական, Քանակական։

**419.** Տեղականները գործողութեան մը կատարուած տեղը ցոյց կու տան, ինչպէս. ուր, ուրկէ, յուվնիսի, հոն, հոս, անդին։

**420.** Որակականները՝ ցոյց կու տան գործողութեան կերպը, ինչպէս. հազիր, ասսիկ, բռնի, իրաւուցիկ, կամաւ, կամայ ակամայ, կամաց, շուտ, գրերի, սուրզի, չարաչար, հարեւանցի, գաղտուկ, ի սպառ, յաճախ, սէկի, յանկարծ։

**421.** Ժամանակականները գործողութեան ժամանակը ցոյց կու տան, ինչպէս. միշտ, երթեմն, երթեր, մերը, մերը ընեղ մերը, առ այժմ, ուշ, դեռ, կանուխ, արդէն, առաջ, նախ, յետոյ, յաւիտեան, նախ եւ առաջ։

**422.** Քանակականները ցոյց կու տան գործողութեան չափն ու թիւը, ինչպէս. աւելի, ա՛շ, պակաս։

Մեր հիմակուան գործածած տպագրական գիրերը  
թէպէտ Մեւրոպեան այբուրեն կը կոչուին, սակայն  
Մեսրոպայ ձեւակերպած բուն գիրերը չեն. տամնըվեց  
դարէ ի վեր հետզհետէ կատարելագործուած են անոնք  
նոր ճաշակներու համածայն: Մեսրոպեան գիրերուն  
մկրանական ձեւը երկարագիր կը կոչուի, որ մինչև թ.  
դար գործածուած է գրեթէ անփոփոխ: թ. դարուն մէջ  
նարուած է միջին երկարագիրը, նախորդ տառերը քիչ  
մը կարճեցնելով ու կարգի դնելով: իսկ ժթ. դարուն  
մէջ, զանոնք ա'լ աւելի կարճեցնելով՝ կազմակերպեցին  
բոլորագիրը, որ հետզհետէ բարողքուելով՝ մեր այսօր-  
ուան գիրը եղաւ: ժթ. դարուն ատենները աւելցած են  
Մեսրոպայ գտած երեսուներկու տառերուն վրայ օ և զ  
գիրերը, որով այսօր երեսունըութի կը համարին անոնք:

## Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

400. Օրինակել այս հատուածը, եւ սուրագծել մակրայները:

401. Նորեն շարադրել այս հատուածը:

402. Մէլ մէկ խօսք տիմել գործածելով հետեւալ մակրայները.

Վեր, զնէ, մէկդի, որ տեղէն, կանուխեկել, անօթի փորանց, ի ծնէ,  
շատոնցուընէ, անցեալները, պատիկուց, մէկանց, ծայրէ ի ծայր, զլուփ-  
պատ, մէկիկ մէկիկ, դէմ առ դէմ, հազիւ հազ, առ առաւելն, չուզելով,  
գիշեր ցորեկ, մինչեւ որ, պարապ տեղը, բառ առ բառ, փոխն ի փոխ,  
կոյրզկուրայն, ձեռքէ ձեռք, ծուռումուռ:

**423.** Կան նաև Հարցական, Հաստական, Ժըխ-  
տական և Տարակուական մակրայներ, ինչպէս.

Հարցական. — Ինչո՞ւ, ե՞րբ, մի՞թէ, արդեօֆ,  
եւայն:

Հաստական. — Այո՛, անշուշ, հարկաւ, հասպ',  
եւայն:

Ժիտական. — Ումենեւին, ո՛չ, ո՛չ երբեք, բնա՛ւ,  
մի՛, չէ՛, խա՛ւ լիցի, եւայն:

Տարակուական. — Թերեւս, գուցէ, արդեօֆ, մի՛  
գուցէ, եւայն:

**424.** Կան մակրայներ ալ, որոնք մասնիկներով  
կը կազմուին:

**425.** Մակրայներ կազմով գլխաւոր մասնիկները  
հետեւեալներն են. ովին, պէս, բար, ակի, երկե,  
օրկն, անց, ինչպէս. կանովին, մեծապէս, զիխաւո-  
րաբար, անցողակի, հայերեն, զերազանցօրէն, զիշե-  
րանց:

**426.** Ասոնցմէ զատ՝ կան նաև գոյականէ, ածա-  
կանէ. գերանունէ, բայէ զանազան ձեւերով կազմուած  
մակրայներ, ինչպէս. այսօր, վաղը, հերու, խսիւ,  
սիրով, վիւրով, դիւրաւ, արսորնօֆ, ատենօֆ, ի սկըզ-  
բան, հինուց, ժամանակաւ, այզուն, հուսկ ուրեմն,  
ուր ուրեմն, կանխաւ, իսկոյն, յանկարծ, մեկեն ի մէկ,  
այսպէս, այդշափ:

**427.** Մակրայ են նաև բոլոր ածականները՝ երբ  
բայի հետ գործածուին, ինչպէս. զուարք խօսիլ, խղցր  
երգել, արագ բալել:

ՀՅ. ԸՆԹԵՐՑՈՒԱՄ. — ԽՆՈՒՆԴԻ ՎԱՐԴԵՐԸ

Դեկտեմբերի մէջին մէջէն  
Տրոտում վարդեր կը բողբոջէն,  
Նըման աչքին արցունքով թաց,  
Զոր չի վառեր կեանքին նախանձ:

Արեւն անոնց բուրում չի տար,  
Ոչ ալ գոյներ ոսկենը կար.  
Բայց սիրտերուն ալ վշտալից  
Դալուկն անոնց չ'աղդեր թախիծ:

Եւ քանի որ մատղաշ գարուն  
Նորաբողբոջ հոգիներուն  
Կը սահմանէ գեղն իր փայլուն,

Տառապողին համար, ով Տէր,  
Թո՛ղ որ փթթին միշտ այդ վարդեր,  
Այդ Ծընունդի տժգոյն վարդեր:

ԱՌԱՌԱՏ

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

403. Գոց սորվիլ եւ արտասանել այս եերուածը:

404. Արձակի վերածել այս եերուածը:

405. Էսէլ քէ հետեւեալ խօսերուն մէջ՝ առաջ, եթը, մօս, հակառակ,  
մակրաց են քէ հախադրուրիւն:

Միշտ հակառակ կը խօսիս ինծիւ քեզմէ եթը ևս պիտի կարդամ  
Առաջ դուն կեր, եթը ես Մօս եկուրի իրեն մօս էի, երբ նուաղեցաւ  
Ինձմէ առաջ մի անցնիր:

## ՆԱԽԱԴՐՈՒԹԻՒՆ

ՀՅ. ԴԱՍ. — ՆԱԽԱԴՐՈՒԹԵԱՆ ԴԵՐԸ ԵՒ ՏԵՍԱԿԱՆԵՐԸ

428. Նախադրութիւնը գործողութեան մը մէկ  
պարագան կը ցոյցնէ:

429. Նախադրութիւնը միշտ հոլովուած բառի մը  
կընկերանայ:

430. Նախադրութեան ընկերացող հոլովուած  
բառը անոր իննիրը կըլլայ:

431. Նախադրութիւնները կրնան ամէն հոլովնե-  
րու ընկերանալ ուղղականէ զատ:

432. Նախադրութիւններէ ոմանք նախադաս և  
ոմանք յետաղան են:

433. Նախադաս նախադրութիւնները || աշխարհա-  
բարի մէջ քանի մը հաս են միայն:

434. Նախադաս նախադրութիւններն են. առանց  
որ կ'առնէ տրական հոլով, թաց ի՛ բացառական, դեպ ի՛  
հայցական, զերք՝ հայցական, իբր կամ իբրեւ՝ հայցա-  
կան, ինչպէս՝ հայցական, հակառակ՝ տրական, մինչեւ՝  
հայցական, փոխանակ՝ տրական:

435. Յետաղան նախադրութիւններն են.

Սեռական հոլովի ընկերացող առցեւ, ետեւ, վրայ,  
տակ, ներթեւ, վերթեւ, բով, դիւնացը, տեղ, մէջ, մէջեղ,  
միջեւ, մէջէն, շուրջը, բոլորտիվը, հետը, մօսը, առթիւ,  
եղանակաւ, մասին, պատճառաւ, ձեռամբ, ձեռօֆ, մի-  
ցոցաւ:

Տրական հոլովի ընկերացող. համար, հետ, դէս,  
չափ, մօս, պէս, հակառակ, համեւեաս, նման, համա-  
ձայն, հանդէս:

Հայցական հոլովի ընկերացող. ի վար, ի վեր,  
ի բուն:

Բացառական հոլովի ընկերացող. զատ, ի վեր, ետք,  
առաջ, վար, ներս, դուրս, վեր, հեռու, զայտուկ:

## Զ. ԸՆԹԵՐՑՈՒԱՄ. — ԶԿՆՈՐԾԸ

Ձկնորս մը՝ ծովեղերքը, շէկ խարակին վրայ կեցած՝ իր ուռկանը կը նետէ կանանչ ալիքներուն մէջ, զորս հիւսիսի հովը կ'ուռեցնէ: Եւ մինչդեռ ցանցը ջուրերուն խորը սուզելով իր որսը կը շրջապատէ անդունքին կոհակներուն մէջ, գիւղացին, պահիկ մը, ուռկադին կոհակներուն մէջ, գիւղացին, պահիկ մը, ուռկադին ծայրը ժայռին վրայ կ'ամրապնդէ, գրպանէն կառը մը չոր հաց կը հանէ, յետոյ դանակով մը քարին կուշտին փակած սլականջներ կը փրցնէ, մէկիկ մէկիկ կը բանայ, ու ախորժակով կ'ուտէ զանոնք:

## Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

406. Օրինակիել այս նատուածը, եւ սուրագծել շաղկապները:
407. Նշանակել նախադրութիւնները:
408. Մէկ խօսք ըմբել՝ գործածելով հետեւեալ շաղկապները.  
Քանի որ, թէպէտև, ուրեմն, ըստ որում, իբր թէ, նոյն խկ, մանաւանդ, հապա, ուր որ, երբ, հչ ապաքէն, մինչդեռ:
409. Ըսել թէ հետեւեալ խօսերուն մէջ ոչ, երբ, աղ, հապա բառերը մակրաց են թէ շաղկապ.
410. Կուզբ դուք ալ ընկերանալ ինձի: Ո՞չ — Անօթի ես Հապա: — Ոէ դուն կրնաս այս զիրքը կարդալ, ոչ ալ ես Հապա ովկ կրնայ կարդալ: — Շատ խօսեցար, ա'լ բաւական է: — Երբ իմ զալս լսես, դուն ալ եկներ: — Ե՞րբ դպրոց պիտի երթաս: — Երբ տունէն դուրս ելա, ամէնքս ալ յուզուեցանք:
411. Լուծել այս ընթերցուածին վերջին չորս նախադասութիւնները:

## Շ Ա Ղ Կ Ա Պ

## Զ. ԴԱՍ. — ԳՈՐԾԱԽԱԿԱՆ ՃԱՂԿԱՊՆԵՐ

**436.** Շաղկապ կ'ըսուին այն բառերը, որոնք բառերն ու խօսքերը իրարու կը կապեն:

**437.** Գործածական շաղկապներն են.

Եւ, ու, աղ, անգամ,

Նաեւ, այլ եւ, իսկ,

Կամ, կամ թէ, կամ . . . կամ . . . ,

Թէ, երէ, թէ . . . թէ . . . ,

Թէ որ, ինչու որ, որ,

Որովհետեւ, վասն զի, յանի որ,

Հս որում, երք, երքոր,

Ուր որ, մանաւանդ, սակայն,

Մակայն եւ այնպէս, այսու ամենայնիւ,

Արդարեւ, ապաքէն,

Թէեւ, թէպէս, ոչ . . . ոչ . . . ,

Չէ թէ, ոչ միայն,

Չէ, ոչ ապաքէն, հապա,

Քան, յան թէ,

Ուրեմն, նոյն իսկ,

Իբր թէ, մինչ, մինչդեռ:

ԶԱ. ԸՆԹԵՐՑՈՒԱՄ. — ԱՂԲԻՒՐՆ ՈՒ ԽՈՎԵ

Ահնուն ծովուն մէջ շիթ առ շիթ  
կը կաթէր ջուր մ'ականակիտ,  
երբ շառաչեց ծովն ալեսաստ  
Ահեղագոչ. «Ի՞նչ կ'ընես աստ.  
Ես ամպրոպն եմ, շանթն ու մըրրիկ.  
Անսահման եմ, խչպէս երկինք.  
Պէտք ունիմ քեզ, խեղճ աղբերակ,  
Մինչ փոքր ես դուն, ես՝ անյատակ»:  
Եւ աղբիւրն ալ ըստաւ ծովուն.  
«Ես անշուք եմ, դուն ամենի.  
Բայց կը բերեմ քեզ, ծով անհուն,  
Կաթիլ մը ջուր, որ կը խըմուի»:

Հ Բ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

412. Թրինակել այս ոսանաւորը, եւ ցոյց տալ մակրայները եւ շաղ-  
կապները՝ սկզբնատուրով:

413. Արձակի վերածել այս ոսանաւոր:

414. Մէկ խօսք շինել հետեւեալ ձայնարկութիւնները գործածելով.  
Վայ, աւաղ, բարեւ, կեցցնս, մեղայ, երանի թէ, մեղը, էն, ախ, լայ

415. Լուծել հետեւեալ առածները.

Եթէ կ'ուզես օջնամի ունենալ փոխ դրամ տուր մէկուն. Համբե-  
րութիւն բարողելը դիւրին է, բայց գործադրելը դուռարժ թարեկամիդ  
սուս գալոնիք մը լսէ, եթէ պահէ զայն, յետոյ վստահն ճշմարիտ գաղտ-  
նիքը. Դուն գործդ պահէ, որ գործդ ալ զբեզ պահէ. Դէշին ներելը՝ ա-  
ղէկին պասանէ. Ան որ չէ կրցած բարեկամ մը շահիլ, արժանի չէ ապ-  
բելու:

ԶԱՅՆԱՐԿՈՒԹԻՒՆ

ԶԱ. ԴԱՍ. — ԳԼԽԱԽՈՐ ԶԱՅՆԱՐԿՈՒԹԻՒՆՆԵՐ

438. Ձայնարկութիւն կ'ըսուի այն բառը, որ ա-  
ռանց խօսքին հետ կապ ունենալու, կիրք մը՝ այսինքն  
վախ, ցաւ, բաղձանք, դղում կամ բարկութիւն կը  
յայտնէ:

439. Գլխաւոր ձայնարկութիւններն են.

Ռի, աիխ,

Վայխ, վայյ,

Վահ, աիխ,

Սփանս, աւանդ,

Եղուկ, բարէ,

Մեղի, մեղայ,

Երանիք թէ, իցիւ թէ,

Ռշր եր թէ, նվ,

Այ, էհ,

Կեցցես, ապրիս,

Բարեւ, ողջոյն, եւայն:

440. Կան նաև գոյականներ, որոնք իրեւ ձայ-  
նարկութիւն կրնան գործածութ, խչպէս. զարմանիք,  
երկինիք, անէծք, ևայն:

441. Ձայնարկութիւնները միշտ երկար կամ շեշտ  
կ'առնեն իրենց վրայ:

վոսփորը որ կը միացնէ մարմարան սեւ ծովուն  
հետ խորունկ օձապտոյս ծովն է կոսաանդնուպոլսոյ  
մերթ տափարակ մերթ դարուվար յատակով իր ներ-  
հակ հովկերէ ծեծուած ալիքները ահագին գետի մը կը  
նմանցնեն զինքը իր եղերքները լեցուն են եղեւննե-  
րով նոճիներով ձիթենիներով և միջերկրականի զանա-  
զան ծառերու անտառներով իր երեսուն գիւղերը որոնք  
իրենց նաւահանգիստները կը շարեն անոր նկարագեղ  
ափունքին վրայ իր ցիրուցան շէնքերը իր կապոյտ ջու-  
րերը ակօող շողենաւերուն եռու զեռումը աշխարհի  
ամէնէն եղական երեւոյթը կու տան իրեն

## Հ Յ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

416. Օրինակել այս հատուածը, եւ դնել հարկ եղած կետադրութեան  
նշանները եւ զիսագիրները:
417. Գրել այս հատուածը ընդարձակելով:
418. Կետադրութեան նշաններ եւ զիսագիրներ դնել հետեւեալ խօս-  
քերուն մէջ.

կուզեի աւելի կանուխ տուն դառնալ բայց անձրեւ եկաւ խօսիլը  
երգելը նուազելը իր մեծ համոյներն են իմ ամէնէն մեծ զեղերու են թիչ  
ուտել լաւ բնանալ շատ բալել բրիսոսո ըստ աղանիներու պէս անմիտ  
և օձերու պէս խորամնկ եղէր ով պիտի միփթարէ զիս իմ տրտմութեանս  
մէջ բարեկամներդ

**442.** Կետադրութեան նշանները հետեւեալներն են.

**443.** Բուք (՝), որ բառի մը վերջը կը դրուի  
զայն իր յաջորդէն զատելու համար, ինչպէս. մեր խօ-  
սած միջոցին՝ ձաշի զանգակը հեջուեցաւ:

**444.** Սորուակէս (՝), որ, գլխաւորաբար, խօսքին  
մէջ միեւնոյն պաշտօնը կատարող կրկնուած բառերը  
իրարմէ կը զատէ, ինչպէս. մոլախինդը, հրանունկը,  
ընձախոտը, շիկատակը բունաւոր բոյսեր են: Կը բաժնէ  
նաև այն նախադասութիւնները որոնք զիրար կ'ամբող-  
ջացնեն, ինչպէս. զարունը եկաւ, ձիւները հալեցան,  
յեռները կը սկսին զարդարուիլ:

**445.** Միջակէս (՝), որ ամբողջ խօսքի մը գլխա-  
ւոր նախադասութիւնները իրարմէ կը զատէ, ինչպէս։  
Ժամը երկուոյին տուն հաաանի. ողը ամեպամած էր. ժամ  
մը վերջը անձրեւը սկսաւ:

**446.** Վերջակէս (՝), որ խօսքը ամբողջանալէն  
ետքը կը դրուի, ինչպէս. սուրակը շչեց, եւ շոգենաւը  
ճամբայ եկաւ:

**447.** Զակերս («»), որ առաջ բերուած խօսքի  
մը սկիզբը և վերջը կը դրուի, ինչպէս. հայրս ըստ  
ինձի. «Հնազանդ եղի՛ր:»

**448.** Փակագիծ ( ), որ նախադասութենէն ան-  
ջատ խօսքի մը երկու կողմը կը դրուի, ինչպէս. ես կը  
կարծեմ թէ մարդ (եթէ կ'ուզէ ապրիլ) պէս է իր համոյշը  
առողջութեան զոհի:

**449.** Անջատման գիծ (—), որ կը դործածուի  
խօսակցութեանց մէջ, ինչպէս. — Ո՞վ լսաւ թէ ես ա-  
միրաւուրիւն լրած եմ: — Ամեն մարդ:

**450.** Կախման կէս ( . . . ), որ կը դործածուի  
բառ մը կամ խօսք մը զեղչուած ըլլալը ցոյց տալու  
համար, ինչպէս. ճպուող երգեց, պարեց եւ յետոյ . . . :

## Վ Ե Ր Ձ

ماف گھومیه نظارت جلیله سنك ۱۲ سفر ۱۳۲۴ و ۲۸ مارت  
تاریخلى و ۲۰ نومرولى رخصتمام سیله طبع اوڭشىر


## 8ԱՆԿ ԴԱՍԵՐՈՒԻ

	Եջ
	Ե
<b>Յառաջաբան</b>	
<b>ՆԱԽՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔ</b>	
Բառ, վանկ եւ գիր . . . . .	9
Առողջանութիւն. . . . .	11, 13
Ուղղագրութիւն. . . . .	15
Տողադարձ . . . . .	17
Արթա , բարդ եւ ածանցեալ բառեր . . . . .	19
Կորուսման եւ փոփոխման կանոն . . . . .	21
Խօսքի մասեր . . . . .	23
<b>ԱՆՈՒՆ ԿԱՄ ԳՈՅՑԱԿԱՆ</b>	
Անուններու տեսակներ . . . . .	25
Անուններու թիւը . . . . .	27
Բացառիկ յոғնակիներ . . . . .	29
Բարդ բառերու յոғնակին . . . . .	29
Հոլովում . . . . .	31, 33, 35, 37
<b>Հասարակ անուններու հոլովումը</b>	38, 39, 40, 41
Յատուկ անուններու հոլովումը . . . . .	43
<b>Յատուկ անուններու հոլովումը</b>	44, 45
Անունին լուծումը . . . . .	47
Յատկացուցիչ եւ յատկացեալ . . . . .	49
Ենրակայ եւ բայ . . . . .	51
Խնդիր . . . . .	53
Սեռի խնդիր . . . . .	55
Բնութեան խնդիր . . . . .	57

Ենթակային եւ բային համաձայնութիւնը . . . . .	59
Բարդ գոյականներ . . . . .	61
Ածանցեալ գոյականներ . . . . .	63, 65
Նմանաձայն բառեր . . . . .	67
Հոմանիշ եւ հականիշ բառեր . . . . .	69
<b>807.</b>	71
Որոշիչ յօդ եւ յօդով հոլովում . . . . .	71, 73
Անորոշ յօդ . . . . .	73
<b>ԱԾԱԿԱՆ</b>	75
Ածականին դերը եւ տեսակները . . . . .	75
Որակական ածական . . . . .	77
Բարդ ածականներ . . . . .	77
Ածանցեալ ածականներ . . . . .	79
Յուցական ածական . . . . .	81
Ստացական ածական . . . . .	83
Թուական ածական . . . . .	85, 87
Անորոշ ածական . . . . .	89
Ածականին լուծումը . . . . .	91
<b>ԴԵՐԱՆՈՒՆ</b>	93
Դերանունին դերը . . . . .	93
Անձնական դերանուն . . . . .	93
<b>Անձնական դերանուններուն հողովումը</b>	94, 95
Յուցական դերանուն . . . . .	97
Ստացական դերանուն . . . . .	97
<b>Յուցական դերանուններուն հողովումը</b>	98
<b>Ստացական դերանուններուն հողովումը</b>	98, 99
Ցարքերական դերանուն . . . . .	101
Անորոշ դերանուն . . . . .	103
Դերանուններուն լուծումը . . . . .	105
<b>ԲԱՅ</b>	107
Նախադասութիւն . . . . .	107, 109
Ստորոգելի . . . . .	111

Բայ եւ ենթակայ . . . . .	113
Բային խնդիրը . . . . .	115
Սեռի խնդիր . . . . .	115
Բնութեան խնդիր . . . . .	117
Բային փոփոխութիւնները . . . . .	119
Բայերուն եղանակները . . . . .	121
Բայերուն կազմութիւնը . . . . .	123
<b>Հական բայ</b>	124, 125
Բայերուն տեսակները . . . . .	127
Երեք լծորդութիւնները . . . . .	129
Բայերուն վերջաւորութիւնները . . . . .	131
<b>Ա. Լծորդութիւն . — Միրել</b>	132, 133
Նիշ եւ ուցանել վերջացող բայերը . . . . .	135
<b>Բ. Լծորդութիւն . — Խոսիլ</b>	136, 137
Նիշ եւ չիշ վերջացող բայերը . . . . .	139
<b>Գ. Լծորդութիւն . — Կարդալ</b>	140, 141
Նազ վերջացող բայերը . . . . .	143
Ժամանակներու կազմութիւնը . . . . .	145, 147
Կանոնաւոր, զարտուղի եւ անկանոն բայեր	149
<b>Անկանոն բայեր</b>	150, 151
Ուշ վերջացող բայերը . . . . .	153
<b>Թողուդ</b>	154, 155
<b>Զքունուդ</b>	156, 157
Պակասաւոր բայեր . . . . .	159
Միադիմ բայեր . . . . .	161
Բացասական բայեր . . . . .	163, 165, 167
<b>Բացասական բայ . — Զսիրել</b>	168, 169
Պարզ, ածանցեալ եւ բարդ բայեր . . . . .	171
Կրաւորական բայեր . . . . .	173
<b>Կրաւորական բայ . — Միրուիլ</b>	174, 175
Անցողական բայեր . . . . .	177, 179
<b>Անցողական բայ . — Միրցնել</b>	180, 181

Բային լուծումը . . . . .	183
Կոչական եւ բացայայտիչ . . . . .	185
<b>ԴԵՐԲՈՅ</b>	
Դերբային դերը եւ տեսակները . . . . .	187, 189
Բաղադրեալ ժամանակներ . . . . .	189
<b>ՄԱԿԲՈՅ</b>	
Մակբային դերը եւ տեսակները . . . . .	191, 193
<b>ՆԱԽԱԴՐՈՒԹԻՒՆ</b>	
Նախադրութեան դերը եւ տեսակները . . . . .	195
<b>ՇԱՂԿԱՊ</b>	
Գործածական շաղկապներ . . . . .	197
<b>ԶԱՅՆԱՐԿՈՒԹԻՒՆ</b>	
Գլխաւոր ձայնարկութիւններ . . . . .	199
<b>ԿԵՏՍԱԴՐՈՒԹԻՒՆ</b>	
Կետադրութեան նշաններ . . . . .	201, 202



ՀՀ Ազգային գրադարան



NL0384531

# ԳՐԱՏՈՒՆ Պ. ՊԱԼԵՆՑ

ԿԵ ԳՐՈՆ Ա. ՏԵՂԻ

ՏԱՐՐԱԿԱՆ ԵԽ ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ՆԱԽԱԿՐԹ Ա. ԲԱՆԻ

## ԴԱՍԱԳԻՐՔԵՐՈՒ

Կ. Պոլիս, Զամանակակից Խօգուտու, թիւ 20

**Կրօշ ՈՒ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ, Կրօնի ՌԱՍՈՎ Դ. ԽԱՅԼՈՆԻ**

(Տարրական դասընթացք) **4**

(Միջին դասընթացք) **6**

(Բարձրագոյն դասընթացք) **8**

**ԹՈՐԽՆԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ, Զապիչ Հ. Ասատուր**

(Ա. Գիրք) **3**

(Բ. Գիրք) **4**

(Գ. Գիրք) **5**

**ԹԱՆԳԱՐԱՆ, Հասրենիր հասուածներու Արձակ Եւ Ռանաւոր**

(Միջին դասընթացք) Զապիչ Հ. Ասատուր **6**

**Աւելաբացարութիւն, Դ. Խայլոնից**

(Տարրական դասընթացք) **3**

(Միջին դասընթացք) **7**

(Բարձրագոյն դասընթացք) **10**

**ԹՈՒԱՌԱՆՈՒԹԻՒՆ ՄՏԱԿՈՐ ՈՒ ԳՐԱՒՈՐ, Գ. Գալյափենան**

(Տարրական դասընթացք) **4 20**

(Միջին դասընթացք) **7**

(Բարձրագոյն դասընթացք) **12**

## Գի՞ն 4 Ղրց.

معارف عموميہ نظارت جلیلہ سنک ۱۶ صفر ۱۳۲۴ تاریخی

و ۲۰ نومبری رخصتname سیلہ طبع اوئمنشدر